



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



2010

2002

Printed in Turkey

10

ՆԱԴԿԱՐԱՎ

491.599-87

Q-57 ՀԱԻԱԲԱԾՈՅՔ

այ ԱՐՁԱԿ ԵՒ ՈՏԱՆԱՒՈՐ

ՅԱՅԻՆ ՀԻԿ ԼԵԶՈՒԵ

Ի ՊԵՏԱ ՎԱՐԺԱՐԱՆԱՑ



ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ

ԵՐՈՒԱՆԴ Տ. ԱՆԴՐԵԱՍԵԱՆ

معارف نظارت جلیله سنك ۲۰۹ نومرولى رخصتماده سیله طبع او نشدر



ԿՈՍՏԱԴԻՆՈՒՊՈՂԻ

ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ Տ. ԳԱՎԱՖԵԱՆ

1888

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Մի քանի տարիներէ ի վեր՝ աշխարհաբար լեզուի ուսուցումն շուրջ մկանողութեամ առնուած է, և ընդհանրապէս յանքեր կը շինին ժողովրային այդ լեզուի մշակութեամ մասին, մանաւանդ ազգային մամկուոյն գրական կրթութեամ իրրեն հիմն մկանելով գայն։ Այդ շարժման ամժխնելի ապացոյց մ'են կարող անձանց ձեռամբ վերջին ատենեներս հրատարակուած աշխարհաշար Գերականութիւնը (*) եւ Ծաղկաքաներնը (**), որը արժանավայել ընդունելութեամ կը հանդիպին։ Ես ենս փափաքելով իմնվասան ծառայութիւն մը մատուցած շիննէ աշխարհին լեզուի ուսման, համարձակեցաց սոյն ճաղկաքան պատրաստել, և այժմէն ամբողջ գործոյ իրրեն առաջն մասն հրատարակելով գատաջիկայն՝ ոչ իմք կը յանակնիմ՝ իբր շատագոյն աշխատայրութիւն մ'ի լոյս ընծայել։ Արդէն յայտ է թէ աշխարհաշարի ուսման համար՝ եղած ձեռնարկութիւնը գոհացուցին արդիւնք մը դեռ չեն կրնար յառաջ բերել, բանի որ իրարանձիւր դասախոսի ասպարկ լուղուած է՝ իր ճաշակին կամ բմահանցքին համեմատ ուսուցանել այդ լեզուն, են կարելի չե այլազգ շիննէ՝ ցորչափ լեզուն քերականորէն դեռ չ' ընդունած իր վերջնական ձեռն ու տարագն։ Կարելի է ասն թէ աշխարհաշար այսօր չունի իր կանոնառու քերականութիւնն, զի շեզուն դեռ իր աշխուժին են առողջութեամ մէջ է։ Ժաղկաքաղներու մէջ բովանդակնեալ հատուածք յանախ քերականական զանազան բացատրութեամց պէտք ունին, զի կը մենառուի որ մատնազիրը ի նոսա այլազան ձեռներով են առողջեամիք կը բացատրեն իրենաց գաղափարներն, և ամեն պարագայի մէջ լեզուին ուսուցին իր

(*) Քերականութիւն ու լուսաբար լուսա թուվմաս թէրզեանի. — Քերականութիւն որու չու լուսա Ա. Ա. Գարազշեանի։

(**) Ճաշուն որու չու լուսա բար Ա. Պիտէռնեանի. — Մատն որու չու լուսա բար Ե. Մուրատեանի։

94496-W2



403
39

8

ռողը թե հետեւելու հակամէու է, և թէ ստիպուած չ' լինի իսկ : Այս, ինչպէս գիտեմք, երբէք ներելի չէ գրաբարի ուսուցման եղանակին մէջ : Ուստի աշխարհաբար հասուածք ի չգոյէ այնպիսի քերականութեանց որք խարիսխն են կոռուան հասուատեն աշխարհիկ շնչողուի ամէն ձեւոց, ամժխտելի է թէ ուսանողաց հետեւելի բացարձակ ուղղութիւն մի չ' կարեն ընծայէլ :

Արդ՝ քերականական հասուատուն եւ կայուն ձեւերէ զուրիկ լինելով մեր աշխարհաբարն՝ եթէ նոյն շնչողուի ծաղկաբաղ հասուածք ըստ ամենայնի չօգափելի օգուակարութիւնն մի չունին, միևն կողմանէ ծաղկաբաղներու նպատակն է սակայն յիշել ռազակն, ընտիր եւ պատկանառոր հասուածներ ամփոփելով ի նոսա . զայս գիտելով՝ պիտի ներուի ինձ արդարեւ եթէ չեմ ընտրել արտաքիւ դրութիւն մի՝ որով օտարազգի մատենագիրը զրկուած են ցարդ տեղ մի գրանելէ այդ տեսակ գրուածոց մէջ . այս դրութիւնն ինքնին պիտի արդարանար, եթէ խնդիրն ազգային դաստիարակութեան վերայ լինէր միայն . ընդհանուր մատենագրութեան կամ շնչողուի տեսակնուով ռազակն կը գէ՛ կ'անցանէ բան զամնայն, եւ ազգային գոհարներու առընթեր ուինչ նոռազ շացուցին վայշեր են օտարազգի արամանդր :

Այս թերին դացումնելու համար կը համարձակիմ ի լոյս ածել Ծաղկաբաղ, յորում բովանդակեալ արձակ հասուածքը զիխառուապէս թարգմանութիւնն են Ֆիլօնի գաղղիացոյն « Ի պէտս աշակերտաց Գրութեանց » գիրքէն, Միջէկ Մատոնի « Նշանաւոր մանկունք » գործէն, եւ Ալֆոնս Կրունի « Բարյական մուածութիւն » Անրիկ ընտրուած : Ազգային ժամանակակից մատենագիրներէ Անրունն կը խընդիւմ զործոյս Ա. Մասին հասնար՝ յորում սակաւածիւ հասուածներ միաց դրած եւ իսրեւանց գրուածներէն, վասն զի հարկ է խոստվանիլ թէ պատանեկան գրութեանց միանց ցարդ անմշակ մնացած է առ մեզ : Գործոյս Երկրորդ մասին մէջ առատ եւ կարեւոր նիւթ պիտի մատակարարն մեզ ազգային գրագէտք :

Ծաղկաբաղին Ա. մասն գրեթէ ողի վիպական կամ մկարագրասկան եւ բարոյական ընելով՝ նպատակ ունին ուսանողաց դիմացունել գրելու ոճն մանաւանդ : Զի՞ փոյթ թէ առաջին վարժք լոկ

ընդօրինակութեամբ կամ դեղեւկուր ընթացիսք լինին . իմաստը եւ խորհուրդը տակաւ տարրանալով ի նոսա առանել արդինք պիտի մատակարարն ուսանողաց՝ ապագային համար :

Գործոյս Երկրորդ մասն պիտի փոյթամ հրատարակն եթէ հրախոսուիմ Ա. մասին ընդունելութենէն :

Ծաղկաբաղին մէջ ամփոփեալ ուսանառոր քերթուածոց մնացոյն եւ կարեւոր մասն թարգմանուած կամ ինքնագիր յօրինեալ են բազմարդինն Ուսուցչին՝ Գեր. Ծիշէ վարդապէտ Դուրեւանի կողման :

Աշակերտաց դիմութեան համար նաև՝ կարեւոր Բառկըրյկ մը զետեղած եմ ի վերջ գործոյս :

1888 Ապրիլ 6 Պարտիզակ

ԵՐՈՒԱՆԴ Տ. ԱՆԴՐԵԱՍԵԱՆ



Ա. Մ Ա Յ Ի Ն

Տեսած էք դուք, սիրուն որդեակք,
Կանաչաղարդ թաւուտին տակ
Դալարազուարձ խոտով մի բոյն,
Գիշեր՝ ցերեկ ո՞վ է այն որ
Զագուց կու տայ սիրայորդոր՝
Սընունդ քաղցրիկ և ջերմութիւն.
Ո՞վ կը նայի բոյնն այն խնամով,
Ըսէք մանկունք, գիտէք թէ ո՞վ:

—Մայր մ'է ժիր և ըզգաստ
Խնամով նախապատրաստ,
Զոր յետ Աստուծոյ աստ
Ունին փոքրիկ թըռչունք
Այլ եւ մատաղ մանկունք:

Քընքուշ մարդաց մէջ ծաղկաւէտ՝
Երամ երամ ոչխարաց հետ՝
Երք կը մայէ հէգ գառնուկն այն,
Սիրուն մանկունք գիտէք աղէ,
Ի՞նչ բան արդեօք նա կը փնտոէ,
Ի՞նչ բան արդեօք կանչէ իւր ձայն.
Ո՞վ պատասխան կու տայ փութով,
Ըսէք մանկունք, գիտէք թէ ո՞վ:

—Մայր մ'է ժիր և ըզգաստ
Խնամով նախապատրաստ,
Զոր յետ Աստուծոյ աստ
Ունին մայով գառնուկք
Այլ եւ մատաղ մանկունք:

Սիրուն մանկունք, յո՞վ կը նայիք,
Երք ձեր աչաց նայուածք քաղցրիկ
Յարեւուն լոյս բացուի ի կէս,
Լոկ ձեր օգտին բարւոյն համար

Եւ ի լինել ձեզ մխիթար՝
Իւր կեանքն ամբողջ ովզ զոհէ ձեզ.
Զեր աչքերէն ցոյց տաք ահա
Թէ դուք գիտէք թէ ովզ է նա :

—Մեր մայրն է ժիր և զդաստ
Խնամող նախապատրաստ,
Զոր յետ Աստուծոյ աստ
Ի տիս մեր այս մատաղ
Ունիմք մանկունք ըքնաղ :

Բ. Հ Ա Յ Ի Ն

Տեսած էք դուք մարդ մի աղքատ,
Ոչ շատ զըւարթ, ոչ յուսահատ,
Որ իւր բահին վերայ յեցած՝
Իւր ճակատին քրտանցն ի ցող.
Թըրջէ ճըգամբ հերկած իւր հող,
Ուր կ'աւանդէ հատեր սերմանց,
Ըսէք ովզ է, և ոյց համար
Նա կ'աշխատի յոյժ չարաչար :

—Հայր մ'է ժիր՝ ըզգայուն
Որ գործէ օրն ի բուն,
Որպէս զի յերիկուն
Իւր մատաղ որդեկաց
Տանի շահն՝ օրուան հաց :

Ով է այն որ առտուն կանուխ
Կ'երթայ յանտառըն միջամուխ,
Եւ հարուածով իւր գոռ կացնին՝
Որ իւր գործիքն է կարեւոր՝
Կը հատանէ ծառեր խոշոր,
Որք գըղըրդմամբ կը տապալին.
Ըսէք ովզ է, և ոյց համար
Սյոդաէս կանուխ կ'երթայ յանտառ

—Հայր մ'է ժիր՝ ըզգայուն
Որ գործէ օրն ի բուն,
Որպէս զի յերիկուն
Իւր մատաղ որդեկաց
Տանի շահն՝ օրուան հաց :

Կըրպակին մէջ, ոհ, ովզ է այն,
Երկաթ ծեծէ սալին վըրան .
Կամ դըրամով առուտուրին
Այլոց պէտքերն միշտ կը լընու .
Կամ նաւուն մէջ յալիս ծովու
Բազկօք թիակ վարէ ուժգին .
Ըսէք, ովզ է և ոյց համար
Զոհէ հանգիստն իւր անդադար :

—Հայր մ'է ժիր՝ ըզգայուն
Որ գործէ օրն ի բուն,
Որպէս զի յերիկուն
Իւր մատաղ որդեկաց
Տանի շահն՝ օրուան հաց :

Երեկոյին երբ զըւարթուն
Վարժարանէն կը դառնաք տուն,
Զեր մօր գըրկաց մէջ՝ աչաց քով՝
Դեռ ում արդեօք կ'սպասէք դուք,
Որո՞ւ ոսից լըսէք ըըզուկ,
Գալ համբուրել ձեզ կարօտով.
Զեր աչքերէն ցոյց տաք ահա
Թէ դուք գիտէք թէ ովզ է նա :

—Մեր հայրն է ժիր՝ զգայուն
Որ գործէ օրն ի բուն,
Որպէս զի յերիկուն
Իւր մատաղ որդեկաց
Բերէ շահն՝ օրուան հաց :

Ա. ԳԻՒՂԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Կը տեսնէ՞ք սա գիւղին եկեղեցին որ շինուած է բլրոյ
մը գագաթան վերայ՝ շրջապատեալ վաղեմի կնճնիներէ որք
իւր ժամանակակիցներն կը թուին : Գոթական զանգակատունը
կը բարձրանայ ծառոց վերեւ դէպի ջինջ երկինքն և անոր
շուրջ կը թեւածեն ագռաւներ և որիներ : Մօտենա՞նք, ար-
դէն զեկեղեցին շրջապատող եղերական գաւթին մէջ ենք,
յիշատակարան մը չ'ենք տեսներ բնաւ . խոտն միայն ծած-
կած է զշերիմն երկրագործին որ չ'հնձեր այլ եւս, և քանի
մը փայտեայ խաչեր՝ որք չ'պիտի դիմադրեն առաջին փո-
թորկին՝ ցոյց կու տան գիւղին ունեցած նոր կորուստներն :
Եկեղեցւոյն դուռը բաց է, բայց ոչ ոք կը գտնուի տաճարին
մէջ, դեռ աղօթից ժամն հասած չ'է և բոլոր գիւղացիք
կը պարապին իրենց սովորական վաստակոց : Սակայն կին մի
ի ծունր անկեալ կ'աղօթէ սեան մը ետեւ : Իբրեւ ծերունի
և իբրեւ աղքատ ոք՝ արժանի է նա մեծարանաց և գթու-
թեան, թէպէտ և անտոհմիկ ոմն է նա, և խոշոր տարազ
մ'է զգեցած, բայց ծերութիւնը սրբազն դրոշմ մը կը տպա-
ւորէ իւր ճակտին վրայ : Ի՞նչ կը խնդրէ այդ կինն այդչափ
եռանդեամբ . երբեմն բանակին մէջ մեռնող ամուսնոյն վեր-
կութիւնը թէ մօտակայ խրճին մէջ հիւանդ անկեալ որդ-
ւոյն կեանքը . Աստուած գիտէ զայն : Բայց ինչ որ լինի իւր
աղօթից շարժառիթն՝ այդ թշուառ կնոջ ներկայութիւնը
գողցես կը յաւելու տեղւոյն սրբութիւնն . և սա ծխամած
որմերն՝ զորս չգեղազարդեր արուեստի ո եւ է հրաշա-
կերտ, Ա. Կուսին սա պատկերը խոշորակերպ քանդակեալ,
սա փայտէ սեղաններն որք չ'ունին ուրիշ զարդ բայց եթէ
եղանակին ծաղիկներէն շրջապատեալ խաչ մը, բոլոր այս ա-
ռարկայներն վերջապէս իրենց մեկին պարզութեան մէջ խո-
րին մտամիոփութիւն մը կը ներշնչեն չքեղազէս զարդար-
եալ Մայր-Եկեղեցիներէ աւելի :

Բ. ԿԵՅՅԻ ԶՈՒՐՆ

Կեցցէ՛ ջուրն, կեցցէ՛ ջուր,
Որ է մաքրիչ՝ զովացիկ,
Կեցցէ՛ ջուրն, կեցցէ՛ ջուր,
Լուացմամբ կ'ընէ գեղեցիկ :

Իւր թարմութեամբ տայ մեղ այն
Առողջութիւն՝ կորով՝ ոյժ,
Եւ Աստուծոյ է հրաման
Ըզմաքրութիւն սիրել յոյժ :

Իմաստնախոհ մանուկն հեղ
Կը լրւանայ ամէն օր
Զեռներն՝ մարմինն ու երես,
Եւ սիրելի կըլլայ մօր :

Ջուրն անցունէ մեր ծարաւ,
Եփէ բոլոր մեր սընունդ,
Թեթեւ չոգւով՝ անձրեւաւ
Բեղնաւորէ անդոցն ունդ :

Այգուն այգուն ցողանման
Կիջնէ ի թերթըս ծաղկանց,
Եւ մարդ ի կիր կ'առնու զայն
Որ դարձունէ զիւր չաղաց :

Լերանց վերայ մեծ մայրիք
Կը ժողովեն ջուրքն օդոյն,
Որք սոսուաբար և հեղիկ
Մեր գաշտաց մէջ ման կ'առնուն :

Սարերէն ալ բըղիսին կից
Գետոց ակունք սուրալով,
Որք ի վախճան ընթացից
Կ'երթան խառնիլ անդր ի ծով :

Գեղեցիկ նաւք ծովագնաց՝
Զորս վարեն հողմք ու մարդեր՝
Կերթան երկուց աշխարհաց
Փոխանակել գանձն ու բեր :

Հալին լերանց երբ ձիւներ
Ի ջերմ ճաճանչ արեւուն ,
Զուրըն կըրնայ վնասաբեր
Տալ մեր դաշտաց ողղում:

Բայց բարեխնամն այն Աստուած
Որ կը կամի զմեր բարին՝
Տըւաւ մեզ միտք նախազգաց
Առնուլ զառաջըս չարին :

Տընկենք անտառ լերանց վերայ ,
Փորենք զընթաց գետերուն ,
Որ մեր գիւղակն ունենայ
Առատութիւն , օ՛ր սիրուն :

2. Ե Ր Ե Կ Ո Յ

Ամառնային օրուան փաղաղիչ ջերմութենէն յետոյ քաղցր
է նստիլ յափունս ջուրց այն պահուն՝ յորում արեգակն իւր
վերջին ճառագայթներովն կը լուսափայլէ միայն մեծ ծառոց
գագաթն և լերանց կատարներն : Ծալկունք կորուսած են այն
կենդանի գոյներն որովք կը փայլէին այգուն , ջուրերն որք
կապտագոյն կ'երեւէին միջօրէի պայծառութեան ատեն՝ թխա-
գոյն կը լինին ցորչափ խոնարհի օրն . ամէն առարկայ կը
գունատի , ամէն աղմուկ կ'անհետի , այլ եւս ուրիշ բան չը
լսուիր բայց եթէ ի հեռաստանէ իրենց փարախն դիմող հօ-
տից պարանոցէն ի վայր կախուած զանդիկներուն հնչիւնը ,
ջրոյն հեղասահ կարկաջն ու խոխոջը , կամ չաղացքի մը կա-

նոնաւոր ու կըիր ելեւէջն : Յայնժամ հոգին զօրացած կը
բարձրանայ մինչեւ ի գերագոյն բարութիւնն որ կը հսկէ
բնութեան քնոյն վերայ , և որ՝ ի վաղիւ՝ պիտի տայ նմա
լուսոյն հետ կեանք՝ շարժում և գեղեցկութիւն :

Պ, ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Աշխատութիւն , մեր զօրութիւն ,

Քեւ կը լինիմք մեք աննըկուն .

Պատիւ քեզի , քեզ օրհնութիւն ,

Ո՛վ ստեղծիչ աշխատութիւն :

Երկիր խոպան էր անմըշակ ,

Փուշ ու տատասկ ծածկէր համակ ,

Ջայն վաստակ

Ի չէն ի դրախտ փոխեց արագ :

Մեր միտքն անհերկ դաշտ մ'է նոյնպէս

Մացառամոլ , ժիր թէ վարես՝

Լուսագէս

Հունձք գիտութեան կանգնին դէղ դէղ :

Անգէն էր մարդ և կը դողար

Դէմ գաղանաց՝ տարերց տըկար .

Բայց զաշխարհ

Նուանցեց իրեն ձիգն անդադար :

Տըկար եմք մեք և մեր ոտներ

Կը դողդոջն ի զառիվեր ,

Անվեհեր

Թէ քայլեմք միշտ՝ պըսակն է մեր :

Երկինք՝ կայծակ ,

Երկիր՝ խարակ ,

Ծովը կոհակ

Ունէր , սակայն

Այդ ամենայն

Փշրեց վաստակ :

Ի՞նչ փոյթ՝ դժուար
է թէ համար
կամ դասն երկար,
Ամէն կընձիռ
կը լուծուի՝ ժիր
Թէ գործենք յար:

Աշխատողին
Քաղցր է բաժին,
Խինդ սրտագին.
Անդորր՝ հանգիստ,
Օրեր անվիշտ
Քրտանցն են դին:
Դիմենք արագ
Ի նըպատակ,
Ուղւոյն ի ծագ
Յաղթականին
Մընայ դափնին
Ու մըրցանակ:

Աշխատութիւն, մեր զօրութիւն
Քեւ կը լինիմք մեք աննըկուն,
Պատիւ քեզի, քեզ օրհնութիւն,
Ով ըստեղիչ աշխատութիւն:

Ռ. Յ. Պէրոիբելն

Յ. ՆԻՆՉ ՄԱՆԿԱՆ

Ո՞րչափ չնորհ և պարզութիւն սա ննջող մանկան վերայ,
իւր անդամներն որպիսի՝ փափկութեամբ հանգչած են: Երբ
կը տեսնենք իւր ծոցէն ելնող թեթեւ չունչն, այն աստուա-
ծային ժամանուն որ գոգցես կը թափառի իւր կիսաբաց բերա-
նոյն վերայ, այն բոլորի ոտներն որք դեռ չեն կոխած ի գե-
տին, միթէ չեմք ըսեր թէ հրեշտակ մ'է աա՝ որ պարտաս-
եալ իւր երկնասլաց թուիչէն՝ ինկած է այս որրանիս մէջ:
Բարեբաստիկ մանուկ, հանդարտիկ ննջէ՝ ոզորահիւս անկող-

նոյդ մէջ՝ մօրդ աչաց տակ, որ կը հսկեն քո շուրջ: Մարդն
ալ կը ննջէ, բայց, աւազ, նա կը տառապի իւր քնոյն մէջ,
տիսուր պատկերներ կը տեսնէ, վասն զի հոգին կը հսկէ՝ իւր
բոլոր կիրքերովն զայն լիկելու համար: Երջանիկ մանուկ, դու
երբ արթննաս, չպիտի գտնես այն ձանձրոյթն ու հոգերն
որ մեզ կ'սպասեն, պիտի ժաման առ քո մայրն, և քո ժպիտ
պիտի մոռցունէ նմա բոլոր իւր տաժանումներն, զքեզ պի-
տի առնու իւր բազկաց մէջ, պիտի տայ քեզ թոթովել մի
քանի սիրուն բառեր, և դու խաղաղիկ պիտի սպասես յա-
ռաջիկայ հանգստեան՝ զքեզ դիեցնող գրկաց մէջ:

Դ. ՄԻՐԵ՞Ս ՏԵՍՆԵԼ

— Սիրե՞ս տեսնել ծաղկանց վերեւ
Մի ժըրաջան մեղու թեթեւ
Որ կը փութայ տալ զիւր բարեւ
Առ վարդենին նորաբողբոջ . . .

— Ո՛հ, ո՛չ . . . :

— Սիրե՞ս տեսնել մանկան սիրուն
Յօրօրոցին նընջելն ի բուն
Մինչ իւր մայրիկն ալ՝ օրն ի բուն՝
Զայն օրօրէ ձայնիւ դողդոջ . . .

— Ո՛հ, ո՛չ . . . :

— Սիրե՞ս տեսնել թուխ ոստոց տակ
Արձաթափայլ ջինջ ու յըստակ
Գարնանային մի սուրբ վրտակ
Որ արձակէ մեղմիկ խոխոջ . . .

— Ո՛հ, ո՛չ . . . :

— Սիրե՞ս տեսնել եւ փոյթ ի փոյթ
Թիթեռնիկներ կարմիր կապոյտ
Որոնք ծաղկանց վերայ կոյտ կոյտ՝
Խայտան, զըւարթ հիւրեր անկոչ . . .

— Ո՛հ, ո՛չ . . . :

— Սիրե՞ս տեսնել արագընթաց
Ահեղ արծիւ մ'որ թեւաբաց
Կը սրլանայ՝ իւր զաւակաց
Համար փղնտռել մի մութ խոռոշ
— Ո՛հ , ոչ

— Սիրեմ տեսնել մի պատանի
Որ իւր պարտուց հոգ կը տանի ,
Եւ՝ աշխատող ու խելանի՝
Միշտ կը կարդայ և կ'ուսանի ,
Որպէս զի օր մ'անվրէպ լինի
Հայ ազգասէր , մարդ պիտանի :


Ա. ՓԱՆՈՍԵԱՆ , Շողեր ու ցողեր

Ա. Յ Ա Յ Ա

Յոյսն տրուեցաւ մարդոյն՝ մոռցունելու համար նմա այն՝
իրական թշուառութիւններն որք յարակից են այս կենաց :
Հազիւ մանուկն կրնայ խորհիլ և ահա կը յուսայ այն ա-
ռարկային որ յեռանդն զօշոտեց զիւր նայուածք : Երիտա-
սարդն՝ որ կը խոյանայ ասպարիզին մէջ՝ կ'երազէ փառք և
երջանկութիւն : Այրական հասակն կը յուսայ հարստութիւն ,
ծերունին կը յուսայ իւր չուրջ մեծցած տեսնել բազմաթիւ
սերունդներ և առակին (*) ութսնամեայ ծերունեոյն պէս օր
մը նստիլ իւր տնկած ծառոց չուքին տակ : Բայց կ'առարկուի
թէ ի՞նչ օգուտ ունի յոյսն , վասն զի յաճախ իւր հիմն ցնորք
մ'է : Ի՞նչ փոյթ , եթէ նոյն իսկ այդ ցնորքն երջանկու-
թիւն մ'է : Բանտարկեալն որ զավատութիւն կ'երազէ՝ կը
մոռնայ պահ մը իւր չղթայից ծանրութիւնը . զինուորն
իւր անունն հռչակելու յուսով ողեւորեալ՝ կը դիմէ գահա-
վէժ վտանգին առջեւ առանց տեսնելու մահն որ թերեւս
պիտի կասեցունէ զինքն :

(*) Կ'ակնարկուի Լաֆոնդէնի առակներէն միոյն :

վաստակոց մէջ կանխաւ կը գուշակէ ապագայ հունձքն , և սո-
վու ժամանակ՝ կը յուսայ ունենալ առատ կութք : Երբ մար-
դոյն ողիքն կ'սպառին , երբ կը մերձենայ կենաց վախճա-
նին , իւր նայուածքներ կը դառնան դէպի ի վերջին յոյս մը .
բայց սա այլ եւս ցնորք մը չէ , մարդկային սրտին մի բնա-
կան հակամիտութիւնն է , որբազնն սկզբունք մը , կենդանի
իրականութիւն մ'է . անմահութեան յոյսն է այն զոր Աստ-
ուած խոստացաւ առաքինութեան :



Ե. ՄԻԱՅՆ_Թէ ԱՃԻԱՏԻՆՔ

Թէ սերմանենք մեք ի ժամու
Մեր ակօսաց մէջ սերմ պարարտ ,
Կանխաւ լինիմք ակընկալու
Խարտեաշ հասկօք տեսնել զմեր արտ :

Միայն թէ միշտ աշխատինք լսւ ,
Զի թէ չկինի աշխատութիւն՝
Բան մի արժէք չունենար բնաւ .
Այն իսկ լոկ գանձն է ամենուն :

Հեղեղատին մէջ հոսի ջուր ,
Ուր կը դառնայ անդուլ ջաղաց .
Երկանաքարն գործէ ալիւր՝
Որով պատրաստ լինի մեր հաց :

Միայն թէ . . . եւ այլն :

Սպիտակ բամբակն յեղյեղակաց՝
Կըտաւն ու գեղմ գառանց հեզիկ
Ի գործառունս արագ հիւսուած՝
Լինին հանդերձ մեղ գեղեցիկ :

Միայն թէ . . . եւ այլն :

Լեառն յիւր ծոցին կը ծածկէ կիմ՝
Անտաշ քարեր և հատաքար ,

Որո՞վք դուրերն նոյն և ծեփիչ
Բոյներ շինեն մարդոյն համար :
Միայն թէ . . . եւ այլն :

Բովքէն երկաթն ի դուրս կուգայ
Որով արագ արագ գործուին
Երկաթուղի և մեքենայ ,
Խոյն արօրոյ երկրագործին :
Միայն թէ . . . եւ այլն :

Կաղնին՝ դաշտաց հովանին զով
Եւ բարձրաբերձըն եղեւին
Ընդ հեռաւոր սահին ընդ ծով
Որորելով ըզնաւաստին :

Միայն թէ . . . եւ այլն :

Թէ փերթ լինի թէ վարդի թերթ
Թէ իսկ լինի ունդ մի յարդի ,
Այդ ամենէն հըրաշակերտ
Արուեստն հանել գիտէ զոսկի :
Միայն թէ . . . եւ այլն :

Զի՞ք տեսներ որ փառք կը ծագին
Միշտ հանձարի մեծ գործերէն ,
Երբ նըկարէն պըճնէ վըրձին ,
Կամ թէ գըրիչք երբ կը գըրեն :

Միայն թէ . . . եւ այլն :

Աշխատութիւն զմեղըն քաղցրիկ
Կը հայթայթէ մեղուաց գընդին ,
Իսկ մարդոյն բիւր ըսքանչելիք՝
Զերջանկութիւն այլ եւ գերկին :

Միայն թէ միշտ աշխատինք լաւ ,
Զի թէ չլինի աշխատութիւն՝
Բան մի արժէք չունենար բնաւ .
Այն իսկ լոկ գանձն է ամենուն :

Յ. ՊՎԿՒԱՆ

Ոչ ոք կ'ձանձրանայ բնաւ ովկիանու տեսարանէն : Խա-
ղաղիկ լինի կամ ալեկոծ՝ ծովն քանի՛ գաղափարներ կ'ար-
տայայտէ եւ մեզ կ'բերէ իւր կոհակաց հետ : Մըրիկն՝ որ կը
ջախջախէն նաւերն՝ խորհրդանշանն է աստուածային ցասման ,
այն յանկարծական եւ անդիմագրելի շարժումն է որ կը յա-
րուցանէ ժողովուրդներն ի հիմանց , եւ կ'ընկլուզանէ գահ մի
ի խորս անդնդոց : Ծովն՝ անդորր եւ միապաղադ իրեւե ըզ-
հայելի՝ բարեկարգութիւնն է որ կ'յաջորդէ պատերազմին ,
ներդաշնակութիւնն է զոր վեհագոյն իմացականութիւնն հաս-
տատեց եւ անշեղի կ'պահէ արարչագործութեան բոլոր մա-
սանց մէջ : Բայց այսպիսի տեսարան մը վայելելու համար ,
պէտք չէ տեսնել նաւահանգստի մը կամ մարդոց ձեռամբ
պեղեալ աւազաններու մէջ բանտուած ծովն : Քաղաքի մը մէջ
նաւուց շարժումն , նաւաստեաց ձիչերն , նաւահանգստին
վերայ ընդհարող ամրուն , ծովափն կուտակեալ աղխամաղխ-
քըն , այս ամէնն կ'զրօսուցանէ ուշադրութիւնն եւ կ'նուազէ
ովկիանու մեծ վայելչութիւնն : Հարկ է ուրեմն մագլել սեպա-
ցեալ քարաժայուէ մը վեր , կամ շրջիւլ մենաւոր ափանց վե-
րայ , ուր ալիք կ'ձգեն իրենց փրփուրն շառաչելով : Հոն տե-
սարանն կ'ընդարձակի , երկինք կ'խառնուի ջուրց հետ հորի-
զոնին ի ծայր , եւ մինչդեռ ձեր հայեացք կը յածին ալեաց
վերայ , հոգին անզգալաբար կ'բարձրանայ մինչեւ ի գաղա-
փարն անհունութեան :

Զ. ՄԻՐԵ՞Ս ԼՄԵԼ

— « Երբ արեգին փայլուն շողեր
Երկնասըլաց՝
Գան փայփայել լերանց կողեր ,
Եւ երբ ի լաց՝
Վարդակարօտն երգէ պըլպուլ
Մութ յանտառի ,

Սիրես լըսել գեղեղն անդոււ
իւր բարբառի : »
— « Թըռչնոց ձայնին ականջս է խրւլ . . .
Երթայ հեռի : »
— « Երկրի անեզր առաստաղէն
Երբ գունդ ի գունդ
Մըռայլ ամսեր շանթ կը ցողեն
Ահեղաթունդ ,
Եւ երբ գողայ բնութիւն համայն
Սարսափահար ,
Սիրես լըսել որոտմանց ձայն
Մըրըրկավար : »
— « Կայծականց դղորդք յար ընդունայն
Են ինձ համար : »
— « Հրեշտակաղէմ եւ շնորհունակ
Երբ մի կուսի
Փափկիկ մատանց ներքեւ գաշնակ
Մեզ կը խօսի ,
Մինչ ունկընդիրք հոգեպիշ , մունջ
կան առ նըմա ,
Սիրես լըսել կուսին մըրմունջ
Մըրտահըմայ . . . : »
— « Ես անտարեր եւ անմըռունջ
Հայիմ ի նա : »
— « Զեփիւռն՝ իրեւ մանկիկ պըւէտ
Հոգւով հիւանդ՝
Երբ համբուրէ կանանչաւէտ
Մարդն ու մարմանդ ,
Եւ երբ զըւարթ բուրմունք խայտան
Մինչեւ յեթեր ,
Սիրես լըսել շրշիւնն որ տան
Մաղկանց թերթեր : »
— « Զեփիւռ , բուրմունք՝ չեն ինձ պիտան
Երթան ի վեր : »
— « Փոթորկատանջ ովկէանէն՝
Երբ անայլայլ

Կոյտ կոյտ ալիք փրփուր հանեն
Սպիտակափայլ ,
Եւ գան փշրիլ մօտ եղերքին
Ժեռուտ , նըսեմ ,
Սիրես լըսել գոռումն ուժգին
Ալեաց վըսեմ
— « Ո՛չ . — այլ բերկիմ եռանդագին՝
Երբոր լըսեմ
Ըզձայն մանկան հեղամրմունջ
Եւ քաղցրալուր ,
Որ կայ յաղօթս անտըրտունջ
Էին ի լուր .
Կամ երբ լըսեմ ձայնիկ մանկան
Որ փափկագոյն՝
Տայ առ մայրիկն իւր սիրական
Սիրոյ ողջոյն : »

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

Յ. ԼՈՒՂԱԿ

Կը պատմուի թէ թագաւոր մ'իւր դրանկաց հետ ովկիանոսի մը եղրն գտնուելով ժայռի մը գագաթին վերայ ոյր ի ստորեւ ալիք կ'մոնչէին կատաղութեամբ՝ ուզեց փորձել իւր դրանկաց եւ պաշտօնէից քաջարտութիւնն : Առաւ ի ձեռին ոսկեղին բաժակ մը՝ թանկագին քարերով զարդարեալ , յաղթական նշան մը զոր իւր քաջութիւնն ստացած էր վերջին պատերազմին ժամանակ , եւ նետեց զայն ովկիանոսին մէջ . « Պիտի տամ զայն , աղաղակեց , այն մարդոյն որ համարձակի երթալ բերել զայն : » Բաժակն աներեւոյթ եղաւ եւ ոչ ոք կը համարձակէր : « Ի՞նչ , ըսաւ թագաւորն , բազումք ի ձէնջ դիմագրաւեցին մահուան՝ յանդիման թըռչնամեոյն , եւ այժմ ոչ ոք կ'համարձակի խիզախել ալեաց բարկութեան դէմ : » Սակայն անշարժ բազմութեան մէջին դուրս ելաւ դեռատի մանկաւիկ մը որոյ գեղեցկութիւնն հրապու-

բեց բոլոր նայուածքներն . վտանգին հետաքրքիր՝ ինչպէս
բնական է անդէտ հասակին՝ մօտեցաւ դողալով եւ գոզցես
կ'շառագունէր իւր քաջարտութեան վերայ : Թագաւորն
սրտապնդեց զայն շարժմամբ մը՝ եւ նշան ըրաւ նմա մօտե-
նալ եղերքին . մանկլաւիկն յառաջացաւ , եւ առանց նկա-
տելու անդունդին խորութիւնը ուր պիտի ընկղմէր՝ դահա-
վիժ խորասուղեցաւ եւ աներևոյթ եղաւ : Ո՞վ կրնայ նկա-
րագրել հանդիսականաց անձկութիւնն երբ ծովմ կարկատե-
ցաւ անոր վերայ , եւ երբ կ'լսուէր սովորական շառաչիւնն
ալեաց որ կը խորտակուէին ընդդէմ քարաժայուից . Ի՞նչ ե-
ղաւ արդեօք այն ձեռներէց երիտասարդն որ գնաց գանձ
մի փնտուել ի խորս ջուրց : Արդեօք իւր մարմինն յօշոտեցաւ
սրածայր խութերու դէմ զոր ծովը կը ծածկէ իւր ծոցին
մէջ , անծանօթ յորձանքներ վարեցին զնա ծովափնէն հե-
ռու , կամ զ՞ո՞ն եղաւ արդեօք ծովային նհանդներու որք կը
խոպան անդունդին խորն : Կորուսեալ կ'կարծէին զնա եւ ար-
դէն կ'ողբային նորա երիտասարդութիւնն ու քաջութիւնն՝
երբ յանկարծ ցօղակայլակ մազեր դուրս երեւցան կոհակաց
մէջէն , յետոյ բազուկ մը որ զալիս կը հերձոյր եւ յետոյ
բազուկ մ'ալ որ բաժակն կը բարձրացունէր ալիքներէն վեր :
Որպիսի երջանկութեամբ կ'խայտար երիտասարդին դէմքն
ջուրերէն դուրս ելած պահուն , Ի՞նչ հրճուանօք վերստին
կը տեսնէր լցուն եւ կ'չնչէր ծովափին օդն , եւ ի՞նչ հպար-
նութեամբ կը սեղմէր իւր գրկաց վերայ այն բաժակն որ
մրցանակ եղած էր իւր յանդգնութեան : Դրանիկներն ստի-
պուած էին շնորհաւորել մանուկ մը՝ ի ներքուստ յանդի-
մանելով իրենց տկարութիւնը : Տիկնայք որ ներկայ էին այս
նորատեսակ խաղին , չէին դադրեր զարմանալէ այս մատո-
ղատի յաղթականին վերայ : « Քաջ է , ըսաւ թագաւորն ,
ես ալ կ'գովեմ քու քաջարտութիւնդ իմ դրանկացս հետ ,
բայց հարկ է տեսնել թէ այդ արիութիւնդ հասակիդ տկա-
րութեան արդինքն է թէ արդարեւ վեհանձն սրտի մը ներշն-
չումն . վասն զի ով որ միանգամ եւեթ կ'խիզախէ վտանգին՝
քաջասիրտ չէ այն . նա միայն դիւցազն է որ վտանգն մօ-
տէն տեսնելէ յետոյ՝ յայն կը դիմէ դարձեալ : Տղայ , կ'հա-
մարձակիս անգամ մ'ալ մտնել ահագնագոչ անդունդին մէջ :

Թագաւորը երկրորդ բաժակ մ'ալ նետեց ովկիանոսին մէջ :
Դողաց մանկլաւիկն , իւր զօրութիւն սպառած էր . « Հայրիկ ,
աղաղակեց թագաւորին աղջիկը՝ որ արքունի տիկնայց մէջ կը
փայլէր իւր շնորհօք ու գեղեցկութեամբն , մի փորձէք կրկին
անգամ իւր քաջութիւնը , բաւ է որ օրինակն տուաւ նա ,
թող ուրիշներն եւս խոյանան նորա բացած ճամբուն մէջ : »
— Հապօ՞ն , ըսաւ թագաւորը , եթէ երկրորդ անգամ միըր-
ճիս եւ բերես այս բաժակն , քեզ պիտի տամ ոչ միայն բա-
ժակն եւ անոր ականակապ զարդերն , այլ եւ արքունեացս
ամենաթանկագին գանձն , իմ աղջիկս՝ որոյ ձայնն զքեզ
պաշտպանեց : » Մանկլաւիկն ամօթահար եղած էր զի վայր-
կեան մը իւր քաջութեան վերայ տարակուսեցան այլք , եւ
գսհավէժ սուզաւ աւելի եռանդեամբ քան զառաջինն : Բայց
իզուր սպասեցին անոր վերադարձին , իւր դիակն անգամ
չմերձեցաւ ծովափիին ուստի նետուած էր :

~~~~~

## Ե. ՆՈՐ ՏԱՐԻ

Ո՛ Հայկազուն անմեղ մանկունք ,

կենաց գըրան սեմին վերայ՝

Զոր շուրջ պատեն գողտրիկ ծաղկաւագալ

Եւ ուր զեփիւռ կը գուրգուրայ ,

Ցայս բուրաստան

Ուր խինդք խայտան ,

Իբրեւ հրեշտակ աւետարեր

Ահա մի կոյս գեղածիծաղ

Ողջունելով ծաղկանց թըփեր ,

Չեզ աւետէ սիրակենցաղ

Նոր եւ արի

Բարի տարի :

Զեղ Ի՞նչ փոյթ թէ կորաքամակ ,

Դողդոջապայլ մի ծերունի՝



Զըմեռն՝ արդէն կուգայ ձերմակ  
Եւ ցըրտաբոյր մի սաւանի  
Ներքեւ խոնարհ  
Պահել զաշխարհ .

Ձեղ ի՞նչ փոյթ ձիւն , սառնամանիք ,  
Մըթին ամպեր եւ փոթորիկ ,  
Մինչ ցանկալի կաղսնդ մ'ունիք  
Որ աւետէ ձեղ աղուորիկ  
Նոր եւ արի  
Բարի տարի :

Ո՞ն , կայտուեցէք ժըպտուն , զըւարթ ,  
Տանց յուսահեղ ոգիքն էք դուք .  
Սեղանն է ճոխ եւ լուսազարդ ,  
Դադրին տրտունջք եւ արտասուք ,  
Եւ սիրաբոյր  
Տալով համբոյր ,

Ձեր ծընողք՝ ոյց հոգին ցընծայ՝  
Ձեղ նըւիրեն եռանդագին՝  
Ոսկեզօծ գիրք մ'իբրեւ ընծայ ,  
Մաղթելով որ չնորհէ երկին  
Նոր եւ արի  
Բարի տարի :

Ձեր նորածիլ սըրտերուն մէջ  
Թոնդ արեւու լուսոյն նըման՝  
Երկինք այսօր վառեն անչչջ  
Սէրն ազգութեան եւ սէրն ուսման ,  
Սէրն ընկերին  
Եւ տըկարին :

Ս. ՓԱՆՈՍԵԱՆ



### 7. ԽԱՀԱՐՈՒԻՄՆ

Արդի նաւապետաց առաջինն՝ որոյ հանձարն գուշակած  
էր նոր աշխարհն եւ ոյր համբերութիւնն յաջողեցաւ գըտ-  
նել զայն՝ Քրիստովիոր Գոլոմպոս՝ գիտէր պահել ամենէն վը-  
տանդաւոր պարագայից մէջ անզգայ պաղարիւնութիւն մը  
եւ մոտաց զարմանալի արթնութիւնն մը : Զորրորդ եւ վերջին  
ուղեւորութեան ատեն՝ յոր ձեռնարկեց Սպանիոյ նոր եր-  
կիրներ տալու համար , մինչ Սպանիա զինքն զրկած էր իւր  
տիտղոսներէն եւ պատիւներէն , ստիպուեցաւ կրուիլ մար-  
դոց նենգութեան եւ սպառնալից տարերաց դէմ: Կորոյս  
նա իւր նաւերէն մին ապառաժուտ ծովեզրի մը վերայ՝ զոր  
անուանեց ծովելլ հակառակութեանց . իւր քով գտնուած ե-  
րեք նաւերն փոթորկի ժամանակ իրարու բաղսեցան եւ  
ծովական ինկաւ Ճամայիքի ափանց վերայ : Այս կղզւոյն  
բնակիչներն՝ որոց արդէն այցելած էին Սպանիացիք՝ նախ  
իբրեւ եղայր հիւրընկալեցին նաւարեկեալներն , Քրիստո-  
վիոր Գոլոմպոսի կամաց կ'հնազանդէին իբրեւ տեառն իւ-  
րեանց եւ կ'մեծարէին զնա իբրեւ հայր . բայց ընդհուպ  
տաղոկացան օտարներն հաղորդակից ընելէ իրենց երկրին  
բնական հարստութեանց : Ապստամբեցան ընդդէմ Սպանիաց-  
ւոց եւ սպառնացան սպանանել զնոսա : Գոլոմպոս չունէր կա-  
րողութիւն կղզեցւոց գիմադրելու , անբաւական քանի մը  
զինուորներ ունէր միայն , իւր ընկերներէն բազումք գացած  
էին ի Ա. Դոմինիկ նաւ մը գտնելու համար որպէս զի տանէր  
զիրենք ի հայրենիս : Գոլոմպոս չկարենալով բռնութիւն գոր-  
ծածել իւր անձին պաշտպանութեան համար , խորամանկու-  
թեան եւ գիտութեան գիմեց՝ որ զէնք մ'է վայրենեաց դէմ :  
իւր աստղաբաշխական ծանօթութիւնք յայտնած էին նմա-  
լուսնոյ խաւարման մերձաւորութիւնն : Այս օրն իսկ յօրում  
տեղի պիտի ունենար այս խաւարումն՝ Գոլոմպոս իւր շուրջ  
հաւաքեալ ամբովին այսպէս խօսեցաւ . « Սպանիացւոց Աստ-  
ուածն իւր սիրելի զաւակաց նկատմամբ ձեր բռնած ընթաց-  
քին վերայ զայրացած՝ իւր պաշտպան ձեռքն կ'հանէ ի ձէնջ :  
Այս գիշեր ի ժամ 12՝ դժգոյն եւ առկայծեալ պիտի տեսնէք

այն աստղն որ արեւին լուսոյն թերին կը լնու : Բնութիւնը պիտի խորասուզի մթութեան մէջ , պիտի մատնուիք այն պատժոյն որում արժանացած էք ձեր ոճիրներով : » Բնիկներն քրքիջ բարձին այս խօսքերուն վերսոյ եւ սպառնալիքներ ուղղեցին ծովակալին . սակայն ոչ ոք համարձակեցաւ մինել ի նա ձեռն , թշնամանելով հանդերձ՝ կ'երկնչէին ի նմանէ եւ անենէն քաջասիրտներն իսկ նախապաշարուած երեկոյեան կ'սպասէին : Բայց ի գալ գիշերոյ երբ տեսան լուսինն որ յամրենթաց կ'բարձրանար ջինջ երկնից մէջ եւ ի հեռուստ անապատաց վերայ կ'հեղոյր արծաթափայլ լուսոյ հեղեղներ , յայնժամ զանձինս փրկուած կարծելով՝ ուրախութեան աղաղակներ արձակեցին եւ պարեր յօրինեցին իրենց երկրին ցուցքերն երգելով : Զայրոյթ եւ ատելութիւն կը զարթնուին ընդդէմ Սպանիացւոց , ցորչափ վտանգին գաղափարն կ'ջնջուէր իրենց մոքէն : « Աղետից մարդարէ , կ'գոչէ ձայն մը , պիտի կրես ստախօսութեանդ պատիժն : Բարեկամք , զարնենք զանի նոյն իսկ այս գիշեր այն աստղին լուսովն զոր ինքն անիծեց : » Այս խօսքերն հազիւ արտասանուեցան եւ ահա թեթեւ քոլ մը գողցես տարածուեցաւ օդին մէջ , լուսինն՝ որ այնքան կենդանի փայլ մը կ'արձակէր՝ տժգունեցաւ եւ սկսաւ խաւարիլ տակաւ առ տակաւ : Ցորչափ մթութիւնն կ'ծածկէր ամէնինչ՝ երգոց շռինդներն կ'նուազէին , պարուց աշխոյժն կ'անհետանար : Վերջապէս երբ մթութիւնն կատարեալ եղաւ՝ բոլոր կղզեցիք անձայն եւ անշարժ մնացին . այս տխուր լուսութեան յաջորդեցին վշտի եւ յուսահատութեան ձիչեր , կը թափառին աստ եւ անդ մոլորամիտ եւ խելայեղ , որպէս թէ մեծ Ոգին արտասանած էր իրենց մահավճիռն , եւ իրենց կղզին ոչնչութեան մէջ պիտի ընկլմէր : Ամենեքին միաձայն հաւանութեամբ ընթացան դէպ յայն խրճիթն ուր կը բնակէր Քրիստոփոր Գոլոմպոս , կ'աղաչեն զնա ներել իրենց , բարեխօսել իրենց համար եւ ամոքել աստուածային զայրոյթն : Ծովակալն փոքր ինչ անողոքելի մնաց . յետոյ տեղի տալով նոյցա թախանձանաց եւ արտասուաց . « Եթէ ինձ կ'խոստանաք , ըսաւ անոնց , ապագային մէջ հաւատարիմ մնալ Սպանիացւոց , բարի եւ մարդասէր լինիլ առ օտարականս զոր Աստուած իբրեւ ձեզ եղբայր ստեղծած է ,

պիտի աղաչեմ զնա գթալ ձեր վերայ եւ մէկ ժամու մէջ ձեզ պիտի դառնայ այն աստղին լոյսն յորմէ զրկուած էք : » Լուսինն վերատին երեւեցաւ արդարեւ որոշեալ վայրկենին : Ճամայիքի բնակիչներն Սպանիացւոց հլու գերիներ եղան , եւ Գոլոմպոս յարգուեցաւ կղզւոյն մէջ ոչ թէ միայն իբրեւ թագաւոր այլ եւ իբրեւ գերագոյն էակ մը որ կ'հրամայէ բնութեան եւ տարերաց :

## Հ. ԱՍՏԵՂԻ

### ՄԱՆՈՒԿԻՆ

Լուսնակ մոլոր , ըսէ՛ մեզ  
Յերեկ ատեն մուր դիմես :

### ԼՈՒՍԻՆ

Որդեակ ես ալ աշխարհ մ'եմ  
Քոյսդ շըրջանը կ'ընեմ .  
Արբանեակ մ'եմ երկրի մօտ  
Կը ցայտեմ ցոլք մի աղօտ ,  
Բայց արեւէն կառնում զայդ .  
Նուաղիմ երբ նա գայ ի յայտ :

### ՄԱՆՈՒԿԻՆ

Ցայգոյն դու աստըզ պայծառ ,  
Երբ արեւն ալ չը չողար ,  
Ուստի կուգայ փայլդ , ի՞նչ ես  
Ո՛վ Արուսեակ զուարթերես :

### ԱՐՈՒՍԵԱԿ

Երկիր մ'յոր երգ ի բերան  
Խաղան մանկունք կարմրերփեան ,  
Իմ շողող լոյսն՝ արեգին  
Պարզ ցոլացումն է ինքնին :

ՄԱՆՈՒԿՆ

իսկ դո՞ւ , լուսոյ աղբերակ  
գերագոյն ջահ՝ Արեգակ :

ԱՐԵԳԱԿՆ

Ես ալ երկիր մ'եմ , որդեակ ,  
Ունիմ անտառ ու վըտակ ,  
Այլ կը կըրեմ զերդ պըսակ  
Բոցեր՝ որոց շողքն արագ  
Վաթսուն երկրաց զանազան  
Լոյս՝ ջերմութիւն՝ կեանք կուտան :

ՄԱՆՈՒԿՆ

Նորատեսիլ դու զանդուած ,  
Որ գիշերներն յեղակարծ  
Մեզ կ'երեւիս եւ ընդ փոյթ  
Փոխես ձեւ՝ եւ դէմքն ուղւոյդ ,  
Ուր կերթաս , ո'վ դու վարսամ :

ԳԻՍԱՆՈՐՆ

Յերկինս յածիմ , եւ մընամ  
Որ փոխարկէ զիս Աստուած  
Ի յօթեւան բընակչաց :

ՄԱՆՈՒԿՆ

Եւ դուք մեր խոր գիշերաց  
Անոյշ զարդեր լուսազգեաց ,  
Դուք եւս երկրաց էք ինչ հոյլք ,  
Ադամանդեայ աստեղց բոյլք :

ԱՍՏԵՂ.Բ

Վերնագաւառ բարձանց մէջ  
Մեք արեւներ ենք դըրուած ,  
Կեանք տայ անձնիւր ոք ի մէնջ  
Երկրանըման աշխարհաց :

ՄԱՆՈՒԿՆ

Նոցա թիւն է իսկ անբաւ ,  
Տիեզերք ո՞ւր կ'առնու զրաւ :

ԱՍՏԵՂ.Բ

Ո'հ , աւելի դիւրին էր  
Համբել զաւազ ծովեղեր  
Քան խաղաղիկ միջոցին  
Արեգակունքն այն հրածին ,  
Երկրիներն այն արգաւանդ՝  
Զոր ձեռք հաստին ցանեց անդ :  
Այս աշխարհաց ի կեդրոն  
Նայի Աստուած ակընդէտ ,  
Նոցայն գըծուած է պաշտօն ,  
Շըրջան կ'առնուն ետքնդէտ ,  
Իւր օրինաց տակ հեշտին  
Գունդք մեր շըքեղ կը պձնին ,  
Կը ծնի սէրն ի սիրտ մօր ,  
Ծաղկունք ընդ դաշտը բոլոր :

Ց. ՓՈԹԱՐԴԻԿԱ

Ամրան գիշեր էր . մայր մի արթնցաւ հողմոյ սոսկալի  
բաղմիւնէ մը որ սարսեց իւր խոնարհ տանիքը : Իւր ա-  
ռաջին մտածումն եղաւ որդին , եւ թէեւ չուառ կինն հա-  
զիւ կ'զօրէր քայլէլ . գնաց դէպ յորրանն՝ լապտեր ի ձեռին :  
Մանուկն կ'ննջէր , իւր փոքրիկ բաղկաց մին գլխուն վերայ  
բարձրացուցած՝ փղոսկրեայ կամար մը կ'ձեւացունէր իւր  
խարտեաշ հերաց վերեւ . նորա նինջն խաղաղիկ էր եւ ա-  
ռանց արթննալու գոգցես կ'ժպտէր իւր մօր : Մայրն ապա-  
հով իւր որդւոյն վերայ՝ գնաց դէպ 'ի դուռն , բացաւ զայն ,  
մղձկուտ օդ մ'զդաց զոր հազիւ կրնար չնչէլ , եւ տեսաւ  
սիրտ 'ի տագնապի փոթորկի մը պատրաստութիւնն : Լուսինն՝

որ սկսած էր իւր ընթացքը ջինջ երկնից մէջ՝ տակաւ անհետ կ'լինէր ամսոց մէջ, հովն՝ անձրեւին նախագուշակն՝ կ'յառնէր մերթ լնդ մերթ, կ'հակէր խոտերն ու տունկերն, եւ լին ջուրն կ'բաղսէր եղերքին կոպիճներուն դէմ: Վերջապէս երբ բոլոր ամպերն կուտեցան՝ մեծ կաթիլներ կ'իյնային, եւ ընդհուպ անձրեւարեր տարափներ տեղացին մուլեգին թափով: Մայրն ըստ կարելոյն փակեց խարխուլ դուռն եւ ի գուճս ինկաւ որրանին քով: Դողալով կ'սպասէ որոտման առաջին հարուածին, կայծակն ճայթեց, «Աստուած իմ, գոչեց նա, ազատէ իմ որդիս: » Շառաչիւնն եւ վտանգն անցած էին, բայց նա հազիւ կ'համարձակէր դիտել իւր որդեակն. ի վերջոյ սեւեռեց իւր աչքեր անոր վերայ եւ աղետալի մտածութիւն մը սառեցոյց զնա սոսկմամբ: Լսած էր թէ կայծակն կ'մեռցունէ անհաւատալի արագութեամբ մեռեալին վերայ թողլով կենաց բոլոր երեւոյթներն: «Ո՞վ գիտէ, կ'ըսէր ընդ ինքն, թէ զաւակս դեռ իմ է: Իւր հոգին թերեւս երկնից մէջ հրեշտակաց հետ է այժմ, թուշելով փոթորկին վերայ, եւ երբ համբոյր մը տամ՝ սիրուն գլուխը փոշի պիտի դառնայ, արթնցիր զաւակս: » Տըղայն կ'ննջէր միշտ առանց դիրքն փոխելու: Ի զուր որոտման հարուածներ իրարու կ'յաջորդէին՝ արձագանգէն կրկնուած: Ի զուր շառաչն անձրեւին որ կ'բաղսէր հիւղակին դուռն ու տանիքը՝ կ'խառնուէր հովերէն արմատախիլ եղած ծառոց շաշիւնին հետ: Բնութեան շփոթ շրինդին մէջ տղայն հանդարտիկ կ'ննջէր: Մայրն միշտ մի եւ նոյն գաղափարաւ ընկճեալ՝ ինկած էր անկողնոյն վերայ եւ չէր իշխեր հափլ իւր որդւոյն՝ սակայն ջրոյ կաթիլ մը որ թափանցած էր տանիքէն՝ ինկաւ մատաղատի որդւոյն պարանոցին վերայ. մանուկն թեթեւ հառաչք մ'արձակեց, բացաւ մէկ աչքն՝ կիսովի նայեցաւ իւր մօր եւ վերստին փակեց: Ի՞նչպէս կարելի է նկարագրել այն խնդութիւնն զոր զգաց կինն՝ տեսնելով թէ ինքն դեռ որդի մ'ունէր: «Աստուած իմ, ըսաւ, քան զայս լաւագոյն ինչ չէի խնդրեր ի քէն, դու կ'լսես մարց աղաղակն փոթորկին մէջէն: » Փոթորիկն կ'թուէր ցածնուլ, եւ որոտումն ի հեռուաս միայն կ'լսուէր: Յանկարծ կ'մոտենայ ահաւածն, կ'սպասանեցունէ հիւղակը, թշուառ կինն

ի ծունր կուգայ յանոտից անկողնոյն. յայնմէետէ օդն կ'հանդարտի, անձրեւն շիթ առ շիթ միայն կ'հոսի եւ լուութիւնն կ'վերահաստատուի անզգալարար: Քանի մը ժամեր անցած էին, եւ գիշերն իւր վախճանին կ'մօտենար: Լուսոյ սկզբնածագ ձառագայթներ կ'սկսէին նշողել բիւրեղափայլ երկնից մէջ, օդն զովացած էր եւ գիշերոյ մառախուղներէն զերծ, դալարիք գիշեր ատեն նոր կենդանութիւն մ'առած էին, ծաղկունք ի վեր կ'ամբառնային իրենց տամաւկ գլուխն, եւ անտառք կ'բուրէին հոտ անոյշ: Մանուկն արթնցաւ. քնացած էր նա կոչելով «Մայր իմ», եւ այս առաջին բառն էր զոր արտասանեց դարձեալ ի զարթնուլն: Խեղճ կինն ի ծունր եկած էր մահձին ստորոտը: « ինչո՞ւ համար, ըսաւ իւր զաւակն, առանց ինձի կ'աղօթես, Աստուած չ'պիտի լսէ քեզ: » Այս վերջին բառերն արտասանելով ելաւ որրանէն, վագեց դէպ յիւր մայրն, տարածեց իւր ձեռներ գրկելու համար զնա. բայց մայրն չ'պատասխաներ նմա. Աստուած կոչած էր զնա առ ինքն փոթորկին ժամանակ, եւ որոտման վերջին հարուածն վախճան տուածն էր իւր ձեռաղղութիւնն հակառակ իւր հասակին տկարութեան, միայնակ կ'մնար երկրի վերայ, եւ ո՛չ մի ձեռք չ'պիտի սրբեր նորա արտասուքը: Իւր աշերն վերացոյց յերկինս, նեցուկ մի խնդրելու համար. այս պահուս արեգակն կ'չողայր հորիզոնին վերեւ եւ հիւղակին ջախջախեալ պատուհաններէն կ'թափանցէր իւր բարերար ձառագայթներովն: ի նշան նախախնամութեան որ կ'հսկէ որբոց վերայ յայսմ աշխարհի:



### Թ. ԻՂՋՔ ԽՄ

Թէ ես լինէի արեւն այն պայծառ  
Որ շողայ յեթեր իբր աչք Անմահին,  
Ո՛չ, կը տանէի բերկրանք անըսպառ  
Ցուրտէն եւ ցաւէն կըծկած ու ընդարմ հիւանդ աղքատին:  
Թէ լինէի ես սիւքն ամարայնի  
Որ կը մըրմնչէ ըզթերթիւք ծաղկանց,

Յերկիր հեռաւոր շուտ կ'ընթանայի  
Տանիլ քաղցրալուր բառեր եւ սըրբէլ զարտասուս բազմաց :

Թէ ես լինէի աստղն այն բարեբաստ՝  
Որ փայլի գիշերն երկնից ի տարած,  
Պիտի ուզէի ուզղել զառապաստ  
Նաւարեկելոյն՝ որ յածի կոծի ընդդէմ մըրըրկաց :

Թէ ես լինէի ցածունն այն ծաղիկ  
Որ ընդ խընամովք բարձրելոյն կ'աճի,  
Պիտի ուզէի որ ձեռք մի գողտրիկ  
Դեռ թարմ զիս քաղէր պլճնելու համար ըզիայտըն խաչի :

Թէ ես լինէի ծիծառն երգեցիկ՝  
Որ կը ճըռուողէ օդոց մէջ ի սահ,  
Չըւարթ կ'ընէի զայն աշտարակիկ՝  
Ուր գերին նըւալ ծանըր կապանաց տակ կը հեծէ, վահ :

Թէ ես լինէի ամպն արշաւասոյր  
Որ փախչի հովուն թափովն այն ուժգին,  
Պիտի ուզէի վըձիտ հեղուլ ջուր  
Շարժուն աւազին մէջ մոլորայած հէք ուշեւորին :

Սակայն փոխանակ ըղձից միօրեայ՝  
Լաւ եւս կուզեմ զդալ ամեն վայրկեան  
Մօրկանս չերմ համբոյրն իմ ճակտին վերայ,  
Եւ սիրոյ պարգեւն իւր փոխարինել միշտ յերջանկութեան :



## 9. ԶԿՆՈՐԾԻՆ ԿԻՆԸ

Գիշերն տարածուած է ովկիանոսին վերայ : Երկինք մթին  
Են եւ ամպամած, եւ սա ծովեզեր վերայ՝ ուր ժայռեր ու  
խութեր կան ցանուած՝ մթութիւնն կատարեալ պիտի լինէր  
Եթէ չդժտնուէին աստ եւ անդ լրսոյ նշոյլներ որք կ'ցոլա-  
յին ծովեզերեայ կիւղակաց մէջ : Այս վայրկենին ձկնորսք-

խոյս տալով ծովուն վտանգներէն՝ երեկոյեան ձաշն կ'ընէին  
իւրեանց մատաղատի ընտանեաց հետ, եւ յառաջ քան զի-  
նելն ի քուն կ'հաջուէին կրակարանին շուրջ օրուան վաստակն :  
Բայց մինչդեռ մարդիկ կ'ուրախանան բոլոր այս խրձիթնե-  
րաւն մէջ, կին մի արտասուագին նստած է ծովափին վերայ,  
ունկն դնելով խորտակող ալեաց շառաչման եւ ջանալով բան  
մի որոշել զովիխանն ծածկող մթութեան մէջ: Իւր ամուսնոյն  
կ'սպասէր նա, որոյ նաւակն մեկնած էր այդուն այլոց նա-  
ւակաց հետ եւ դեռ չըր վերադարձած: Ընդ երկար սպասե-  
լէ վերջ՝ դարձաւ կինն իւր բնակարանը, տուաւ իւր զաւա-  
կաց երեկոյեան համբոյրն, եւ տեսնելով նոցա փակեալ ար-  
տեւանունքն՝ գաղտագողի դուրս ելաւ հիւղակէն եւ մագլեց  
այն բլուրն ի վեր ուր կ'բարձրանար Ա. Կուսին մատուռն:  
Ո՛րպիսի գորովով եւ քանի՛ եռանդեամբ կ'խնդրէր յերկնից  
ալեաց վերայ մոլորով ձկնորսին կեանքն: Բայց մինչդեռ կ'ա-  
զոթէ՛ հողմն յարեաւ, ծովն կրկնակի հարուածներով կ'բաղ-  
լսէր ափունքը, կայծակն կ'ձեղքէր ամպերն եւ լրսոյ հետք  
մի կ'թողուր հեռաւոր կոհակաց վերայ, ամպերն կ'որոտային  
խուլ գոռմամբ: Խեղճ կինն սարսափահար կ'իյնայ ի գետին,  
եւ իբր նուալեալ կ'մնայ քանի մը վայրկեաններ: Ապա՝ երբ  
փոքր ինչ փոթորիկն կ'ցածնու, կ'հասնի իւր խրձիթն, կ'գտնէ  
իւր զաւակներն նոյն վիճակին մէջ, այնքան խաղաղիկ եւ խո-  
րին էր նոցա քունն: Ինքն իսկ տեղի տալով երկարածիգ պար-  
տասման՝ ննջեց: Այլ իւր քնոյն մէջ հոգին կ'տանջուի մի եւ  
նոյն գաղափարովն, կ'կարծէ տեսնել զիւր բացակայ ամու-  
սինն: Կ'զարթնու, ուրախութեան միջ մ'արձակելով, բայց  
ինքզինք միայնակ կ'գտնէ: Դեռ կ'քնանային իւր զաւակներն  
պայծած լցոյ մը ամենուստ կ'թափանցէր հիւղակին ծերպեքն  
ներս: Գժբաղդ կինն վայկեան մ'իսկ նիրհելուն վրայ ցաւած՝  
կ'ընթանայ ի ծովեզըն, անդ կ'նշմարէ նաւակի մը բեկորներն  
զոր դէպ յափունս մղած էին գիշերուան ալիք: Վարսով տես-  
նելով զայս, բայց իւր թշուառութեան խելամուտ լինելու հար-  
կէն վարեալ՝ յառաջ կ'երթար, մարդ մի կայ իւր ոտից տակ:  
անշարժ եւ պաղեալ, դէմքն ծածկուած աւազին մէջ: Նորա  
հասակէն եւ հանդերձից պատառներէն ձանչցաւ իւր ամու-  
սինն: Սակայն դեռ կ'տարակուսի, կ'բարձրացունէ այն գը-

լուխոն՝ զոր մահն ծանրացոյց իւր ձեռաց մէջ։ Ո՞վ կրնայ նկարագրել ինչ որ զգաց նա այսպիսի վայրկենի մը մէջ։ վասնզի վշտեր կան զորս Աստուած միայն կրնայ ամոքել, եւ զորս չ'կրնար արտայայտել ո՛չ մի բարբառ մարդկեղէն։

Ժ. Ա. ԼՈՒՍՆԱԿ

Երբոր գիշերն ահեղաստուեր՝  
Տիեզերաց վերայ համայն  
Գայ տարածել իւր մութ թեւեր,  
Եւ սոխակին ա՛լ գողտրիկ ձայն  
Չուղղէ վարդին սիրոյ հրաւէր.  
Մինչ քաղցրագին ու լըռելսայն  
Հեղիկ ելնեն երկինքն ի վեր  
Սահուն ալեաց մըրմունջք միայն.  
  
Ի տըքնութեանց բազմավաստակ՝  
Մինչ թըշուառն իւր ցուրտ յարկին տակ  
Փութայ հանգչիլ յանդորր ի քուն,  
Եւ մինչ այլուր հաճոյք եւ պար  
Եւ հեշտութիւնք՝ ոյց մէջ թագուն  
Վիշտեր հրսկեն մահատիպար՝  
Յուղեն ոգիքն եւ կը խայտան  
Ուստերք, դըստերք սիրատատան։

Խորհրդաւոր, աստեղափայլ  
Գիշերին մէջ դու դալիահար՝  
Թողուս ամպերն եւ յամրաքայլ,  
Ո՛ երկնաճեմ ժըպտուն գոհար,  
Լուսնակ, շըրջիս՝ վառ, անայլայլ  
Աչօք դիտել ըզմեր աշխարհ,  
Եւ թօթափել ճակտիս մըռայլ՝  
Շողերէդ շող մուրախարար։

Սիրեմ ըզքեզ սիրով յիմար .  
Պաշտեմ ըզքեզ — զի դու, լուսնակ,

Գորովագութ եւ շնորհունակ  
Սիրոյ հրեշտակ մ'ես ինձ համար .  
Ըզքեզ տեսնեմ՝ երբ միայնակ,  
Արտասուաց մէջ աշերս ի շող,  
Ի զուր խընդրեմ ըմակել մի ցող  
Որով մարի հոգւոյս կըրակ։

Ըզքեզ տեսնեմ՝ երբ՝ դառնագին  
Երազոց մէջ՝ սըրտիկս անյոյս  
Որոնէ ջինջ լըսն արեգին  
Եւ երբ արեգն անդ չըտայ լըս . . .  
— Զեմ դու հրազարտ անոր նըման .  
Դու հիւղ սիրես, նա՝ օթեւանք,  
Նա պալատներ սիրէ, դու՝ վանք,  
Նա՝ բոյն, օրբան, դու՝ գերեզման . . .

Պաշտեմ ըզքեզ, զի դու, լուսնակ,  
Ինձ պէս՝ անցուք եւ վըշտակիր՝  
Թափառելու համար մինակ  
Էկն կամօքն յաշխարհ եկիր .  
— Ետ ինձ ցաւեր բազմագունակ,  
Քեզ՝ բիւր աստղեր . . . անկարեկիր,  
Եւ երկոցունցս ալ շարունակ  
Հեծել . . . — անգութ ճակատագիր։

Խոկ դու, խոժոռ ամպոց խոկ տակ,  
Լուսնակ, կայտուես մըշտածիծաղ,  
Դու վայելս եթերն յըստակ,  
Աստեղաց մօ՛տ վարես կենցաղ .  
— Ինձ ըսպառնան բաղդին ապտակ,  
Անլուր աղէտք, մահու մանգաղ,  
Եւ մարդակուլ՝ անյիշտակ  
Մի ցուրտ եւ նեղ փայտեայ դագաղ . . .

Ա. ՓԱՆՈՍԽԱՆ

40. ՆԱԾԿԵԱԼ ԱՐԾԱՓՆ

1812ին, այն պահուն յորում գաղիսկան բանակն բոլոր Գերմանական տէրութեանց զօրաբաժիններով ստուարացած՝ կ'թողուր գԳերմանիա երթալու համար Ռուսիոյ վերայ, Գաղիսկի զինուոր մը վախնալով զի մի դուցէ պատերազմին ձախորդութեանց մատնէ այն փոքրիկ հարստութիւնն զոր իրեն հետ բերած էր, ընտրեց առանձին վայր մը, Դրեսդի շրջակայքն պեղեց հողն եւ պահեց հոն ինչ որ ունէր, 5 հարիւր (ոսկի) Փրանք, զինուորի մը համար մեծաքանակ գումար՝ զոր իւր ընտանիքն տուած էր նմա՞ի սփոփումն զրկանց պատերազմին : Անձկանօք սրտի բաժնուեցաւ այն փայլուն ոսկիներէն որք կ'կրէին իւր զօրապետին պատկերն, երկնչելով թէ դուցէ հոն չպիտի գտնէր՝ եթէ երբէք վերադառնար : Սակայն որովհետեւ բնաւ չէր հաշուեր թէ Ռուսիոյ մէջ կը մեռնի, ուստի նշան դրաւ այն տեղոյն ուր թալեց իւր ոսկին՝ այնպէս որ ինքն միայն կրնար ճանչել զայն, առանց ուրիշի մը հետաքրքրութիւնն եւ կասկածն զարթուցանելու : Հարկ չէ այժմ պատմել այն պատերազմին աղէտներն որոց յիշատակն ընդ երկար պիտի պահեն Ռուսիա եւ Գաղիս : Մեր զինւորն զերծաւ ի մահուանէ, այլ կորոյս իւր ազատութիւնն, մասց ի Ռուսիա մինչեւ ի 1814: Երբ խաղաղութիւնն վերստին բացաւ նմա Ֆրանսայի ճանապարհն, ըստ կարելոյն վաղվաղեց երթալ ի Դրեսդ, եւ թէեւ պարտասեալ՝ այլ իւր առաջին բնամոյ հոգն եղաւ ընթանալ դէպ յայն վայր ուր ծածկած էր իւր ստակն : Իւր ունեցած մէկ ձեռքովն վասնզի իւր մէկ բազուկը կորուսած էր Մոսկուայի դաշտին մէջ— սկսաւ փորել՝ փնտուել այն կաշեայ քսակն որ կ'պարունակէր 25 նարուցններն : Ընդհուպ քսակն յերեւան եկաւ, բայց դատարկ էր: Տրտմութեամբ դիտեց զայն եւ Երբ կ'պատրաստուէր ի բաց ընկենուլ անիծելով բաղդն որ ազատեց իւր կեանքն՝ իւր գանձը յափշտակելու համար: Երկրորդ անդամ ուզելով հաւաստի լինել իւր դժբաղդութեան վերայ, դարձեալ կ'բանայ քսակն, աչքերն կ'յածէ անոր ամէն մի անկիւններն եւ կը դտնէ փոքրիկ թուղթ մի որոց վերայ գրուած էին հետեւեալ

բառերն . «Պիտի գտնես հինգ հարիւր Փրանքդ Համպուրկի մէջ այս նևլումայափոխին քով, որ պիտի հասուցանէ քեզ նաեւ այս գումարին շահը՝ քսակն իւր ձեռաց մէջ դրուած օրէն սկսեալ »: Այս տոմն դառն կատակ մ'երեւցաւ այն գողութեան վերայ յաւելեալ՝ որում զոհ գացած էր զինուորն : Սակայն հէք զինուորն ուղղակի գնաց Համպուրկ, նշանակեալ վայրն . որքան զարմացաւ՝ երբ լումայափոխն նորա յայտարարութենէն ճանչելով թէ իրապէս իրեն կ'վերաբերէր ծածկեալ արծաթն՝ անմիջապէս հաշուեց նմա բաց ի դրամագլխէն նաեւ յիսուն Փրանք շահ, առանց յայտնելու նմա թէ ինչ զարմանալի գաղտնեօք աւանդապահ եղած էր գանձուն: Զինուորն առաւ այս հինգ հարիւր յիսուն Փրանքն առանց բան մը հասկնալու եւ այս ստակով որ իւր բացակայութեան ատեն յարգուած էր՝ իւր երկիրը վերադառնալով գնեց փոքրիկ ագարակ մի, ուր երկար ատեն ապրեցաւ նա շրջապատեալ բազմաթիւ ընտանիքէ եւ զուարթ թոռներէ :

ԺԱ. ՓԵՒԱՒՈՐ ՄԻԶԱՏՆ

Թոյլ տուր թշոչիմ հետոցըդ վրայ, Մանկական ձեռնըդ մէկդի՛ տար, Ձեմ ես ինչ որ, սիրուն տըղայ, Կը կարծէ զիս միտքդ ապիկար :

Ես այն թիթռան կը նըմանիմ Որ յոյժ վստահ իւր փոփոխմանց՝ Ալրէ խաղալ մէջ ծործորին Շուրջ վարդերուն այլ եւ մանկանց :

Կուզես բըռնել զիս, բայց ընդվայր, Բոց մը բըռնել դիւրին էր քեզ, Խոյս տամ ձեռքէդ ի խաղ ու ի պար, Ցերկնից կուգամ, հոգի մ'եմ ես :

## ՊԱ. ՔԱԽՈՒԹԻՒԻՒՆ

Սուրբն Բերնարդոս՝ յերկոտասասներորդ դարու՝ ո՛չ  
միայն տիպար էր ներանձնական կենաց եւ պատգամեկեղեց-  
ւոյ, այլ եւ իւր մենաստանին խորէն կմիջամտէր աշխարհա-  
կան գործոց. կթղթակցէր թագաւորաց հետ, կուղէր զնո-  
սա իւր խրատուք եւ բոլոր քրիստոնեայ ընկերութեան վերայ  
փրկարար ազդեցութիւն մի կ'ներգործէր: Այս ազդեցու-  
թիւնն փառասիրութեան արդիւնք չէր, ինքնածին էր ի նը-  
մա, եւ զայն կ'գործածէր բարքերն ու օրէնքներն բար-  
ւոքելու, յոռի կիրքերն զսպելու եւ ամենուրեք յաղթող  
հանդիսացնելու համար Աւետարանին ոգին: Օր մը բարե-  
պատ Աբբայն հեծած իւր ջորտոյն վերայ՝ ընկերակցութեամբ  
քանի մը կրօնաւորաց՝ կ'ուղեւորէր փոշելից ուղիներէ: Յան-  
կարծ անթիւ ամբոխ մը խափանեց իւր ճանապարհն: Շան-  
բանեի կոմս իւր ճորտերէն շրջապատեալ կ'յառաջանար,  
եւ սպառազին մարդիկ ոճրագործ մ'ի մահ առաջնորդէին:  
Զայս տեսնելով Բերնարդոս՝ յարդանօք խոնարհեցաւ կոմ-  
մին առջեւ, բայց այս պարտքն կատարելէ յետոյ՝ այրն Աս-  
տուծոյ գնաց այն եղկելոյն քով որ քանի մը վայրկեան եւս  
պիտի ապրէր: Փորձեց միսիթարել զնա: « Հայր իմ, գոչեց  
դատապարտեալն, չեմ վախնար մահուանէ, բայց թնչպէս  
պիտի երեւիմ Աստուծոյ առջեւ, առանց իւր ներմանն ար-  
ժանանալու »: Բերնարդոս փոխանակ անոր պատասխանելու  
դարձաւ առ կոմսն, որ ըսաւ անոր բարեմիտ ժպտով մը.  
« Պատուական հայր, թնչ կրնամ ընել ձեզ եւ ձեր եղբարցն  
համար՝ ի յիշատակ այս բարեբաստիկ պատահման »: « Տէր,  
պատասխանեց Բերնարդոս, չնորհեցէք ինձ այս մարդոյն  
կեանքը՝ զոր ահա ձեր աղեղնաւորք ի մահ կ'առաջնորդէն »:  
— Բայց՝ եթէ գիտնայիք թէ որպիսի ոճիրներով շաղախեալ  
է նա. միթէ կարելի՞ է անպատուհաս թողուլ աշխարհի մէջ  
այս մարդը՝ որ գայթակղութիւն եւ սոսկումն եղած է միշտ:  
— Եթէ կ'ինդրեմ ի ճէնջ այս եղկելոյն չնորհն, զնա աշ-  
խարհի տալու համար չէ, այլ Աստուծոյ՝ քակեցէք անոր  
չլիթայներն, պիտի տանիմ զինքն առանձնութեան մէջ.

Երկրի ժխորներէն հեռի՝ աւելի լաւ պիտի լսէ նա իւր խղճին  
ձայնը եւ աստուածային չնորհքն պիտի սրբէ անոր սիրուք:  
— Զեր մարդասիրութիւնն, հայրիկ, ձեզ հաւատալ կուտայ  
հրաշքի մը՝ որ չկընար տեղի ունենալ այդպիսի եղեռնա-  
գործի մը համար: — Ազնիւ կոմս, յիշէ Փրկչին կարողու-  
թիւնն եւ ողորմութիւնն, որ խաչին վերայ ներեց զղացո-  
ղին, եւ դու ալ ներէ »: Այս վերջին խօսքերէն յուզեալ  
կոմսն հրամայեց որ դատապարտեալն յանձնուի իւր ազա-  
տարարին ձեռքն, եւ Ս. Բերնարդոս յազդապանծ զինուորէ  
մ'աւելի երջանիկ՝ առաջնորդեց կալանաւորին: Երբ հասաւ  
իւր մենաստանն՝ յորում ամենայն ինչ խաղաղութիւն կը  
ներջնչէր, ո՞րագործն իսկոյն ապաշխարութեան հրահանգաց  
տուաւ զանձն ջերմեռանդութեամբ եւ տակաւ սրբուեցան  
իւր բոլոր աղտեղութիւնք եւ նորոգ զարդարեցաւ նորա է-  
ութիւնն: Ցետ ոչ սակաւ ամաց Շանբանեի կոմսն յայց ե-  
լաւ Գլէրվայի մենաստանին: Ցեսաւ անդ կրօնաւոր մը որոյ  
բարեպաշտ ընթացքն բարի օրինակ մէր մենաստանին մէջ.  
այն դատապարտեալն էր նա որոյ կեանք չնորհած էր ինքն  
զիջանելով Արքոյն Բերնարդոսի աղաջանաց:

## ԺԲ. ԱՐԵԱԼՈՅԸ

Վարդեր ու վարդեր  
Թերթ ի թերթ փըթթեր,  
ի կապոյտ եթեր  
Զիւնափայլ ամպեր՝  
Քայլերուդ առջեւ  
Արփոելով թեթեւ,  
Քեզ բընութեան հետ,  
Ցայս ժամ հեղաւէտ,  
Մընան մեծ այոյս,  
Ո՛վ քանդցր Արշալոյս: —

Ահա շող ի շող  
Շուշանաց ի քօլ,  
Զիւր ոսկենըշոյլ  
Վարսեր հոյլ ի հոյլ  
Շուփ ի ծուփ խսփիւռ՝  
Թողլով ի զեփիւռ,  
Եւ մարգըրտայեռ  
Պարզելով թեւեր՝  
Նազ ի Արշալոյս,  
Երկընքին այն կոյս :

Ահա վառ ի վառ  
Ճակատուն գոհար,  
Եւ բըբերն անուշ  
Քըթթելով քընքուշ,  
Զերկին եւ զերկիր  
Գըրգէ սիրալիր,  
Շըրթներուն իւր վարդ  
Ի ժըմիտ զըւարթ՝  
Ծաղկանց թոյր ի թոյր  
Հեշտից ցողէ բոյր :

Ահա սոյլ ի սոյլ  
Թըռչնեկացըն բոյլ՝  
Ճըռուողեն ընդ բոյս,  
Ողջոյն Արշալոյս,  
Ողջոյն որ զմըուայլ  
Փոխարկես ի փայլ,  
Ու զտըխուր երկիր  
Գործես ցընծալիր.  
Ո՛հ, յէից ողջոյն՝  
Արշալոյս, ողջոյն :  
  
Քեզ ամէն ոք տայ  
Զիւր ձօն նախընծայ .  
Քեզ ըզփափկագոյն,  
Քեզ ըզ սըրբագոյն .

Քեզ ամպ, սիւք, վըտակ  
Շաղկունք եւ սոխակ  
Ամէնք տան քեզ գով՝  
Հալին քո սիրով,  
Ո՛վ երկնային կոյս  
Սիրուն Արշալոյս :

Ո՛հ, դու որ այսպէս  
Մեր սիրտն ըզմայլես,  
Մեր բըբերն ալօտ  
Մի՛ թողուր կարօտ,  
Երբ գերեզմանին  
Ցաղջամուղջ փակվին . . .  
Այլ զանուշ քո լոյս  
Եւ աչաց ոգւոյս  
Շողլողէ ի յոյս,  
Կուսան Արշալոյս :

Խ. ԵՊ. ՆԱՐ ՊէՅ

## 42. ԳԹԱՄԻՐՏ ԳՈՂԸ

Դեկտեմբերի ախուր երեկոյ մը՝ որ կանուխ կ'յաջորդէ ցերեկուան, ճիւնն կ'տեղար Աստուրեանց լերան ստորոտն հաստատուած փոքրիկ գիւղի մը վերայ : Մարդ մի՛ գորշագոյն վերարկուաւ պարածածկեալ կրկնակի բաղխումներով կ'զարնէր խրճթի մը դուռն որ շինուած էր գիւղին առաջակողմը՝ միւս բնակարաններէն փոքր ինչ հեռաւորութեամբ : Դուռն բացուեցաւ վերջապէս, եւ ծերունի կին մը երեւցաւ սեմին վերայ : « Բարի մայրիկ, ըսաւ օտարականը, կը հանիս ապաստանարան մը շնորհել ինձ քանի մը ժամուան համար, վասնզի անկարելի է որ պարկեշտ ձիաւոր մը՝ այս օդին՝ դաշտէն անցնի » : « Բարի եկիք, պատասխանեց պտաւն, որ թագուն վիշտ մ'ունենալ կը թուէր . դեռ կընամ այսօր ապաստանարան մը տալ ձեզ, բայց երանի՛ թէ ես ալ վաղը

ապաստանարան մ'ունենայի» : Ուղեւորն նստաւ կրակին քով  
եւ ջեռոյց իւր պաղեալ անդամներն : « Շատ տխուր կ'երեւիս  
ինձ , բարի մայրիկ , ըսաւ , կրնամ՝ հարցունել վշտիդ պատ-  
ճառը» : — Աւանդ , տէր իմ , իրաւունք ունիմ արտասուելու .  
վեց ամիսէ ի վեր կորուսի ամուսինս յետ երկար հիւանդու-  
թեան՝ որ սպառեց բոլոր ստացուածքս : — Զաւակներ չու-  
նիս որ կարենան օդնել քեզ : — Երկու մանչ զաւակներ ու-  
նէի , մին մեռաւ բանակին մէջ , միւսն գաղթականութեան  
մէջ կ'ապրի . միայնակ եմ , բոլորովին միայնակ . վաղը պար-  
տիմ տարեկան վարձք վճարել այս խրճթին տիրո՞յ 100 դա-  
հեկան : Բարի պարոնս , ես այս պահուս դահեկան մ'ան-  
գամ չունիմ , թախանձեցի պարտատիրոջս որպէս զի պայմա-  
նաժամ մը չնորհէ ինձ , մերժեց ինդիրքս տմարդութեամբ ,  
ինքն որ քսան ագարակի տէր է , եւ եթէ վաղը կէս օրին չը-  
վճարեմ ամբողջ դումարն , այս խրճթէն պիտի վանէ զիս :  
— Ո՞ւր կ'բնակի այդ անգութ մարդն , հարցուց օտարականն :  
— Երան միւս կողմը : — Ուրեմն իւր տունը երթալու հա-  
մար՝ պէտք է որ անցնի նա սա նեղ ձամբէն , որ օճապտոյտ  
կ'երկարի քարաժայուց չուրջ : — Այս , ճիշդ այդպէս , եւ  
ուրիշ ճամբայ չկայ » : Այս խօսակցութիւնն հոս զկայ առաւ .  
ձիւնն ալ դադրած էր . անծանօթն հագաւ իւր վերարկուն ,  
ծածկուեցաւ իւր լայնեզր գլխարկով եւ քսակ մը նետելով  
սեղանին վերայ՝ ըսաւ . « Առէք , ահաւասիկ , բարի կին , 100  
դահեկան , վաղն վճարեցէք , բայց չ'մոռնաք ընկալագիրն  
առնուլ » : Խեղճ կինն չէր կրնար հաւատալ իւր աչաց , խորին  
յուսահատութենէ մ'անցաւ յանկարծ անբացատրելի ուրա-  
խութեան , բռնեց իւր բարերարին վերարկուէն եւ համ-  
բուրեց զայն ցնծութեամբ : « Ո՛հ , տէր իմ , հրեշտակ մ'ես  
դու յերկնից առաքեալ՝ զիս ազատելու համար , թոք դրախ-  
տին բոլոր սուրբերն յաջողեն ձեռնարկներդ » : Նա՝ առ որ  
կ'ուղղուէին այս սրտագին չնորհակալութիւններն՝ ժպտե-  
ցաւ , եւ հեռանալու ատեն կրկնեց բարի կնոջ . « Մի՛ մոռնար  
ընկալագիրն » : Հետեւեալ օրն երբ կէս օրն կ'հնչէր գիւղի  
ժամացոյցին վերայ , ահա ագահ տանուտէրն երեւցաւ , եւ  
բնաւ չ'յուսալով թէ վճարումն պիտի լինէր իրեն , ըսաւ խըս-  
տութեամբ . « Առէ , պառաւ , կամ ստակ կամ ասկէց դուրս » :

— Այդչափ մի սաստէք , պարոն , զձեզ գոհ պիտի ընեմ ,  
բայց նախ ինձ ընկալագիր մի տուէք » : Տանուտէրն բոլորո-  
վին ապշած թէ վայրապար չէր յոդնած , հանեց իւր գրպա-  
նէն գրչաման մը՝ զոր իւր հետ ունէր , եւ անմիջապէս գրեց  
ընկալագիրն : Պառաւն համարձակութեամբ հաշուեց նմա հա-  
րիւր գահեկան եւ յաղթական դէմքով ընկերացաւ նմա մին-  
չեւ խրճթին դուռը : Բայց հազիւ թէ տանուտէրն լերան  
գաղթին հասած էր՝ եւ ահա մարդ մի վերարկուաւ ծած-  
կեալ երեւեցաւ յանկարծ իւր առջեւ եւ ցոյց տուաւ նմա  
հրացանին ծայրը՝ այս ահաւոր խօսքերն ըսելով , « Քսակդ  
կամ կեանքդ » : — Վաս ստակ չունիմ , պարոն գոլ , ըսաւ  
դողալով հարուստն : — Ունիս պատասխանեց աւաղակը , ո-  
րոտընդոստ ձայնիւ . դեռ նոր չ'կողոպտեցի՞ր այրի կին մը ,  
անդութ մարդ , չ'ոտ ստակ , ապա թէ ոչ մեռած ես » : Այս  
խօսքերն ըսելով մօտեցաւ տանտիրոջ պարզելու համար ա-  
նոր գրպաններն : Անշուշտ յայտնի է թէ լերան աւազակը  
խրճթին բարերարն էր , դարանի նստած էր վերստին առնլց  
համար հարուստէն ինչ որ տուած էր աղքատին :

## ԺԳ. ՊԱՐՏԻՉՉԱՆԱՌԻՃԻՆ

Դրացուհին առ Պարտիզպանուհին

Որչափ ծաղկի , ով պարտիզպան ,  
եւ ինչ տեսիլ զարմանալի .

Ով քեզ տուաւ այս գիրդ ընծայն ,  
Ով սիրելի :

## Պարտիզպանուհին

Ինչ որ ցանես՝ զայն կը քաղես .

Խնամէ դու ալ քո պարտիզիկ ,

Պիտի ամին հոն ալ նոյնպէս

Վարդ եւ յասմիկ :

Դրացուհին

Քոյքըդ , ո՞հ , շատ գեղեցիկ են .  
Թո՛յլ տուր , խընդրեմ , թէ կը հաճիս  
Որ յօրինեմ աղուորներէն  
Փունջ մի գըլիսիս :

Պարտիզպանուհին

Ո՞վ որ ունի թեթեւ ընթաց՝  
Անոր միայն տալ կուզեմ ես ,  
Ո՞վ որ ճարտար ունի շարժուած ,  
Շահիլ կուզե՞ս :

Դրացուհին

Մըրցանակ են արագութեան ,  
Արդէն թեթեւ եմ ի յընթաց ,  
Ճարտարութեամբս ալ կ'ըստանամ  
Զհոյլըս ծաղկանց :

Պարտիզպանուհին

Ի՞նչ կուզես դու որ ես քեզ տամ ,  
Պո՞ռտէն ըլքել թէ է՞րբէնայն ,  
Կամ ալուէսուի զանդականման .

Դրացուհին

Ո՞հ , բըռնեցի ես ըզէինայ ,  
Ազնիւ ծաղիկ , հոս կեցիր դու ,  
Եւ այս զըւարթ հորշուին ահա  
Կուգայ ընկեր քեզ ըլլալու :

Պարտիզպանուհին

Կ'ուզե՞ս արդեօք դու ըզէիսէ  
Որ կը բուսնի ի հին որ մեր ,  
Կամ իւր թերթիւքըն կապուտակ  
Կուսածաղին սաղարթաբեր :

Դրացուհին

Արժուեկըուցն ալ արդ առի ,  
Ըշկամբէակն գեղանի ,  
Եւ զսիրունակըն հարենի :

Պարտիզպանուհին

Կուզե՞ս առնուլ յաիըն նաեւ  
Իւր փուշերովըն երփն ի փայլ ,  
Կամ թէ կուզե՞ս հիբառերեւ  
Միրանեգոյն ծաղկամբք պըմնեալ :

Դրացուհին

Ահա ժողվել կուգամ ես հոդ  
Օյդ ծըշմբնեցն մեծաշուք ,  
Ու , այծաբերեանեցն քաղցրահուա  
Իւր ոստերովըն պատատուկ :

Պարտիզպանուհին

Աղէ՛ , ա՛ռ զայս ծաղիկ ճերմակ ,  
Զըքնաղ շուշնն անուշաբոյր ,  
Հովուց շուշնն այս վայրահակ  
Զանգիկներով արծաթաթոյր :

Դրացուհին

Անժաման ալ քաղեցի ես  
Որ չը ճերնար ամենեւին ,  
Դըլինածաղին ինձ վերջապէս  
Միծաղ փընջօքն ինկաւ բաժին :

Պարտիզպանուհին

Կուզե՞ս նաեւ զայս նարընջան  
Պըսակներովն իւր այլանդակ :

Դրացուհին

Ո՞հ , անժաման ինձ աւելի  
Եւ շահուրամն է սիրելի :

Ե՛կ , վարդագոյնըդ շիւրպակ՝  
Որ խընկահոտ ունիս բաժակ ,  
Եւ դու աշնան սկեծաղին .  
Եւ մայիսի եղեւանին ,  
Թարմ ժորժինայ՝ որ կ'ուռճանաս  
Թաւշանըման ծաղկօք սիրուն ,  
Ասորդաշաղին՝ որ բազմանաս  
Ամրան վերջին քաղցր օրերուն ,  
Գացէք ինձ հոն սպասել հիմա .  
Եւ դու ազնիւըդ ժուտսիայ  
Պիտի մընաս ինձ եւըս դուն :

Պարտիզպանուհին

Ա՛ռ հանիչակն այս գեղաթոյր  
Որ թափանցիկ ունի մի բոյր ,

Դրացուհին

Բըռնեցի զայն , բայց փայլունակ  
Դիտեմ ծաղկկըն վաղինակ :

Պարտիզպանուհին

Կուզե՞ս այս կէս փակուած ծաղիկն  
Որ իւր բուրմամբն է անուշիկ :

Դրացուհին

Այո՛ , կ'առնում սա ինքն է վարդ  
Ծաղկանց դըշխոյն ըըքեղազարդ :

Պարտիզպանուհին


Կորուսի զիմ հարըստութիւն :

Դրացուհին

Զանոնք գարճեալ առնուլ կուզե՞ս ,  
Շուտ վազողին պիտի տամ եւ ,  
Կուզե՞ս զանոնք ըստանալ դուն :

Պարտիզպանուհին


Մրցանակ են արագութեան ,  
Արդէն թեթեւ եմ ի յընթաց  
Ճարտարութեամբս ալ կ'ըստանամ  
Զհոյըս ծաղկանց :



43. ՄԵՆԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ

Անգղիոյ Արքայն՝ յաղթողն Գուլիէլմոս՝ ուզեց պահել զնորմանտիա՝ որոյ ժառանգութիւնն խոստացած էր իւր Ռոպէրդ որդւոյն : Ոռպէրդ՝ որ չէր մոռցած հայրենի խոստումն գրաւեց գլուխութիւնն եւ փակուեցաւ այն դղեկին մէջ որ նորմանտիոյ սահմանագլուխն կ'գտնուէր : Գուլիէլմոս գնաց յարձակիլ գղեկին վերայ եւ կանոնաւոր պաշարում մ'սկսաւ հօր եւ որդւոյն միջեւ : Ոռպէրդ քաջարար կ'կուռէր անձամբ եւ յաճախ կ'յարձակէր պաշարողաց վերայ՝ իւր բանակին մէկ մասին գլուխն անցած : Օր մ'այս կերպ յարձակմանց ատեն խոյացաւ նա ձիւաւորի մը վերայ որոյ սպառնալից եւ վէս կերպարանքն ի'ւր նման ախոյենի մը արժանի կ'համարէր : Այս ձիւաւորն զգեցած էր կարծրակուռ զրահ , իւր գլուխն ծածկուած էր բարձր գարգմանակով զարդարեալ սաղաւարտիւ՝ որոյ պահմանակն ի վայր խոնարհած էր . իւր ասպարն կերպարանն չէր կրեր մասնաւոր նշան . իւր արտաքին կերպարանն չէր կրնար ի յայտ բերել նորա ունեցած աստիճանը : Սուրբերն շառաչեցին բաղլիւլով ընդ իրեարս եւ ահուելի փայլակունք կ'ցոլային ի դուրս . տակաւ կ'ոդեւորէին երկու մարտիկներն : Երկար ժամանակ կ'մարտնչին հաւասար արիութեամբ հարուածներ տալով միմեանց եւ խուսելով զարմանալի յաջողակութեամբ : Սակայն Ոռպէրդ իւր ախոյենին վերայ կ'նշմարէր զէնք շարժելու գերագոյն ճարտարութիւն մը եւ յուսահատ էր յաղթելու նմա , երբ երիտասարդութեան յատուկ եղող արագ շարժմամբ անսկնկալ հարուած մի տոււաւ թշնամնոյն եւ վիրաւորեց զնա բազիէն : Զիաւորն ի վայր գլուխուաւ իւր երիվարէն եւ արդէն յաղ-

թականն երբ մէկ ոտքն անոր կրծոց վերայ դրած՝ կհրաժայէր անձնատուր լինիլ, տրտմութեան եւ յուսահատութեան ձիչ մը դուրս ելաւ վիրաւորելցն բերանէն։ Այս աղաղակէն Ռոպէրդ ճանչցաւ իւր հայրը։ «Անէ՛ծք» դոչեց, եւ իւր առաջին շարժումն եղաւ յետս ընկրկիլ յանկարծական սարսափով սասանեալ։ Ապա անձին զգալով՝ մերձեցաւ եւ կարկառեց իւր ձեռքն առ Գուլիէլմոս, օգնեց նմայտն կալ, նստիլ համետին վերայ, եւ ըստ . «Ազատ ես . քու որդին էր որ զեեզ գերի ըրաւ . Աստուած պահէ զմեզ այս օրինակ հանդիպումներէ եւ թող յայսմնետէ մեր ասպետներն որոշեն կռուոյն բաղդը մեր երկուքին միջեւ»։



## ԺԴ. ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔ

Կարծէ Արգար թէ առ ամէն ինչ հասարակ  
Երեքտասանն ամսոյն է օր վատախտարակ .  
Այդ օրուան մէջ հազիւ նա սիրտ կ'ընէ այգուց  
Արտըն երթալ, կամ իւր ձիոյն դընել պախուց .  
Կ'ըսէ նաեւ թէ ճամբորդին համար յաւէտ  
Անիծեալ օր մ'է օրն ուրբաթ եւ դառնաղէտ .  
Յիմարի բանք են չեմ երբեք հաւատար յայն՝  
Ինչ որ պատմէ մեզ այդ Արգար դիւրահաւան .

Երբ տեսնես որ, կ'ըսէ, իրկունն վազէ մամուկ,  
Գիտցի՛ր թէ յայն է, իսկ առտուն՝ վէտ մ'է, եղուկ .  
Ծըլինելովին մէջ թէ խանձող մը տապալի՝  
Հիւր կ'ունենաս կամ այցելու մ'ակընկալի .  
Բայց այս խելար խօսից խընդայ մարդ լուսամիտ,  
Ու ապուշներն միայն կարծեն զայն ճըշմարիտ .

Յիմարի բանք են, չեմ երբեք հաւատար յայն,  
Ինչ որ պատմէ մեզ այդ Արգար դիւրահաւան :

Զարագուշակ կարծէ Արգար թէ ի սեղան  
Նըստին երբեք ի ճաշ հոգիք երեքտասան .  
Ըստոյդ է այդ, կ'ըսուի իրեն, եւ չէ բարւոք՝  
Տասնի համար թէ այդ սեղան դըրուած է լոկ,  
Այդ տասներեք թըւոյն յառաջ բերած չարիք,  
Այն է թէ չեն յագիր՝ զի ճաշըն չէ հերիք :

Յիմարի բանք են, չեմ երբեք հաւատար յայն՝  
Ինչ որ պատմէ մեզ այդ Արգար դիւրահաւան :

Գիշերուան մէջ բըւիճակի թէ լըսուի ճայն,  
Ածուս լըսուի, կամ աղամանն ընկնի կործան,  
Թէ խաչածեւ գըրուի բերօնն ընդ դըգալին,  
Կը պընդէ նա թէ այդ ամէնն է գոյժ չարին,  
Բայց այս խելար խօսից խընդայ մարդ լուսամիտ,  
Ու ապուշներն միայն կարծեն զայն ճըշմարիտ :

Յիմարի բանք են, չեմ երբեք հաւատար յայն՝  
Ինչ որ պատմէ մեզ այդ Արգար դիւրահաւան :

Կըսէ թէ այն ճուէն՝ զոր ծեր կ'ածէ աքլոր՝  
Օձ կը ծընի բաղկի մը չափ հաստ ու խոշոր .  
Բայց մըտացի մարդիկ իրեն տան պատասխան,  
Թէ աքաղաղն երբեք չ'ածեր, ապուշ անբան .  
Եւ այս խելար խօսից խընդայ մարդ լուսամիտ  
Ու ապուշներն միայն կարծեն զայն ճըշմարիտ :

Յիմարի բանք են, չեմ երբեք հաւատար յայն՝  
Ինչ որ պատմէ մեզ այդ Արգար դիւրահաւան :

Կարծէ Արգար թէ գիշերուան յանլոյս ըստուեր  
Աեւաղէմ մեծ մարդիկ՝ որ չէկ ունին մազեր՝  
Դէտ կենալով մանկանց՝ մութին մէջ սըպըրդին,  
Ըստամբակ են կամ մարդագայլ զարհուրագին .  
Այս մեծ ապուշն այնքան երկիւղ կ'ըզգայ ի զուր  
Որ աւելին կոթն իսկ իրեն կ'ազդէ սարսուռ :

Յիմարի բանք են, չեմ երբեք հաւատար յայն՝  
Ինչ որ պատմէ մեզ այդ Արգար դիւրահաւան :

Արգահատել պարտ է , ընկերք , անոնց համար՝  
Որ Արգարին խօսիցն հաւատան տըգիտաբար ,  
Թէ չը խաբուած էին մեզ պէս ի տղայ տիոց՝  
Մեզ պէս չին իսկ հաւատար իբրեւ անփորձ :  
Բայց պիտի գայ օր մը յորում միտք մը երբեք  
Այդ խօլ խօսից պիտի չը տայ դոյզն ինչ արժէք .  
Յիմարի բանք են , չեմ երբեք հաւատար յայն՝  
ինչ որ պատմէ մեզ այդ Արգար դիւրահաւան :

• ~~~~~~

#### 44. ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Քանի մը տարիներ յառաջ Հավր ականատես եղաւ սըր-  
տայոյզ տեսարանի մը : Ամերիկեան նաւ մը խարիսխ նետած-  
էր ի նաւակայս՝ մերձ ի պարզել զառագաստ , տանելու հա-  
մար քանի մի անցորդներ որք պիտի լքանէին զնւրոպա՝ բնա-  
կութիւն հաստատելու համար նոր Աշխարհին մէջ : Հէք Գեր-  
մանացիներ էին սոքա՝ յորոց բազումք տարագրեալ էին ի-  
րենց երկրէն քաղաքական պատճառներու համար եւ հար-  
կադրեալ էին հեռաւոր վայրերու մէջ փնտուել ուրիշ հայրե-  
նիք մը : Ոմանք տարիներու եւ վշտաց բեռին տակ ընկճեալ՝  
գրեթէ անզգայ եղած էին իւրեանց երկարատեւ վշտակ-  
րութեամբն , եւ անտարբեր աչօք կ'նկատէին ուղղոյն հան-  
դերձանքն եւ այն անծայրածիր ծովն որ թերեւս սահմանեալ  
էր իրեւ շիրիմ ծառայելու իրենց : Այլք ոմանք որոց տա-  
րիքն բոլորովին չէր շիջուցած զյոյսն ի սրտի՝ կ'ժպտէին խոր-  
հելով իրենց վիճակին փոփոխութեան վերայ եւ նախազգաց-  
մամբ այն վտանգից ընդ որս պիտի անցնէին : Կանայք կ'հե-  
ծեծէին մերձ տեսնելով այն վայրկեանն՝ յորում նաւն խա-  
րիսխ ի վեր պիտի առնուր , որպէս թէ այդ աղետաւոր վայր-  
կեանն հեռացնելով զիրենք իրենց երկրէն՝ պիտի հատանէր  
իրենց կենաց թելն : Կային մանուկներ ալ որք յաւերժական  
տարագրութեան մը նախընթաց օրն կ'պարապէին իւրեանց  
սովորական խաղուց : Այնքան տարբեր յուղումներ կըող ամ-  
բոխին մէջ կ'նշմարուէր կրօնի պաշտօնեայ մի որ ընկերացած

այդ դժբաղդներուն , ոչ թէ բռնի այլ անձին յօժարու-  
թեամբ . հաստատապէս որոշած էր հետեւիլ նոցա մինչեւ ի  
ծագս աշխարհի , օգնելու համար նոցա ամենուրեք իւր բա-  
նիք , եւ հաղորդ լինելու նոցա վտանգից եւ զրկանաց : Երբ  
չուոյն նշանն տրուեցաւ՝ բոլոր նաւորդք հաւաքուեցան կա-  
մուրջին վերայ : Արեգակն մերձ էր ի խոնարհիլ եւ ցորչափ  
լցան անհետ կ'լինէր , զովագին սիւք մը կ'լոյցր առագաստն եւ  
տակաւ կ'խորչոմէր ջուրց մկանունքն : « Սիրելիք , ըստ առ  
նոսա պաշտօնեայն՝ որոյ չուրջ խռնած էին ամենեքին , ընդ-  
հուպ ձեր աչաց պիտի երեւին նորանոր առարկայներ , պի-  
տի տեսնէք ուրիշ երկինք եւ պիտի մերձենաք ուրիշ ծովա-  
փանց , այլ Աստուած՝ զոր կ'պաշտէք՝ նոյն է ամենուրեք :  
Վաստահ եղիք այն անտեսանելի նաւուղին վերայ որ կ'ա-  
ռաջնորդէ ձեր նաւուն եւ պիտի տանի զձեզ ի նաւահան-  
գիստ . պիտի տայ ձեզ յայնկոյս Աղլանդականին երջանկու-  
թիւն եւ աղատութիւն զոր Եւրոպայի երկիրն զլացաւ տալ  
ձեզ : Ո՛վ գիտէ թէ՝ օր մը ձեր սերունդներն մօտ գնալով  
ձեր լքած ծովափանց՝ չը՞պիտի գտնեն հոն աւերակներ եւ  
յիշատակներ միայն : Վասնզի մարդիկ , տղգերն , տէրութիւն-  
ներն , ամէն ինչ կ'փոխուի , կ'կորնչի , Աստուած միայն է ան-  
փոփոխ եւ մշտնշենական » :

Այսպէս խօսելէ վերջ՝ ի նշան այն եղբայրական մի-  
թեան որ պիտի տիրէր նաւորդաց մէջ՝ պաշտօնեայն առան-  
հաց մի եւ բաժնեց զայն ուղեւորաց թուոյն համեմատ : Յե-  
տոյ ամենեքին իրենց հովուին աղօթից ձայնակցում կ'նու պ-  
գէին հոգեշունչ երգ մը որ կը հնչէր ովկիանոսի գերայն չափ  
րի բնակիչք ծովեզրն հաւաքուած կ'արածէին աշօք նաւն  
այն , որ կ'հեռանար . հիացմամբ ունկն կ'դնէին այն բարե-  
պաշտիկ նուագաց , եւ յայնժամ միայն մոտան իրենց տու-  
ներն՝ երբ գիշերն թոյլ չտուաւ նոցա այլ եւս բան մի նշա-  
րել հորիզոնին վերայ եւ երբ երգոց ձայներն տակաւ նուա-  
գելով՝ չհասան այլ եւս մինչեւ ի ծովափին :



### ԺԵ. ՆԻՉ ՄԱՆԿԱՆ

Բարեբաստիկ մանուկ, հանդիր յորրանի .  
Անմեղութիւն կուտայ քեզ միշտ նիրհ հանդարտ ,  
Եւ հեշտ ազդումըն համբուրին մայրենի  
Չաղմըկեր նինջըդ զըւարթ :

Ով Տէր, ի՞նչ չնորհ, ի՞նչ գիրդ հասակ՝ թարմութիւն,  
Նըման է սա պերճ կոկոնի վարդենոյն՝  
Ճակտին վերայ հետք չը թողած՝ վիշտն անդէն  
Փախչի հեռի յորրանէն :

Եերդ մի շուշան որ ի շընչել մեղմ հողմոյն  
Սպիտակագեղ բանայ զբաժակն իւր իսկոյն ,  
Այսպէս ժըպիտն այն հրեշտակին անխըլիրտ  
Զաշըս մոգէ, գրաւէ զսիրտ :

Զերծ ի վըշտաց ու ի նախանձուէ տարապարտ  
Կայ յանդորրու՝ իսկ ըգբընով անկեալ մարդ՝  
Ի հաճոյից խոնջ ու ի հոգոց կենցաղոյն՝  
Կ'անիծէ զբաղդն յիւրն ի քուն :

Խէթք եւ երկիւղ շուրջ կը կուտին իբրեւ ամալ ,  
Հոգին գերի է բիւր ցաւոց ասլըստամբ ,  
Երապին մէջ կ'անցնին անուրջք սեւասքօղ՝  
Յորոց տեսիւ կայ ի դող :

Երջանկութեան երբ խարուսիկ յոյս տայ փախ ,  
Զինքըն ընկճող բեռին ներքեւ կ'ընկնի վաղ .  
Բայց այս մանկան մատաղ հոգին է միշտ դոհ ,  
Նընջէ ազատ ի կըսուոյ :

Կին մի առ նա կը մօտենայ սիգաստանձ ,  
Համբուրելով՝ կ'ըսէ, հրեշտակս իմ եւ գանձ ,  
Քունէդ յետոյ մօրկանդ հանդէպ ժըպտելու  
Պիտի բանաս աչքդ աղու :

Դոյզն ինչ շարժում կը խըռովէ զիւր գորով՝  
Շատ անգամներ որրանին շուրջ հայելով .  
Եւ երբ զարթնու մանուկն՝ ի՞նչպէ՛ս սեղմէ զնա  
Տրովով սըրտին իւր վերայ :

Ով մայրենի անձնանըւէր գութ անբաւ ,  
Ով զիւցիկ մանկան պատկեր սըրտագրաւ .  
Ես չունեցայ այդ գըգուանքներն առաջին ,  
Ես՝ գըթութեան հէք որդին :

### 15. ԿԵՆԱՑ ԶԱՆՁՐՈՒԹԻՒՆ

Առաւօտ մի երբ Լոնտրա քաղաքն ծածկուած էր թանձր  
մառախլաւ՝ խեղճ ճերունի մի դանդաղաքայլ կ'շրջէր Հայտ-  
թարքէ մէջ, հաւաքելով աստի եւ անտի քանի մը չոր խոփւ-  
ներ : Այս գեղեցիկ շրջագայութիւնն՝ որ այնքան ոգեւոր էր  
օրուան վերջին ժամուց մէջ՝ գեռ լսին էր եւ մենաւոր : Ծե-  
րունին չէր պատահած ո'չ մի մարդկեղին էակի՝ երբ լսեց ե-  
րիվարի մը ոտից տրոփիւնն՝ որ կ'յառաջանար սրարշաւ : Կի-  
սովի ծառոց մէջ պահուած եւ մշուշէն պաշտպանեալ՝ կրնար  
նա տեսնել զամեն ինչ առանց տեսանելի լինելու : Երիվարն  
զկայ առաւ , եւ անոր վրայէն իջաւ հազիւ 30 տարեկան  
մարդ մի՝ որոյ զգեստն նորածեւութեան վերջին քմահաճոյ-  
քին համաձայն՝ շըեղ էր եւ ձոխ : Ասկեհուռ շղթայ մի փա-  
փուկ եւ նկարակերտ գործուածով՝ նորա ժամացոյցն ի կախ  
կ'բոնէր մէջքէն ի վայր : Ամենանուրբ ջանջիլէ յօրինեալ թե-  
զանեակներ ունէր ձեռաց վերայ յօրս կ'չողային թանկագին  
մատանիներ , բայց բոլոր այս շուայլ պչրանաց մէջ երիտա-  
սարդն պաշարեալ կ'թուէր մնայլ գաղափարներով : Եւր ե-  
րիվարն ճամբուն ծառերէն միոյն կապելէ յետոյ սկսաւ  
զգնալ մեծաքայլ , կիսաբարբառ ընդ անձին խօսելով՝ կ'յա-  
ծէր իւր շուրջ մոլոր նայուածքներ : Ծերունին կարծեց թէ  
այդ մարդն մենամարտիւ եկած էր եւ թէ կ'սպասէր վկայից  
եւ հակառակորդին , բայց ոչ ոք կ'երեւէր : Երիտասարդն՝

որ քիչ մ'յառաջ յուզեալ էր այնքան, հանդարտ կերպարան մ'առաւ, իբր թէ յետ անագորոյն անձկութեան մը յանկարծ անդառնալի որոշում մ'ըրած էր, նստաւ յեզր ուղւոյն, քանի մը բառեր գրեց մատիտով, վերացոց աչքերն դէպ յերկինս՝ ընդ որ չէր թափանցած դեռ արեգական ճառագայթ մը: Ապա իւր գրպանէն ատրճանակ մի հանելով տարաւ իւր ճակտին: Հարուածն վրիպեցաւ: Ծերունին՝ որ ամեն բան կ'դիտէր՝ նետուեցաւ այն անմոխն վերայ եւ ջանաց կորզել ի նմանէ իւր եղեռնական զինքը: Երիտասարդն սկսաւ կոռուիլ իւր բարերարին դէմ, սպառնալով նմա դաշտով մը զոր պահած ունէր: « Զա՛րկ, ըսաւ հանդարտութեամբ ծերունին, ես ալ քեզ պէս չեմ վախնար մահուանէ, այլ գիտեմ սպասել. տե՛ս խորշո՞ներս եւ սպիտակ մազերս, թերեւս քսան տարիներ աւելի քան զքեզ տառապած եմ այս աշխարհի մէջ: Տառապեցայ եւ կ'տառապիմ ոչ միայն իմ անձիս համար այլ չքաւորութեան դատապարտուած ամբողջ ընտանիքի մի համար: Բայց երբեք միտքս չինկաւ թողուլ լքանել այն վայրն ուր Աստուած դրած է զիս: Կ'սպասեմ որ իւր բարութիւնն վախճան տայ իմ աղետից »: Այս խօսքերն՝ զորս արտասանեց ծերունին գիտակցութեան եւ մարդասիրութեան բուռն շեշտերով՝ թափանցեցին երիտասարդին հոգւոյն մէջ՝ անակնկալ լուսոյ մը պէս: Ժամանակ մը անշարժ մնաց, եւ ապա արտասուաց ուղիմեր հոսեցուց իւր աչքերէն. բռնեց ծերունեոյն ձեռներն եւ տուաւ նմա ոսկեով լի իւր քսակն ըսելով. « Բաւական փոխարինութիւնն մը չէ այս այն դասին համար՝ զոր նախախնամութիւնն տուաւ ինձ քու բերանով, յայսմէտէ պիտի հոգամ քու բոլոր պէտքերդ »: Զայս խօսելէ վերջ հեծաւ իւր ձին եւ հասաւ Լոնտրա քաղաքն՝ հաշտուած իւր անձին եւ կենաց հետ զոր կ'ուզէր լքանել:

## ԺԶ. ՍՊԱՎՈՒՑՑԻ ՄԱՆՈՒԿՆԵ

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ — Զու

« Ե՛րթ ի ֆրանսա, ո՛վ հէք մանկիկ, Սէրէս քեզ ի՞նչ օգուտ, երբ բան մի չունիմ, Հոս վըստահար՝ այլուր կ'ըլաս երջանիկ, Բարւոյդ համար ե՛րթ, որդեակ իմ: Յորչափ բաւեց քեզ այս իմ կաթ, Յորչափ բավկաս վաստակեցայ ի յօգուտ, Եւ բարերազդ ու գոհ՝ տեսայ զքեզ զըւարթ, Զ'ըսաւ երբեք ինձ ո՛չ մի մարդ՝ Մի՛ տար որդւոյդ համբոյր եւ գութ: Բայց ես այրի՝ կորուսի զոյժ ընդ խընդին, Տըխուր եւ խօթ՝ ո՞ւր գիմեմ յար, Աղքատներէ՞ միթէ մուրամ քեզ համար, Սալուացի որդեակ, թո՛ղ մայրդ առանձին, Ե՛րթ ո՞ւր ըզքեզ յըղէ երկին: Սակայն յիշէ՛ մայրենի յարկդ ի հեռուն, Դեռ չը թողած զայն հուսկ նըւագ ե՛կ յիմ գիրկ, Մայր ոք այսպէս կ'օրհնէ զորդին իւր սիրուն, Օրհնէ՛ ըզքեզ համբոյր մի գիրգ: Տեսնե՞ս ի ստոր սա մեծ կաղնին, Կըրնամ թերեւս քեզ հետ գալ մինչ անոր քով, Զորս ամ յառաջ հայրըդ տարի հոն լալով, Բայց չը գարձաւ նա վերըստին: Թէ հոն լինէր ու քեզ հորդէր ճանապարհ, Քո հեռանալդ ինձ չէր թըւեր ծանր այնքան. Դեռ տասնամեայ դու կը մեկնիս անպաշտպան, Ո՛հ, կ'աղօթեմ միշտ քեզ համար: Ի՞նչ պիտընես, որդեակ, թէ քեզ չօգնէ Տէր՝ Զարերու մէջ մինակ՝ (զի կան միշտ չարեր՝) Առանց քո մօր՝ որ քեզ ուսոյց կըրել ցաւ, Ո՛հ, է՛ր, որդեակ իմ, հաց չունիմ տալ քեզ բաւ, Բայց Աստուծոյ կամաց լինինք հըպատակ: Մի՛ լար թողով զիս ի բաց,

Դու զըւարթ գէմք ցուցուր առ սեամս արքունեաց,  
թէ իսկ տըրտմիս երբեմն ընդ իմ յիշատակ՝  
Պարտիս երգել, երգն է հաճոյ մեծատանց :  
Երգէ՛ ցորչափ քեզ համար կեանքն է հեշտին :  
Ա՛ռ քո մըկնարջդ եւ կըտաւիդ այդ թեթեւ ,  
Մօրկանդ երգեր միշտ յեղյեղէ անդ յուղին ,  
Զորս նա կ'երգէր որորոցիդ ի ստորեւ :  
Եթէ նախկին ոյժս ինձ դառնար , անարդել  
Զեռքէդ բըռնած քեզ կ'ըլլայի առաջնորդ ,  
Բայց արդ երրորդ օրուան չկարեմ ժամանել ,  
Եւ կը հարկիմ մընալ ընդհուպ ճամբուն մօտ :  
Ո՛հ , ես կ'ուզեմ մեռնիլ ուր ծնունդ իմ առել .  
Լըսէ ուրեմն մօրըդ յետին իղձն , այո՛ :  
Ընդ քեզ է Տէր , երբ դու յիշես թէ միայն  
Խնչն աղքատին այն սակաւիկն է զոր տան .  
Խնդրէ՛ ճոխէն , կուտայ յանուն Աստուծոյ ,  
Զայս կ'ըսէր հայրդ . Երթաս բարեաւ , լեր միշտ գոհ » :  
Սակայն արեւն մօտ լեռներէն կ'իջնէր վար ,  
Եւ մայրն ըսած էր , « Ալ զիրար կը թողունք » :  
Կ'երթար տըլայն կալնեաց մէջն բարձրած այր  
Մերթ յետո հայէր , բայց կը զըսպէր զիւրն արցունք :

### 16. Սիհքէն

Զինաստանի Քիանկ գաւառին մէջ արդարութեան գործոց պաշտօնեայ մի կար որ իւր իշխանութեամբ զեղծանելով օրէնքն՝ մեծամեծ չարիքներ կը գործէր : Այնախի երկիւղ մը ներշնչած էր որ ամենէն քաջապիրոք անգամ չէին համարձակեր բողոք բառնալ նորա գէմ , եւ իւրաքանչիւր ոք Աստուծոյ կ'յանձնէր նորա պատիժն իւր եղերանց համար : Ամէն օր որբեր կ'թողուր անմեղներու մահն հրամայելով , որոց ստացուածքն իւր նախանձն կ'չարթէր : Երբեմն կ'զրկէր այրիներ իրենց ժառանգութենէն , երբեմն շարիք ընելու միակ հաճոյքով տանջանաց կ'դատապարտէր եղկելի մարդեր որ

բնաւ յանցանք չ'ունէին : Վաճառական մի որ յոյժ կ'համակրէր իւր քաղաքակցաց , արդարութեան գործոց պաշտօնէին ընթացից համար զայրացած՝ կառավարչին ապարանքն գնաց տրտունջ բառնալու տէրութեան եղեռնագործ պաշտօնէին գէմ : Ոչ ոք ուզեց ունկն դնել նմա . նոյն իսկ վանեցին զնա բանտ դնելու կամ սնանկացնելու սպառնալեօք՝ եթէ երկրորդ անգամ փորձէր ձայն հանել ամբաստանելու համար զնա՝ զոր կը համարձակէր ժողովրդեան բանաւորն կոչել : Հոանկ , այս էր վաճառականին անունն , հետեւեցաւ իւր տան ճամբուն , արդար բարկութեամբ վառուած ընդդէմ այնոցիկ՝ որք չէին ուզեր օգնական լինել անմեղներու եւ զերծուցանել զանոնք այնպիսի մեծ ոճագործէմ մը : Հոանկ փողոցի մը անկեան մէջ գժրաղղաբար հանդիպեցաւ արդարութեան չար պաշտօնէին որ ընդ քարշ կ'ածէր չուառ ծերունի կին մի , ոյր յուսահատ ձիչերն կ'ամոքէին ամենէն ապառում սրտերն անգամ : Առաքինի քաղաքացին սպանդանոցի մը առջեւ կ'գտնուէր՝ երբ ոճագործն կ'անցնէր իւր զոհին հետ . յայնթամ վաճառականն իւր զայրութիւ բերմամբն յափշտակեց դահնայն որ մարանին վերայ էր , զարկաւ պաշտօնէին եւ յետոյ անձնատուր եղաւ : Ի զուր իւր բարեկամք ջանացին արդարացնել զնա : Հոանկ դատապարտեցաւ մահապարտից տանջանաց : Հայր էր նա բաղմաթիւ ընտանեաց , եւ իւր զաւակներէն մին՝ Ֆիւքէն անուն՝ որ գրեթէ տասն եւ չորս տարեկան էր՝ երբ լսեց իւր հօր դատապարտութիւնն՝ գնաց ուղղակի ինքնակալին պալատն ունկնդրութեան մը չնորհն խնդրելու համար : Զինացի միապետն բարեհաճեցաւ կատարել նորա խնդիրքն : Ֆիւքէն ծնրադրելով կայսերական գահոյից առջեւ , ըսաւ՝ թէ չնորհ մի խնդրելու եկած էր . — « Ի՞նչ չնորհ » հարցուց ինքնակալն . — « Իմ հօրս տեղ մեռնելու չնորհն . վասնզի մեր ընտանիքն պաշտպանի մը պէտք ունի , եւ փոխանակ իմ մօր նեցուկ լինելու՝ ես աւելորդ բեռ մ'եմ : Մեք վեց եղբայր եմք յորոց երէցն եմ ես , ուստի կ'տեսնէք որ ոչ ոք ի մէնջ ունի կարեւոր ոյժն ու տարիքն աշխատելու եւ սնուցանելու իւր եղբայրներն եւ իւր փոքրիկ քոյրն : Որպէս զի արդարութիւնն կատարուի , կը բաւէ որ իմ արիւնն փոխանակուի դատապարտելցն արեան

հետ , կ'նուիրեմ արիւնս , կ'աղաջեմ մի՛ մերժէք զայն » : ինք-նակալն այս տարօրինակ անձնանուիրութեան վերայ հիա-ցած՝ զրկեց մանուկն արդարութեան գործոց նախարարին առջեւ՝ որպէսզի սա հարցաքննէ զնա , զի կ'կասկածուէր թէ թելադրած էին զնա դատապարտելոյն բարեկամք այսպէս խօսելու , այսինքն՝ որդիական սիրոյ կեղծ նմանութեամբ մը յուզելու միապետին գութը . Երբ ֆիւքէն նախարարին առ-ջեւ ելաւ , հարցուց նախարարն . «Ո՞վ թելադրեց քեզ կեանքդ նուիրելու խորհուրդն » : «Ո՛չ ոք , այլ նա՛ միայն յորմէ կու-գան ամէն բարի խորհուրդք » պատասխանեց տղայն : — Ան-խոհեմ եւ յիմար ես դու , եթէ ենթակայ կ'ընես զանձնդ մահուան՝ անմեղ եւ մատաղ լինելով , վասնզի դեռ չես գի-տեր կենաց արժէքը : — Ներեցէք ինձ , յարեց ֆիւքէն , գիտեմ կենաց արժէքը . բայց վայելած կեանքս հօրմէս ընդու-նեցի . եւ որովհետեւ իւր կեանքն պահպանելու այս միջոցը կայ միայն , կ'կատարեմ պարտքս զոհելով այն օրերն՝ զորս յիւրմէ եմ ընդունած : — Բայց չե՞ս խորհիր որ , առարկեց նախարարն , մայրդ այրիանալով կրնայ ուրիշ ամուսին մի գտնել : — Բայց պիտի գտնէ՞ արդեօք իւր կորուսածին նման մէկը , եւ ի՞նչպէս իմ մատաղատի եղարքս ու փոքրիկ քոյրս՝ որ դեռ հազիւ երեք տարեկան է՝ պիտի գտնեն հայր մի կարող զմեզ սիրելու այնչափ որչափ նա կ'սիրէ զմեզ » :

Տղայն այսպէս խօսելէ վերջ՝ նախարարն դուրս ելաւ ծածկելու համար ի նմանէ իւր յուզումն : Մեկնած պահուն ըսաւ . «Հոս կեցի՛ր , ի դարձիս պիտի կատարուի խնդիրքդ » : Ֆիւքէն կարծեց թէ պիտի ընդունէին զոհին փոխանակու-թիւնն զոր առաջարկած էր : Երբ նախարարն ներս մոռաւ՝ տղայն նորա ոտից փարելով չնորհակալ եղաւ իրեն եղած չնորհին նկատմամբ : «Ոչ , ըսաւ նախարարն , քու դատա-պարտութիւնդ չեմ բերեր ես , այլ քու հօրդ չնորհն : Նա որ այսպիսի վեհազն մանուկներ կարող է դաստիարակել՝ յան-ցապարտ մի չկրնար լինել » :

Ինքնակալն ուզեց արձան մը կանգնել ի յիշատակ որ-դիական անձնանուիրութեան այս գեղեցիկ օրինակին : Ֆիւ-քէն մերժեց զայն . «Վասնզի , ըսաւ , այդպիսի արձան մը պիտի յիշեցունէ նաեւ հօրս դատապարտութիւնն» :

### Փե. ՍԱՎՈՒԱՑԻ ՄԱՆՈՒԿԸ

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ . — ի Բարիզ

«Անօթի եմ , անցորդք , օգնել տարէք փոյթ , Տեսէ՛ք տեղայ ձիւնն ու սառած է գետին՝ Ա՛ն , կը մըսիմ , ուշ է , փրչէ հովն ուժգին , Զունիմ ըզգեստ ի ծածկոյթ :

Մինչ ամէն ինչ տանց մէջ գըգուէ զձեր տենչանք , Ես առ սեմօք ի ծունր իջած լամ յաճախ , Տըւէ՛ք , քիչն ինձ բաւ է , մանուկ մ'եմ մատաղ , Փոքրիկ ըսկուտ մ'ինձ տայ կեանք : Ըսի՞ն՝ Բարիզ պիտի գըտնես հաց առատ , Մեր անտառաց մէջ պատմեցին ինձ շատեր Թէ հոս հարուստն հէք աղքատին միշտ կ'օգնէր . Հապա եւ ես ձեռք կարկառող եմ աղքատ , Տըւէ՛ք ուրեմն իմ թոշակ :

Ո՛հ , ո՞ւր պէտք է դիմել , ըսէ՛ք թըռչիմ հո՞ն , Յըրտէն դողդով ձայնիւ երգել կ'առնում , օ՛ն , Թէ տան երգերս ախորժակ :

Նա չըլըսեր , կ'ընթանայ թինդ Դէպ ի հանդէսն՝ ոյր կը հասնի ինձ ըըսինդ՝ Անցունել օրն երջանիկ .

Իսկ ես գիշերն հոն օթելու սըրտապինդ՝ Կ'որոննեմ խուղ մ'ընկեցիկ :

Ո՛հ , Ե՞րբ պիտի երթամ նըստիլ իմ հօր տուն . Ի՞նձ դարձուցէք հիւղս աղքատին ,

Մակարդեալ կաթն այն զոր բաժնեն յերիկուն , Եւ գիշերէն վերջ աղօթից ժամն հեշտին՝

Որ առանց յոյս թողլոյ՝ շառնուր ինչ լըրում : Մայրըս կ'ըսէր ինձ՝ երբ տունէն հեռացայ՝

«Գընա՛ մեծցիր , եւ յաջողէ՛ , առ իս դարձ » . Աւա՛զ , հարկ է որ ես մեռնիմ դեռ տըղայ ,

Քեզ համար բան չը շահած : Ո՛չ , չեմ մեռնիր յայս ի տիս , Բան մի կ'ասէ ինձ՝ խըրախոյս տալ սըրտիս . . . Ջո՛ւր է յուսալն , եւ ի՞մ յուսամ ես , աւա՛զ ,

Մինչդեռ մըկնարջս անգամ մեռաւ անսըւաղ։  
Այսպէս անզօր՝ գըլուխն յերկիր մինչ դըրաւ,  
Եւ զայն կիսով ծիւնըն ծածկէր ի սառոյց,  
Մըրըկին մէջէն ձայն մի քաղցրիկ սըրտագրաւ  
Յուրատէն ի քուն եղած մանուկըն դարթոյց։

« Թող դայ որ լայն ցաւագին,  
Կ'ըսէր ձայնն այն՝ հողմոց մուշնչմամբ լըսելի,  
Մեր իսկ է ժամ, ժամ վըտանգին,  
Մէք որբերու մայր եմք յերկրի»։  
Ասպընջական եղան հիքին երկու կին.  
Ինքն հըպատակ՝ նոցա ձայնէն յոտն եկաց,  
Նսիս կը պակչէր, բայց երբ նոցա մէջ ձեռաց  
Օրհնարանի մ' ծայր տեսաւ զիայլ խաչին,  
Տեառնագրեց զինքն երկիցս եւ գչետ նոցին գնաց։

## 17. ՎԱՆԱՀՈՐ ՄԱՏԱՆԻՆ

Վանահայր մի մեռած էր եւ իւր մարմինն դագաղի մը  
մէջ ամփոփեալ դրուած էր եղերական մառանին մէջ։ Հե-  
տեւեալ գիշերն մինչդեռ ամէն ոք կ'ննջէր մենաստանին մէջ,  
վանականներէն մին իւր աշաց առջեւ կ'ըերէր այն ճարտա-  
րարուեստ մատանին որով թաղըւած էր վանահայրն։ « Ի՞նչ  
պիտի ընէ նա այդ գանձն, ըսաւ ընդ ինքն անմիտ եղբայրն։  
մեռեալք պէտք է որ երկրի վերայ թողուն բոլոր մնոտի ի-  
րերն, հայր մէր մի իւրեանց հոգւոյն համար աւելի կ'արդէ քան  
ոսկի մատանիներ»։ Յայնժամ բուռն տենչ մի կ'տիրէր վանա-  
կանի սրտին։ սատանայն կ'ըղացունէր նորա աշացն հանդէպ  
հանգուցելոյն մատանին։ Թշուառականն կ'ցանկար ստանալ  
զայն, եւ վերջապէս տեղի տալով իւր ամբարիչտ մտածման՝  
դուրս կելնէ իւր խուցէն, ունելով ի միում ձեսին լապտեր  
մի, եւ ի միւսում՝ կարեւոր գործիներ դադաղը բանալու  
եւ գոցելու համար։ Յառաջ կ'երթայ մենաստանին լուռթեան  
մէջէն, երբեմն իւր ոտից շըռւկէն ահարեկ կ'կառչի եւ յետս  
յետս կ'ընկրկի։ Երբ մատրան առջեւ հասաւ՝ երագեց իւր

քայլերն՝ չիշխելով նկատել սրբավայրին դուռն, եւ անմիջա-  
պէս իջաւ այն սանդուխին վրայէն՝ որ կ'առաջնորդէր դէպ  
ի ստորերկրեալ նկուղն։ Վ'հրէ այն դուռն որ մեռելոց հա-  
մար միայն կ'բացուէր, եւ զինքն առանձին կ'գտնէ շիրմաց  
մէջ։ Անդանօր կ'ննջէին բոլոր բարեպաշտիկ վանականք յա-  
ւիտենական արշալուտոյն սպասելով։ Որքան աղօթիւք, քա-  
նի՛ արտասուօք եւ տառապանօք գնած էին նոքա այս վեր-  
ջին քունն։ Բայց վանականն չզգածուիր այս սուրբ մտա-  
ծումներով։ Խաղաղութեան եւ հանգստութեան այն օթե-  
ւանին մէջ նա իւր հետ կ'տանէր անծեալ հոգի մի։ Կու-  
գար նա զմեռեալս կողրալտելու։ Ուղղակի գնաց դէպ յայն  
վայրն ուր կ'ննջէր նորոգ հանգուցեալ վանահայրն։ բայց կը  
դողար, եւ մոլորաքայլ՝ երկայն ատեն գեգերեցաւ նկուղին  
մէջ առանց իւր նպատակին հասնելու։ Ի զուր կ'խոնարհէր  
ամէն մէկ դագաղի վերայ, եւ իւր կանթեղին լուսովն՝ որ  
դողլով ճառագայթներ կ'սփռէր շիրմաց վերայ՝ կ'ձգնէր  
ընթեռնուլ վանականաց անուններն։ չգտաւ զայն զոր կը  
փնտուէր։ Արդեօք հանգուցեալն աներեւոյթ եղած էր։ Վ'եր-  
ջապէս յետ ընդ երկար թափառելոյ՝ անձուկ խցկի մի մէջ  
նշմարեց նոր դրուած դագաղ մի՝ որոյ շուրջ կային չորս  
աշտանակներ։ Ահա՛ այն գերեզմանն՝ զոր սրբալոցե-  
լու կուգար, Յայնժամ իւր լապտերն մերձակայ դագաղի մի  
վերայ դնելով՝ բացաւ վանահօր դագաղն։ Մառանին զովու-  
թիւնն պատկառելի հօր դէմքն գոցցես կենդանի պահած էր։  
նորա գլուխն թեթեւակի հակած էր ուսերէն միւյն վերայ  
եւ աչքերն փակուած էին խաղաղիկ քնով մի։ Իւր երկայ-  
նատէգ մօրուքն՝ իւր սպիտակի բամբակեայ հանդերձներն՝ ե-  
րենեայ խաչն որ կ'ծածկէր իւր լանջքն՝ կարծել կուտային  
թէ ընդհուպ պիտի զարթնոյր նա գիշերային պաշտօնն կա-  
տարելու համար։ Զայս տեսնելով եղբայրն սարսուռ մի կ'զգայ,  
ծունկերն կ'կիթոախին, այլ կ'ոգեւորի նայելով ոսկեփայլ մա-  
տանւոյն։ կ'ուզէ առնուլ զայն ։ վանահօր սառած եւ երիթաց-  
եալ մատն ընդդիմութիւն կ'ընէ՝ որպէս թէ մահն չըր ուզեր  
յանձնել ումեք իւր վերջին զարդն։ Վ'երջապէս մատանին  
տեղի կուտայ եւ կ'անցնի սրբապիղծ ձեռաց մէջ։ Երբ վա-  
նականն միանգամ յագեցոյց իւր տենչն՝ փութաց վերստին

ի ակել շիրիմը , որպէսզի երթայ իւր խուցին մէջ աչքէ անց-  
նելու իւր սրբազնութեան արգասիքն : Մինչ դագալին քով  
ի ծունր եկած էր , մուրձին բաղսիւնն թաւալելով եղերա-  
կան կամարաց տակ կ'ահաբեկէր զինքն՝ որ կ'վրդովէր մե-  
ռելոց հանգիստն : Հազիւ լրացոյց գործն եւ սկսաւ յոտին  
կանգնիլ ու խոյս տալ . ահա յանկարծ կ'բռնուի անտեղիտալի  
զօրութենէ մը . կ'կարծէ թէ մէկն իւր վերարկուէն կ'քարշէ :  
Կայծակն այնքան արագ չազդեր . կ'իյնայ սարսափահար ,  
համարելով թէ դագալն բացուած է եւ այն ձեռն՝ զոր կո-  
ղոպտեց՝ կը ծանրանայ իւր վերայ . կ'թողանայ իւր անձն եւ  
հոգին կ'փչէ անմիջապէս աննկարագրելի երկիւղիւ : Հետեւ-  
եալ առաւոտ վանքին մէջ յայտնի կ'լինի այդ եղբօր բացա-  
կայութիւնն : Ամենուրեք կ'փնտռեն զնա բաց ՚ի մառանէն :  
Բայց քանի մը ամիս յետոյ վանական մը մեռնելով՝ երբ բո-  
լոր միաբանութիւնն կ'իջնէ նկուղին մէջ , աներեւոյթ եղած  
եղբայրն կ'գտնեն հոն՝ վերջին վանահօր գերեզմանին վերայ  
խոնարհած : Իւր վերարկուին թեզանիքն դագաղին հետ գա-  
մած էր շոտապաւ . մուրճ մի եւ կարեւոր գործիներ ցան եւ  
ցիր կային իւր քով . Դէմքն կիսովի երիթացեալ՝ գեռ ցոյց  
կուտար բուռն ջղաճդութեան մի նշաններն եւ ոսկի մա-  
տանին կ'չողողար իւր դիակնացեալ մատին վերայ :



## ԺԵ. ՍԱՎՈՒԱՑԻ ՄԱՆՈՒԿ

ԵՐԳ. ԵՐՐՈՐԴ . — Վերադարձ

Մեծ սարերով եւ սառերով մըշտընժեան  
Ալսկեան լերինք զի՞ գեղեցիկ են յամրան ,  
Բընաւք հրապոյր տան մեզ հովտաց մէջ նոցին ,  
Զուրք՝ դալարիք՝ մայրիք՝ ծալկունք բազմազան .  
Երանի՛ որ այս եղերց մօտ կը բնակին .  
Կամ կը թողուն զայնս՝ տեսնելու վերսատին :  
Ո՞վ է ճամբորդն այն զոր ամառն յղէ նոցա ,  
Մինակ՝ հեռու հովտին մէջ՝ ցուպ ի ձեռին ,

Մանուկ մ'է նա , կ'ընթանայ ՚նդ մեծ այն ուղին

Որ ֆրանսայէն տանի Ավգուս :

Ահա կ'երթայ բըլլոյն ճամբէն նեղ ու խոր ,

Կիւրակէի հագած խոշոր իւր ասուին .

Ճերմակ կտաւի յիւրն ի պարկին

Կայ կորեկոյ հաց՝ զոր պահած է անխոռ :

Ինչո՞ւ այդքան կը փութայ յիւր վերջին ուղ .

Զի եղկելին կ'ուզի մագլել ընդ բըլուր ,

Եւ կանգ չառնուլ մինչեւ տեսնէ ըզգիւղ իւր ,

Մինչեւ ճանչէ զիւրն ըզհիւղ :

Ահա նոքա . . . իւր տեսածին պէս դեռ կան .

Այն մեծ մայրիք , ջուրն՝ որ հոսէ ծառոց տակ :

Մոռցաւ այլ եւս այն տասնօրեայ մեծ ճամբան ,

Այնքան մօտ է արդ յիւր գիւղակ :

Համակ զըւարթ՝ հասնի , դիտէ , ի՞նչ կայ բայց ,

Չըսպասեր ոք նըմա , փակուած է իւր խուղ .

Սակայն սրածայր երդէն կ'ելնէ գոյզն ինչ ծուխ ,

Եւ սըրտայցզ կ'ըսէ տըզայն . « Ես եմ , բա՛ց » :

Տեղի տայ գուռն , մըտնէ . Եւ մայրն ի գորով՝

Մայրն՝ զոր երկար ցաւն ի խըրճթին էր փակած՝

Յառնէ ի նիստ բազկատարած գոշելով .

« Զէ՞սա որդիս՝ որ կ'առնու գարձ . »

Որդին գոչեց . « Մայր , եւ ի գիրկոըն լացաւ .

Եւ մայրն . « Հիւանդ եմ , ինձ Աստուած կուտայ ցաւ .

Ցաւուրց հետէ ես զայն առ քեզ ըրի ազդ ,

Զի չուզէի գրեզ չը տեսած մեռնիլ աստ » .

Ցաւել տըզայն . « Յորդւոյդ էիր բացակայ .

Որ կը գառնայ այժմիկ , զըւարթ վարէ կեանք .

Ապրէ՛ , խընամք գեզ կը տանիմ , զի մեծցայ ,

Ճոխ եմք յերկար ժամանակ :

Որդին իւր մօր ձեռքէն բաժնեց իւր թաթիկ ,

Ինչ որ ունէր սփուեց նորա ծնդաց զրայ ,

Իւր գըրպանի երեք դըրամքն արծաթիք՝

Եւ ցորենոյ հացն զոր պահած էր նըմա :

Մայրըն գըրկէր զայն , շունչ կ'առնուր գըժուարին ,

Եւ արտասուօք նըսեմ աչերն կը յառէր

Կաղնեփայտեայ մեծ խաչին՝  
Որ կախ իւր դէմ՝ ժամանակէն էր սեւցեր .  
«Գիտէի ես , հէք մարց նա ինքն է Աստուած ,  
Այլ եւ մանկանց , որ եւ իմումս տարաւ հոգ ,  
Նա որ սփոփէր զիս երբ հէծմունքն իմ վըշտաց  
Զորդեակս հեռուստ կանչէին գո՞գ .  
Քրիստոսն առտնին՝ առ որ մայրեր կը գոչեն ,  
Նա՛ զմեր որդիս փըրկէ ցըրտէն ու ի քաղցոյն ,  
Մինչ կը պահեմք գառներն՝ լափեն գայլք զամէն ,  
Խոկ մեր մանկունք մինակ կ'երթան , դարձ կ'առնուն :  
Այժմէն , որդեակ , հաւատարիմ կ'ըլա՞ն ինձ ,  
Յաւագար մայրըդ է կարօտ օգնութեան ,  
Պիտի մեռնէր առանց քեզի » : ի յայս բան  
Տղայն ձեռնամած ի ծունր կ'իջնէ մօր իւր կից՝  
Ալոթելով . «Տացէ՛ քեզ Տէր կեանք երկայն » .

---


### 48. ՆԱԽՆԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՅՔ

Ի մէջ կոյս երրորդ դարու՝ երբ Վաղերիանոս կայսրն ութերրորդ հալածանաց նշանն տուաւ , քրիստոնեայք հազիւ կրնային ապաստան մի գտնել աղօթելու համար յոտս խաչին . իւրեանց Աստուածն տարագրուած էր ի խորս անդընդոց , եւ հեթանոսք միայն իրաւունք ունէին խնկելու իւրեանց գարշելիքն յանդիման արեւու : Հաւահմայք կ'շարունակէին ընթեռնուլ զապագայն ի թռիչս թռչնոց եւ ի փորտիս զոհից . Արամազդայ քուրմք կ'կատարէին իրենց սոփորական թափօրներն . բայց այս հանդիսաւոր տօնք սին երեւոյթ մէին այլ եւս : Տուներն զարդարեալ էին դրասանդներով եւ լրելեայն կ'ծիծաղէին այս հրապարակային արարողութեանց վերայ : Հեթանոսութիւնն՝ ժողովրդոց գիտակեցութեան մէջ յաղթահարեալ՝ կայսերական միահեծան պետութեան կողմանէ կ'պաշտպանուէր միայն , եւ հարկ էր որ պրետորականաց սուրն օգնութիւն ընձեռէր անկեալ աստուածոց :

Աշխարհի ապագայն գետնադամբանաց (\*) մէջ էր : Օր մի՛ երբ քրիստոնեայք այս նկուղներուն մէջ հաւաքեալ կը մատուցանէին սուրբ զոհը իւրեանց վկայից շիրմաց վերայ , արարողութիւնն յանկարծ ընդմիջեցաւ , անծանօթ շուկ մի լսուեցաւ ի սրբավայրն առաջնորդող սրահին մէջ : Քահանայակետն երկնչելով զի մի՛ գուցէ յանուն ինքնակալին գան պղծել այս տեղեաց սրբութիւնն՝ մատուռէն արտաքս կ'ոստնու ընկերակցութեամբ քանի մի քրիստոնէից . կ'նշմարէ ցնցոտազգեաց մարդ մի : Աս ի գետին կ'խոնարհի . պատկառելի հովիւն կ'փութայ յոտին կանգնեցնել զնա , եւ քրիստոնեայք խաղաղութեան խօսքեր կ'ուղղեն առ օտարականն : Այս ասպնջականութեան վերայ սքանչացած՝ « ի՞նձ կ'մատուցուին , գոչեց նա , սիրոյ եւ բարութեան այս հաւատատիքներն : Վեհանձն մարդիկ , չէ՞ք գիտեր թէ ձեր հաւասարն ձնած չեմ ես , այն զոր կը տեսնէք լիւսիկէսն է , թշուառ գերի մի : — Եղբայր իմ , ըսաւ քահանայապետն , մեր մէջ գերի չկայ ընաւ : Քրիստոնեայներն կ'տեսնես հոս , այս բնակութիւնն իրենց տաճարն է : Երկրի վերայ մարդիկ վիճակի տարբերութիւններ ստեղծած են , բայց հոս ամէն կարգեր ի մի ձուլուած են , եւ մեք այժմէն ի գործ կ'ընդունիմք այն հաւասարութիւնն՝ որ մեզ կ'սպասէ մահուան ատեն : — Ի՞նչ կ'լսեմ , ըսաւ գերին . ուրեմն չէի սխալած երբ իբրեւ անիրաւ կ'պարաւէի այն բռնտուրն ում կ'ծառայէի : Բայց ո՞ւր կրնայի դիմել տրտունջ բառնալու համար : Ամենուրեք ոտնհար կ'լինէին աղետից , ընկերութիւնն կը զլանար զիս իւր գրկաց մէջ ընդունիլ . ստիպուած էի մինչեւ իսկ անարդ անասնոց բաղդին վերայ նախանձիլ . Ըոլոր այս չարչարանաց մէջ՝ հակառակ այն անիրաւութեանց ուրովք կ'ընկճէին զիս մարդիկ՝ ընդ աղօտ կ'զգայի թէ մարդ էի անոնց պէս . բայց երբ զնոյն կ'համարձակէի ըսել՝ կ'համարէին զիս յիմար ոք , եւ կ'պատասխանէին գաւազան ի ձեռին : Բաղդակից ընկերքս թշուառութիւնն իբրեւ հարկ կ'կրէին՝ ինչպէս մեռեալք իրենց վերայ ծանրացած հողն ,

(\*) Այսպէս կ'կոչուէին այն Հոռվմայ ստորերկեայ կամ գետնայարկ սրահներն յորս կը բնակէին նախնի քրիստոնեայք :

Եւ ոչ ոք կ'լսէր ինձ։ Յերից աւուրց հետէ խոյս տուի, եւ  
յետ ընդ երկար թափառելոյ ընդ դաշտո՞ւ ապաստանեցայ  
այս գետնասրահին մէջ։ Ով երջանկութեանս, կենացս երազ-  
ներն կ'գտնեմ աստանօր իրականացեալ։ կ'տեսնեմ մարդիկ-  
ներ որք կ'համարին զիս իւրեանց եղբայր։ — Այո՛, ըստ  
քահանայապետն, մասնակից ես դու յայսմհետէ մեր հաճո-  
յից եւ աշխատութեանց։ Ազօթե՛լ, սիրե՛լ, տառապի՛լ, ա-  
հա մեր բաղդն, պիտի ուսուցանեմք քեզ ճանաչել մեր Աստ-  
ուածն։



### ԺԹ. ՀԱՅ ՄԱՅՐ ՄԸ

Զըմրան տըխուր այն գիշեր  
Սեփ սեւ մըթնած էր երկին։  
Յուրտ մէկ քամի կը վըչէր,  
Եւ սառ պատեր էր գետին։  
Մառոց ճիւղեր մերկ ու չոր՝  
Անպատըսպար դողալով։  
Շառաչէին սըդաւոր  
Սոսկումն ի սիրտ ազգելով։

Զըմրան տըխուր այն գիշեր  
Երկնի ծագեալ էր արեւ։  
Զըմրան տըխուր այն գիշեր  
Հրեշտակ՝ մարդիկ՝ թեւ ի թեւ,  
ԶԱստուածորդւոյն տօնէին  
Վայրաբերելն ի յաշխարհ,  
Փարեալ ի գիրկ սուրբ կուսին՝  
Երբ ըզմանուկ մի խոնարհ։

Հաւատացեալք այն գիշեր  
Երբեւ զաշխարհ մոռնալով,  
Ամէն հասակ էր վագեր  
Երկնից Մանկան մըսրին քով։

Կէսք զըւաղթնոց երգակից  
Աղաղակէին Ովաննա .  
Եւ այլք հովուաց դասակից՝  
Սըրտե՛ր բերեր են յընծայ։

\* \* \*

Այլ հրեշտակային երգոց զուգահետ  
Եւ եկեղեցւոյն օրհնեց բերկրաւետ՝  
Նաեւ վըշտալից ձայն մը այն գիշեր  
Հիւղի մը մէջն կը թըռչէր ի վէր։

Թըշուառ մէկ սըրտի մըրմունջ էր եւ այն,  
Մօր մը հառաչա՞նք էր կողկողաձայն,  
Որ քըսան տարուան ի ծաղիկն հասակ  
Այժի մընացած էր որդւով միակ։

Սրդ եւ այն մատաղ գեղաբոյս որդին՝  
Մօրը բոլոր գանձ եւ յոյս սրտեկին,  
Դեռ հազիւ գարունն ըսկըսեր կենաց՝  
Ընկած էր զինչ վարդ ի շունչ փոթորկաց։

Մանկանն օրոցքին քով ծունկ ընկած մայր,  
Պաղեալ անդամոց նորա շունչ կուտայր.  
Փափկիկ նորա թաթ՝ ի ծոցին ծածկէր,  
Զերմիկ արցունքով ըզնա ողողէր . . . .

Մէյ մալ անդիէն մօր այն ցաւագին  
Յանկանջ հասաւ թինդ ժամու զանգակին.  
Կարծես հրեշտակին լըսէր ըզնրաւէր,  
Արթընցա՛ր . . . . ցաւէն ըզտօն մուցե՛լ էր։

Մածկեց ըզնակատն ի քօղ սըդապատ,  
Յանձնեց իւր մանկիկն Աջոյն երկնառատ,  
Եւ դողդով քայլիցն ոյժ տալով յետին՝  
Հասաւ ու մըտաւ ուուրբ Եկեղեցին։

Տեսաւ որ երկիր ու երկին բոլոր  
Երանի՝ կուտան Մօր մը երկնաւոր,  
Ինքն ալ ցանկացաւ ասել բան մ'ուրախ,  
Խեղճ մայր, ու սրբտէն թրռաւ սուր մէկ աշխ . . . :

\* \* \*

« Մայր երկնաւոր, քեզմէ լաւ ո՞վ կըրնայ, ով  
Մօր մը սըրտին զգգալ ցաւեր ու խորով . . .  
Ո՞վ քեզմէ զատ կարող է, Մայր որդեսէր,  
Չորցընել մօր մ'արցունքներ : »

« Որ դո՛ւ այլ նո՛յն վիշտ ու վէրքեր քաշեցիր .  
Որ դո՛ւ այլ նոյն լեզի արցունք թափեցիր . . .  
Որ դո՛ւ այլ քո Որդւոյդ տեսար մահն ի խաչ . . .  
Մօր մը լըսէ դա՛ռն հառաչ : »

« Եթէ անմահ Որդիդ վըճռած է յերկին՝  
Որ հրեշտակաց հետ քովն առնու իմ որդին,  
Ո՞վ Մայր, դո՛ւ ալ ողսրմէ՛ մօր մը վերայ,  
Զաւեկիս հետ շո՛ւնչս այլ երթայ : »

\* \* \*

Այսպէս հառաջեց մայրն այն վըշտակիր,  
Եւ արցունքներով ողողեց զերկիր .  
Եւ երբ բաւական հեծեց ու լացաւ,  
Տըխուր էր եկած՝ ըսփոփեալ դարձաւ :

\* \* \*

Զըմրան տըխուր այն դիշեր  
Անցաւ, եւ նոր ծագեց օր .  
Օրն այն ձըմրան տըխուր չէր,  
Սրեւ փայլէր անսովոր :

Իրիկուան դէմ վառեցան  
Մեռելոց մութ լապտերներ .  
Ու հանգըստեան լըսվեցան  
Շարականներ, սաղմոսնե՛ր :

Եկեղեցւոյն առաջեւ  
Սեւ մէկ դագաղ անցուցին,  
Երկու զուարթունք թեւ ի թեւ  
Անուշ հոն քուն լինէին :

Մէյմէկու գիրկ պըլլըված  
Ելեր էին դէմ մահուան,  
Մահ նոյն սըրով էր կըտրած  
Վարդն ու կոկոն անբաժան :

Ո՞հ, անբաժա՞ն իրարմէ  
Երկուքն ի նո՛յն հանգչին հող .  
Զերկուան այլ նո՛յն խոտ ծածկէ ,  
Երկուքն այլ նոյն կըմպեն ցող :  
Խ. ԵՊ. ՆԱՐ-ՊԵՅ

#### ՊՊ. ՄԻԼՏՈՆ

Մէկ կէտն միայն կուզեմք յիշատակել մեծին Միլտոնի  
մանկութենէն, այն աշխարհահոչակ քերթողին՝ որ կոյր ե-  
ղաւ իբրեւ զՀոմերոս, որ Տանդէի չափ հանճար ունեցաւ,  
եւ որ մեռաւ առանց գիտնալու թէ իւր հայրենիքն օր մի  
պիտի արձանագրեր զինքն ի թիւ իւր ամենամեծ մարդոց :  
Վասնպի՝ հարկ է խոստովանիլ՝ թէ յաչս իւր ժամանակակ-  
ցաց Կորուսեալ դրախտին հեղինակն աննշան քերթող մ'եղաւ,  
բայց իւր մահուանէն շատ տարիներ յետոյ իբր ազգային  
հարստութիւն համարեցաւ անոր քերթուածն : Հազիւ՝ առ  
կենդանութեան նորին՝ կը համէին կարդալ քանի մի հա-  
տուածներ Կորուսեալ դրախտէն, եւ անոնք իսկ որք քերթո-  
ղին հիանալի տաղերն ընթեռնլոյ արիութիւնն ունեցան՝ խոր-  
հեցան թէ գործն արժանի էր ծայրագոյն նախատանաց :  
Այսպէս՝ դուք ամեննեքին որ կ'զգայք թէ կ'ծնի ի ձեզ փա-  
ռաց ազնիւ տենչն, դուք որ կ'դատէք թէ բաւական զօ-  
րութիւն ունիք ըսելու ընդ ինքն . « Աւելի հեռուն պիտի

Երթամ » մի' կասիք զճանապարհայն , վասնզի ոչ ոք պիտի ըսէ ձեզ թէ ճանապարհայն գեղեցիկ է եւ թէ՝ իրաւամբք կրնայ ոք երթալ ընդ այն : Գացէք մի՛շտ , գացէք առանց երբէք վճառելու . եթէ այսօր ծափահարութիւնք ձեզ պակասին , յիշեցէ՛ք թէ Միլտոն իւր մահուանէն կէս դար յետոյ արձաններ ունեցաւ :

Այնչափ գեղեցիկ եւ այնչափ պարկեշտ էր նա որ դըպրոցի աշակերտք կ'անուանէին զնա գեղեցիկ կա : Իւր ճակատուն երկու կողմերն գլխոյն հերք վեր վեր ինկած էին լայն խոպանեօք եւ կ'ծփային նորա ուսոց վերայ . իւր աչքերն բարութեան գորովայոյզ արտայայտութիւնն ունէին , եւ իւր դէմքն սովորաբար կ'շառագունէր դոյզն գովեստիւ եւ այդ ամօթխածութիւնն առաւել եւս կ'գեղեցկացունէր զինքն :

Ամրան մի օր Միլտոն յետ ընդ երկար շրջագայութեան քնացած էր ծառի մի տակ , մեծ փողոցի մ'եզրն : Երկու տիկնայք՝ որք կառքով կ'անցնէին՝ մատաղատի ուսանողին գեղեցկութենէն հրապուրեալ՝ կասեցուցին իրենց կառքն եւ իջան աւելի մօտէն զնա դիտելու համար : Մին ի նոցանէ՝ որ հազիւ տասն եւ հինգ տարեկան էր՝ հիացմամբ զնա նկատելէ յետոյ մատիտ մը հանեց գրպանէն , գրեց քանի մը տողեր , թերթ մի պատուց իւր յուշատետրէն , եւ դողդո-ջուն ձեռամբ ներմուծեց զայն Միլտոնի ձեռաց մէջ . յետոյ երկու օտարուհիներն կառքն ելան եւ մեկնեցան : Միլտոնի բարեկամներն որ ի թաքստեան հանդիսատես էին այս իրողութեան՝ արթնցուցին զնա եւ պատմեցին նմա : Միլտոն ուսանողն փութաց բանալ տոմմն որ դրուած էր իւր ձեռաց մէջ : Կիւարենի քերթողէն առնուած սա տողերն գրուած էին ի նմա .

«Գեղեցիկ աչկունք , աստեղք մահացու ,

Թէ ի քուն անդամ յիս ներշնչեցին բոց մի սիրարկու .

Ի՞նչ պիտի լինի հմայքն ձեր սիրոյն

Թէ լինիք արթուն » :

Բարեկամներն ծաղրեցին զնա այս դէպեհն վերայ . բայց ինքն բոլորովին վրդովեցաւ : Խորհուրդ մի գրաւեց իւր միտքն , այն էր գտնել գեղեցիկ օտարուհին՝ որ ի նպաստ իւր այնքան լաւագոյն իմն ի կիր արկած էր իտալացի քեր-

թողին տողերն : Այս կնոջ չնորհիւ զոր երբէք չ'պիտի ճանաչէր՝ Միլտոն ուսաւ թասսոյի եւ Պետրարգի լեզուն : Անդադար այս կնոջ մերձենալու իդէէն վարեալ , թողուց զԱնդ-դիսաց ի ձեռնովա , ի Վենետիկ , ի Հռովմ , ի Նարով . ընտանեցաւ այն քերթողաց զորս կ'սիրէր , ինքն իսկ քերթող եղաւ , եւ թերեւս այն ամառնային օրուան գեղեցիկ հանդիպման կ'պարտի Անգղիա իւր Դրախտ կ'բռնաւալն :

## Բ. ԱՆՀՈՒՆՈՒԹԻՒՆ

Մըունչելով ահեղաբար

Եւ թափ տալով ընդ ձոր՝ ընդ սար

Ո՞ւր կ'ընթանայ շունչն այդ հողմոյն .

— Յանհունութիւն :

Մերթ ուռուցիկ եւ մերթ խաղաղ

Ծաւալելով գեղածիծաղ՝

Ո՞ւր կը սուրան ջուրքն այդ ծովուն .

— Յանհունութիւն :

Հորիզոնէն վեր բարձրացած՝

Չարտագուշակ եւ ստուերամած՝

Ո՞ւր կ'արշաւէ դէզն այդ ամպոյն .

— Յանհունութիւն :

Երկնից կապոյտ կամարին տակ

Արձակելով չող անապակ

Ո՞ւր կը վարդէ լցոն այդ արփեոյն .

— Յանհունութիւն :

Հողմոյն ի շունչ՝ ընդ ջուրս ծովուն՝

Ամալոյն ի հետ՝ լուսովն արփեոյն

Ո՞ւր կ'ալանայ միտքըն մարդոյն .

— Յանհունութիւն :

20. ՅՈՎԱՍ

Ոյն սուրբ լեռան վերայ՝ ուր Արքահամ երբեմն ուզեց ողջակէղ մատուցանել չքնաղ որդին զիսահակ՝ Աստուծոյ ժողովուրդն կառուցած էր Երուսաղէմի տաճարն։ Քահանայք որք Ահարոնի ընտանեաց կ'վերաբերէին եւ Ղեւտացիք որ կ'սպասաւորէին նոցա՝ ի ծածուկ կ'պահէին ի տան Տեառն մահուանէ հրաշիւք ճողովրեալ մանուկ մի։

Ոյս մանուկն Յովաս կ'կոչուէր, նա էր որդի Ոքոզիայ եւ թոռն Գոթողեայ։ Հազիւ մէկ տարեկան էր երբ իւր հայրն մեռաւ . գուոզն Գոթողիա՝ որ կ'ցանկայր բացարձակափէս տիրապետել՝ Ոքոզիայի բոլոր որդւոց կոտորածն հրամայեց . ի նոցանէ մին միայն փրկեցաւ : Յովասրեթ՝ հօրաքոյրն Յովասի՝ որ կինն էր Յովիդայեայ քահանայապետին՝ մոռաւ պալատան մէջ մինչ կ'խողխողէին Յովասի եղբայրներն։ Մօտեցաւ այդ մոռցուած զոհին որրանին, առաւ մանուկն, պատեց զնա լաթով մի, եւ գիշերուան մէջ յաջողեցաւ սպրդիլ ի տաճարն՝ իւր թանկագին բեռամք։ Գոթողիա՝ կարծելով թէ իւր բոլոր թոռունքն սպաննուած էին եւ տեսնելով որ այլ եւս ոչ ոք կրնար յափշտակել իւր թագն, թագուէի հրատարակեց զինքն եւ ապա ուրանալով Յուդայի ժողովրդեան հաւատքն՝ մեհեան մի կանգնեց Բահաղ աստուծոյն, որում կ'մատուցուէին մարդկեղէն զոհեր։

Սակայն Յովաս տաճարին մէջ կ'ամէր ի հասակ եւ յառաքինութիւն՝ իւր բարեպաշտիկ հօրաքեռ դասուց եւ Յովիդայէ քահանայապետին իմաստուն խրատուց չնորհիւ։ Դեռ եւս եօթնամեայ՝ մանկան կանխահաս իմաստութեան համբաւն տարածուած էր ամենուրեք . Գոթողիա ուզեց տեսնել Աստուծոյ երկիւղիւն սնեալ այս մատաղ Ղեւտացին, զորմէ ամբարիշտք անդամ հիացմամբ կ'խօսէին։ Ուստի Գոթողիա փափաքեցաւ երթալ ի տաճարն Երուսաղէմի՝ բայց, միայն Յովասի կանխահաս առաքինութիւններն գովելու նպատակաւ չըր։ Երազ մի խոռված էր զդշմոյն, վասն այսորիկ խորհուրդ հարցուց Մաթանի՝ Բահաղու քրմին, եւ սա՝ ի վրէժ Յովիդայեայ զոր կ'ատէր՝ փութաց Գոթողիայի հոգւոյն մէջ կասկած մը յարուցանել ընդդէմ սրբոյն՝ որ գաղտ-

նապէս կ'դաստիարակուէր սրբավայրին մէջ։ Գոթողիա երկարօրէն տեսակեցաւ անոր հետ, բայց չկարենալով հրապուրել զնա եւ ո՛չ տեղեկանալ իմիք՝ մեկնեցաւ տաճարէն . բայց՝ վրէժինդրութեան խորհուրդ ի մտի՝ զոր ընդհուպ ի յանդ հանեց : Յամին 870 յառաջ քան զիրիստոս քանդեց զաստուածային դարերն, նորա բեկորներով պճնելու համար Բահաղու բագինն։

Փութաց Յովիդայէ հաւաքել իւր Ղեւտացիներն եւ ընտանեաց գլխաւոր պետերն յաւուր տօնին Պէնտէկոստէի, եւ ժողովրդեան ներկայացուց իւր Յովաս որդին արքունական ապարօշ ի գլուխ, եւ թագաւոր պահեց զնա յանդիման բարեպաշտ բազմութեան։ Ժողովրդեան ծափահարութիւնք Աստուծոյ տան մէջ հաւաքել Ղեւտացւոց յաղթական գոչմանց կ'պատասխանեն . խումբ առեալ կ'ընթանան ի մեհեան կոսոց։ Կ'աւերեն Բահաղ ու Բագինն, կ'սպաննեն զԳոթողիա, եւ Ոքոզեայ որդին հանդիսապէս ողջունուելով ժողովրդեան կողմանէ՝ վերջապէս կ'բարձրանայ իւր հօր գահոյից վերայ։

Յորչափ ապրեցաւ այս սուրբ քահանայապետն՝ Յովաս իբրեւ հնազանդ աշակերտ մեծ քահանային՝ արդարութեան եւ բարեպաշտութեան տիպար մ'եղաւ, բայց յետ մահուան Յովիդայեայ, որոյ կենաց օրերն երկարածգած էր Աստուծած մինչեւ ի տես 130 ամաց, Հրէաստանի թագաւորն առ ոտն կոխեց զօրէնս, եւ գլուօն։ Յասմամբ եւ ժարհութեամբ քարկոնցել տուաւ զօաքարիա՝ իւր բարերարին որդին . յետոյ վատութեամբ տաճարին գանձերն յանձնեց Ազայելի՝ արքային Ասորուոց։ Աստուծ՝ ի պատիժ այս չարեաց՝ ձգեց զՅովաս հալ ու մաշ կենաց մէջ եւ ո՛չ ոք կրցաւ բուժել զնա, եւ յետ ժամանակաց՝ յանցապարտ իշխանն սպանաւ ձեռամբ իւր երկու պաշտօնէից։ Յովասու սպանչաց ոճիրն գարելի է անշուշտ։ բայց այս երկու նենդամիտ ծառայք այնչափ ապերախտ չերեցան առ իւրեանց բարերարն՝ որչափ ինքն եղած էր առ ընտանիս Յովիդայեայ, Վաղեմի ժամանակաց սովորութեան համեմատ՝ Հրեայք ի կիր արկին իւրեանց զթագաւորս դատելու իրաւունքն յետ մահուան նոցա, եւ մերժեցին տալ Յովասու թաղման պատիւն։

ԹԱ. ԱՊԱԳԱՅՆ

Ի՞նչ փոյթ թէ ձըմրան ցուրտ սառամանիք  
Կը ծածկեն դաշտերն ու հիւղին տանիք .  
Բացէք աչերնիդ , տեսնել ծիծաղկոտ  
Ամառուան հունձքերն՝ լերանց ի ստորոտ .

Որ կ'ամին ձեր մօտ :

Ի՞նչ փոյթ գիշերուան թէ մըթին թեւեր  
Կը պատեն զերկիր՝ ըզծով եւ զեթեր .  
Բացէք աչերնիդ , տեսնել քաղցրահոտ  
Միւգերով խընկեալ ջինջն այն առաւօտ .

Որ ծագէ ձեր մօտ :

Ի՞նչ փոյթ թէ աղբերք ցամքած են համակ ,  
Եւ չըտան շըրթանց ցօղոյ մի կայլակ ,  
Բացէք աչերնիդ , տեսնել ընդ արօտ  
Վըմիտ վըտակներ՝ ոյց ջուրց էք կարօտ .

Որ սահին ձեր մօտ :

Ի՞նչ փոյթ թէ խոնաւ խորշ մի անձկագոյն  
Կըսպառէ ոդիքն առողջ ձեր մարմնոյն .  
Բացէք աչերնիդ , տեսնել մըթնոլորտ  
Ջովացիկ ու անամպ , եւ ծըծել զայն օդ՝

Որ շընչէ ձեր մօտ :

Ի՞նչ փոյթ թէ ամէն կորուսած բարիք՝  
Աղքատ ու անտէր տըրտում թափառիք .  
Բացէք աչերնիդ , տեսնել հոս ու հոդ  
Աղամանդն անդին , ոսկին նախանձոտ

Որ չողան ձեր մօտ :

Ի՞նչ փոյթ թէ բաղդին նայուածքն անողոք  
Լըռեցոյց ձեր ծայն՝ նըւագն ու բողոք .  
Բացէք աչերնիդ տեսնել անաղօտ՝  
Թըռչնոց խուռն երամ ծաղկանց ի ծըզօտ ,

Որ կ'երգեն ձեր մօտ :

Ի՞նչ փոյթ թէ հացի քաղցըն դըժընդակ  
Կը կըրծէ ձեր սիրտ , կըքէ ձեր քամակ .  
Բացէք աչերնիդ , տեսնել ճոխ ու յորդ  
Սեղան մի պատրաստ յոսկեղէն անօթ ,  
Որ կանդնի ձեր մօտ :

Եւ ի՞նչ փոյթ դարձեալ թէ բընաւք տան խոյս  
Ու շիրմին բացուի խորն անդընդասոյզ ,  
Ցերկինս դարձուցէք աչեր նըւաղկոտ ,  
Եւ տեսէք զԱստուած բարւոյն առաջնորդ՝  
Որ հըսկէ ձեր մօտ :

24. ԻՒԿՈՂԻՆԻ ՈՐԴԻՒՆԵՐՆ

Չպիտի ցաւինք հօրն վերայ , վասնզի եթէ ճակատագիրն անգութ եղաւ , եթէ դատապարտեցաւ ահաւոր տանն ջանաց , հարկ է խոստովանիլ թէ իւր սիրտն զերծ չեղաւ ջանի խայթէ , վասնզի իւր ձեռք ամբիծ չէին յարիւնհելութենէ :

Կէրարտէսգա իւկողին կոմն յառաջ քան զիւր արկանին յայն բանտ՝ որ կոչեցաւ յայնհետէ աշուրակ նօթութեան , ուրիշ ոճիրներ գործած էր : Ճողավրդեան պաշտպան անուան տակ բռնաւոր մ'եղած էր նա . Եւ ապա տեսնելով որ վեհագոյն իշխանութեան ժամանելու համար ունեցած վառամուլ խորհուրդներն ի դերեւ կ'ելնէին քան զինքն վրիժագործ հակառակորդաց կողմանէ , մատնեց թշնամեաց Պիղայի հանրապետութիւնն եւ այն քաղաքն զոր պարտաւոր էր պաշտպանել : Երբ իւպալտինի արքեպիսկոպոսին մէկ ազգականն յանդիմանեց զնա իւր մատնութեանն համար , իւկողին որ բառ մ'իսկ չունէր զինքն արդարացունելու համար , իւր արդէն գործած եղերանց վերայ նոր ոճիր մի եւս յաւել , պատասխանելով իւր պարսաւագէտին դաշյնի մը հարուածով :

Այս բանն տեղի կ'ունենար յիտալիա , այնպիսի ժամա-

նակի մի մէջ՝ յորում բոլոր երկիրն երկապառակ կողմանց փառամոլութեան մատնեալ՝ անդուլ աճեցուն ապստամբութեանց մէջ կ'կորուսանէր իւր վերամարտիկ երիտասարդութեան ծաղիկն, եւ իւր արեան ամենէն մաքուրուն։ Հրդեհն կ'լափլվէր քաղաքներն, խոտն կ'աճէր անբնակ փողոցներու մէջ, եւ գիւղօրէք կ'տանջուէին սովով։ Պիզայի հանրապետութիւնն թերեւս առաւել քան զայլս կ'վշտակրէր քաղաքային պատերազմաց աղետից երեսէն։ Իւկոլին կոմսն տեսնելով զժողովուրդն աշխատեալ եւ պարտասեալ՝ կարծեց թէ արքեպիսկոպոսին ազգականին սպանութիւնն անվրէժ պիտի մնար, եւ թէ՝ հակառակ իւր անցեալ մատնութեանց բարեբաստիկ յաջողուածով պիտի ընդունուէր իբրեւ վեհապետ իւր ունեցած նշանաւոր անուանն եւ իւր ընտանեաց ժառանդած մեծագոյն փարթամութեանց պատճառաւ։ Մինչդեռ իւկոլին կ'ջանար նոր կուսակիցներ փնտռել, Ոոժէր՝ նւպալտինի արքեպիսկոպոսն՝ որ չէր կրնար մոռանալ իւր ազգականին խողխողումն, գաղտուգողի ահաւոր ապստամբութիւն մը կ'պատրաստէր կէրարտէսգայի դէմ։ Յամին 1288, յամսեանն յուլիսի, Պիզայի բանակն հնչեցուց ՄայրԵկեղեցւոյն զանգակն, «ի գէն» աղաղակեցին, եւ ուամիկն ընթացաւ դէպ յապարանսն՝ ուր կ'բնակէր իւկոլին եւ իւր ընտանիքն։ Կոմսն եւ իւր զաւակունք բազմութենէն չերկեան բնաւ, մինչեւ երեկոյ դիմագրեցին կատաղեաց դէմ որք պաշարած էին իւրեանց բնակավայրն։ Կադդոյ՝ իւկոլինի որդւոց կրտսերն՝ քաջութեան սքանչելիքներ ցոյց տուաւ, երկիցս իւր հօր կեանքն ազատեց ընդունելով հարուած մի որ իւկոլին կոմսին ուղղուած էր։ այլ պաշարողք կրակ տուին պալատան եւ պարտեալ ընտանիքն արքեպիսկոպոսին կամաց անձնատուր եղաւ։ Յայնժամ սա՛ իւր վլրիժուն ձայնին միայն լսելով մի եւ նոյն տանջանօք ուղեց անձիտել կէրարտէսգայի ամբողջ ցեղն։ անագորոյն եղաւ թէ՛ հօր եւ թէ զաւակացն համար։ Կադդոյի եւ իւր երեք եղբարց հասակն ու անմեջութիւնն անոր առջեւ չնորհ չ'գտին։ այս կինդ գոհերն տարաւ Արնոյի եղերաց վերայ կատաստեալ աշտարակի մը եւ ինքն անձամբ փակեց խնամով իւկոլինի եւ նորա որդւոց բանտին դուռն։ ապա ի ներկայութեան ամ-

բոխին բանտին բանապիներն գետը նետեց, արձակելով ահաւոր նզովք մ'անոր դէմ որ պիտի համարձակէր ազատութեան փորձ փորձել բանտարկելոց մասին եւ կամ պիտի ուզքէր տալ նոյց օրապահիկ պարէն մի բանտին վանդակներուն մէջէն, վասնզի Պիզայի արքեպիսկոպոսէն արտասանած սոսկալի վճռոյն համեմատ՝ իւկոլին եւ իւր չորս զաւակունք պիտի մեռնէին նօթութեան լկանօք։

Այժմ թող Տանդէ<sup>(\*)</sup> խօսի, որ իւր Դժոխւ անուն անմահ քերթուածոյն մէջ դրած է իւկոլինի տանջանաց պատմութիւնն նոյն իսկ ի բերան իւկոլինի։

« Քնացայ եւ սոսկալի երազ մի տեսայ որ պատառեց իմ հանդէպ ապագային քօղն։ Պիզայի արքեպիսկոպոսն՝ որ իմ տէրս ու պաշտպանս լինել կ'թուէր, գայլ մի նորա կորիւններն կ'հալածէին զնա լերան այն կողմէն որ զՊիզա կ'բաժանէ լիւդէն։ Քիչ ժամանակ յետոյ գայլն եւ իւր կորիւնք իրենց արշաւանքէն պարտասեալ՝ ինկան նուաղեալ եւ տեսայ շանց վոհմակ մի որ կ'գիշատէին նոցա անդամներն։ »

Արթնցայ, զաւակներս՝ որք ինձ հետ բանտարկուած էին՝ կուլային եւ կ'ըսէին։ Անօթի եմք։ Կանգնեցան այն ժամուն՝ յորում կ'սպասէինք մեր կերակլոյն։ Տիուր նախազգացմունք կ'վկէին մեր որտեր։ Թուեցաւ ինձ թէ կը փակէին բանալեօք սոսկալի աշտարակին դուռներն այլ եւս չքանալու համար։ Անխօս կ'դիմէի զաւակներս, սարսուռ մի զգացի, եւ չէի կրնար արտասոււել։ Զաւակներս կուլային։ Անսէլմ, իմ փոքրիկ Անսէլմսն ըսաւ ինձ, « Ի՞նչ ունիս, հայրիկ, եւ ինչո՞ւ համար զմեզ այսպէս կ'դիմէս »։ Զպատասիանեցի բնաւ։ անշարժ մնացի, եւ այս անզգայ վիճակն տեւեց մինչեւ ի վաղիւն՝ երբ արեգակն դարձեալ լուսաւորեց զաշխարհ։ Պողոսոց եւ նուաղկոտ ճառագայթ մի սպըրգեցաւ բանտին մէջ, անձիս տառապանքն թշուառ որդւոցս դէմքին վերայ գրուած տեսայ, բարկութեամբ եւ յուսահատութեամբ ձեռքերս կը խածատէի։ Խեղճ զաւակներս կարծեցին թէ սովոր կ'տանջուէի։ մերձեցան ինձ ըսելով։ « Ո՛հ, գորովագութ հայր, մեք եւս կ'տառապիմք յոյժ, բայց մեր

(\*) Գերթող Խոալացի (1265—1321)։

վիշտն նուազ ահաւոր պիտի լինի եթէ զմեզ սնունդ ընես  
քեզ։ Դու մեզ տուիր կորնչելի մարմիններ, քեզ կ'պատկա-  
նին անոնք, կրնաս զայնս առնուլ անդրէն»։

« Զանացի հանդարտ երեւիլ չյաճախելու համար նոցա  
վիշտն, երկու օր եւս մնացինք առանց բառ մ'արտասանե-  
լու. բայց չորրորդ օրն կադդոյ եղաւ կանգնեցաւ, ոտիցս  
փարեցաւ եւ մեռաւ գոչելով։ « Հա՛յր, հա՛յր, ինչո՞ւ չես  
օգներ ինձ»։ Միւս երեքն նուալեցան հետզհետէ. տեսայ  
զանոնք մահացեալ։ Հինգերորդ եւ վեցերորդ օրերուն,  
հուսկ ապա ես եւս զօրութեանս ծայրայեղ սպառումն զգա-  
ցի, նոցա դիականց վերայ ինկած երկու օր կ'գոչէի հեծե-  
ծագին, սակայն սովոր աւելի զօրաւոր եղաւ քան վիշտն»։

Երբ իւպալտինի արքեպիսկոպոսն բանալ տուաւ իւր  
զոհից բանտն, իւկոյին մեռած էր իւր զաւակաց հետ, եւ  
տակաւին բաւական բան մնացած էր կադդոյի դիակէն՝  
տեսնելու համար նորա մարմնոյն վերայ այն երկու վերքերն՝  
զորս ընդունած էր իւր հօր պաշտպանելու ատեն։



## ԻՐ. ԱՌ ԶԵՓԻՒԹԻՆ ԱԼԷՄՏԱՂԻԻ

Դու փափկաթեւ մանկիկ զեփիւռ,  
Ազրերձ վրբայէն ըրւակարկաջ՝  
Անուշ հոտով ծաղկանց ըսփիւռ  
ի՞նչպէս թռչիս ինձ ընդ առաջ.  
Ու խունկ եւ զով ընծայելով,  
Զիս ողջունես հեղիկ ըընչով։

Ո՛հ, կը սիրեմ ըզքեղ հողմիկ,  
Երբ գու փութաս ինծի գալու.  
Ի պար ի թռիչ ի սոյլ մեղմիկ,  
Այրած ճակտիս իմ այցելու.  
Ծաղիկ հոգւոյս քեւ զովացած,  
Բացուի ի լոյս ախորժ կենաց։

Սլացիր փափկիկ գու սուրհանդակ,  
Լուր տար հովտին ու ծործորին.  
Ու անտառաց բարձրագիտակ,  
Ուր երամով սոխակք թառին,  
Թէ մտերիմն իւրեանց եկաւ  
Բիւր ըզմայլմանց յիշատակաւ։

Ո՛հ, կորսըւած իմ հաճոյքներ,  
Հոս վերստին գըտնեմ ըզձեզ.  
Ծառոց շրթով էք ծածկըւեր,  
Ու փըրփուրով առուակին հեղ.  
Ահա կայտուէք ի յայս ծըմակ,  
Ի յայս թըլփուտ հովանոցակ։

Հոս դառն հոգեր մէկիկ մէկիկ  
Ճակտէս ի բաց հեռանային.  
Ու փունջք ժամուց գեղապարիկ  
Սիրտըս թեթեւ օրօրէին.  
Եւ բընութիւն, մայր որդեսէր,  
Քընքուշ գրկաց մէջ զիս գըգուէր։

Հոս ճեմէին երեկոյեան  
Ի զով ըստուեր պար մի կուսից.  
Մազերն հովուն բազմաբուրեան,  
Սիրտք ընծայուած հեշտ վայելից.  
Շող լուսնակին, կոյսն ու ծաղիկ,  
Զիրար շոյեն սիրատարփիկ։

Մտերմութիւն, սէր կրակ ու բոց,  
Ի՞նչ անուշ էք յայս տեսարան,  
Ուր բիւր գալարք ձեզ հանգըստոց,  
Ու՝ անհուն դաշտեր ըզբօսարան.  
Մտերմութիւն, ինձ երանի՛,  
Թէ հո՛ս ծոցէս հոգիս թռանի։

Դու կափկաթիւ մանկիկ զեփիւռ ,  
Աղբերց վրայէն քաղցրակարկաջ .  
Անուշ հոտով ծաղկանց ըսփիւռ ,  
Թռի՛ր , թռի՛ր ինձ ընդ առաջ ,  
Ու խունկ եւ զով ընծայելով ,  
Պարէ չորս դիս հեղիկ ըընչով :

Մ. ՊէտիկթԱՇԼԵԱՆ

## 22. ՄԻՔԱՅԷԼ ՎԵՐԻՆՈՅ

Փաղաքուշ երազներ կ'հաւաքուին որրանի մի չուրջ .  
ապագայն այնքան չույլ է քաղցր խոստմամբք նորածին  
մանկան մը համար , զի անհնար է առանց խորին տիրու-  
թիւն մը զգալ ու խորհիլ այն ակնկալութեանց վերայ՝ որք  
կաներեւութանան մեռնող մանկան դագաղին հետ : Այո ,  
ծերունոյ մի մահն կրնայ պատճառել մեծ վիշտ , բայց այն  
ծերունին գոնէ գիտենք թէ ի՞նչ եղաւ , մինչդեռ չենք կըր-  
նար ըսել թէ տղայն ի՞նչ պիտի ըլլար :

Հայրենիքն աւելորդ օգտակար քաղաքացիներ չունի ,  
եւ վասն այսորիկ կ'արտասուէ վաղամեռիկ արարածոյն վե-  
րայ որ կ'զիջանի իրեւ ջահ եւ որ թերեւս պիտի լուսաւո-  
րէր զայն : Հանձարեղ մարդոց արժէքն իմանալով է որ կը  
ցաւինք այն մանկան վերայ որ բարերաստիկ տրամադրու-  
թիւններ ցոյց կուտայ յանձին , որպէս թէ իւր ընտանեաց  
համար այնքան ողբալի եղող կորուստն անդարմանելի պիտի  
լինէր նաեւ մեզ համար . եւ արդէն պատանեկութենէն ա-  
ռաւել ի՞նչ գեղեցիկ բան , եւ մօր մի կսկիծէն աւելի ի՞նչ  
տաժանելի վիշտ :

1502 յունիս ամսոյ օր մի պատանոյ մի դագաղն  
կանցնէր չոռվմայ մէջէն . առաւել քան երեք հազար ան-  
ձինք անոր կ'հետեւէին : Այդ նշանաւոր մայրաքաղաքին բո-  
լոր գիտունք եւ նշանաւոր անձնաւորութիւնք գլուխաց կը  
քայլէն դագաղին ետեւէն , զոր կ'շրջապատէին Հոռվմի բո-  
լոր դպրոցաց ուսանողք : Նա՝ որ վերջին քունն կ'ննջէր ե-

ղերական պաստառին արծաթեայ խաչին տակ՝ վսեմ մանուկ  
մէջր արժանի ամէն աղեկէզ ցաւոց : Մահն տիրած էր այն  
ազնիւ սրտին՝ յորում բոլոր առաքինութիւնք ապաստան մի  
գտած էին գոգցես , եւ սառեցուցած էր այն ամրիծ ճա-  
կատն՝ որ արդէն բազում փառապանծ պսակօք պանեալ էր :

Կկոչէին զնա ուսումնասէր մանուկ , հրաշալի մանուկ ,  
զարմանալի մանուկ , եւ բոլոր այն տիտղոսներէն ճշարտաւէր  
ճանակ մականունէն միայն կ'ամսորժէր ինքն : Երբէք ստախօ-  
սութիւնն չաղարտեց նորա շուրթերն , չէր գիտեր նա թէ  
ի՞նչ է ներողութիւն գտնել յանցանքի մը համար , կամ ա-  
ռաւել ճշմարտութիւն խօսելով՝ պարտինք ըսել թէ չըր գի-  
տեր նա՝ ի՞նչ ըսել է յանցանք գործել : Ութ տարեկան հա-  
սակին մէջ ֆլորենտիայէն ի Հոռվմ զրկուելով՝ երկու տարի  
միայն պէտք եղաւ նմա աւարտելու համար իւր գպրցական  
ուսումը : Միքայէլ Վերինոյ այսափի ի սուղ ժամանակի ու-  
սաւ իւր հրաշիւք : Դեռ տասն եւ չորս տարեկան չկար երբ  
տպագրել տուաւ Բարյական ասացուած+ վերնագրով՝ գիրք մի  
որ ընդհուպ դասական եղաւ եւ թարգմանեցաւ Եւրոպական  
լեզուաց , եւ ճեմարանաց բազումք ընդունեցին զայն իբրեւ  
բարոյականի լաւագոյն ճառն ի պէտս մանկութեան :

Վոկ օգտակար եւ հանձարեղ մատենագիր մի չըր նա ,  
այլ նաեւ բարեկրօն մանուկ մի : Իւր սրտին անքծութիւնէն  
կ'քաղէր իւր ոճոյն մաքրութիւնն . յոյժ ճշմարիտ է թէ հան-  
ճարի լաւագոյն առաջնորդն առաքինութիւնն է :

Նորա բարձր իմացականութիւնն չըր խափանած ի նմա  
իւր համարի մանկանց սովորական զուարթութիւնն . թէպէ-  
տեւ իւր դասընկերաց մէջ առաջինն էր , նուազ ծիծաղկուրն  
չըր ի նոցանէ , եւ լուրջ կերպարան մի այն ատեն կ'առնուր  
երբ նոքա խաղի ժամանակ պատշաճից սահմանէն դուրս  
կ'ենէին . յայնժամ կ'արծակէր ի նոսա տխուր ակնարկ մի ,  
կ'հեռանար , եւ այս պատկառոտ լրջութիւնն ընդհուպ ի  
զգաստութիւն կ'յորդորէր յանցաւոր աշակերտներն : Պարոյ  
Լասսիա գիտունն՝ որ Վերինոյի դասատուն լինելու փառքն  
ունեցաւ , ուսման ագահ մի ուրիշ աշակերտ եւս ունէր ,  
այլ նորա ըմբռնումն այնքան զօրաւոր չըր : Պէլլիսինոյ (այս-  
պէս կ'կոչուէր Լասսիայի երկրորդ աշակերտն) գիշեր ցերեկ

կ'աշխատէր գերազանցելու համար իւր մատաղատի ախոյ-  
եանն , բայց առանց յաջողելու գէթ հաւաստել նմա : Նա-  
խանձն՝ որ ո՛չ թէ անիրաւ լինելուն համար միայն մոլու-  
թիւն մ'է , այլ վասնզի կ'թշուառացունէ նաեւ իրմով վարա-  
կեալներն եւ վերջապէս կրնայ սպաննել զանոնք , նախանձն  
տիրեց Պէլվիսինոյի սրտին : Հիւանդացաւ , եւ նոյն իսկ մեռ-  
նելու վտանդին հասաւ . չէր ուզեր յայտնել ումեք իւր  
ծիւրութեան պատճառն . Վերինոյ գուշակեց զայն , եւ ո-  
րայինետեւ կ'սիրէր իւր աշակերտակիցն եղբայրական սիրով ,  
սկսաւ հարեւանցի կերպով պատրաստել իւր գասեր : Այսու  
տաժանելի աշխատութեան ենթակայ կլինէր նա՝ որ այն-  
չափ դիւրաւ կ'պատրաստէր լաւապէս : Ոչ սակաւ օրեր գոր-  
ծածեց այս ազնիւ խորամանկութիւնն . Պէլվիսինոյ առաջին  
թիւն ընդունեց եւ այնպիսի հակառակորդ մը գերազանցած  
լինելու ուրախութիւնն բժշկեց զնա :

Ոչ ոք կրնար բան մի գիտնալ այս գեղեցիկ գործոյն  
նկատմամբ : իւր գաստիարակն կարի ստիպեց զնա հարցում-  
ներով , վասնզի չէր կրնար ըմբռնել թէ ի'նչպէս Վերինոյ  
շատ անգամներ կրցած էր ընել ա'յնքան խոչոր սփաններ :  
Նա որ չէր գիտեր ստել , պարզութեամբ խոստովանեցաւ  
ձմարտութիւնն . իւր վարժապետէն գաղտնապահութիւն  
խնդրեց եւ աղաչեց զնա տակաւին երկար ժամանակ առա-  
ջին թիւն տալ Պէլվիսինոյի :

Տասն եւ հինգ տարեկան էր . իւր անուան համբաւն կը  
հնչէր գիտնական աշխարհին մէջ : Խտավիա ուրախութեամբ  
կ'գիտէր նորա հասակին աճումն իրբեւ իւր երկրին պատուա-  
բեր հանձարն , բայց մահն խլեց զայն : Վշտաց առարկայ մը  
եղաւ նա Փլորենտիոյ համար որ ծնած էր զնա եւ Հռովմի  
համար որ կ'հպարտանար զայն ժառանգելուն համար : Իւրա-  
քանչիւր ոք լսցաւ զնա . իւր կորուսան հասարակաց աղէտ  
մ'եղաւ :

### ԻԳ. ԱՌ ԱՌԱԽՈՅ

Այո՛ , ըզքեղ սիրեցի , ո՛վ առաւօտ ,  
Որպէս ոչ ոք բան մը սիրած է բընաւ ,  
Դու հոսեցեր հոգւոյս մէջ լոյս անաղօտ  
Եւ նոյլ անբաւ :

Անեղծ , անկեղծ սիրոյ պայծառ դու պատկեր ,  
Անսահման սէր արկիր ի սիրտ իմ նըւաղ .  
Բնտրեցի գքեզ ինձ բարեկամ եւ ընկեր .  
Ո՛վ ժպիտ խաղաղ :

Քեզ հետ յարեան եւ չուրջ գինեւ խռնեցան  
Հաւուց երգեր , յուսոյ աւաչք , ժըպիտ , բոյր ,  
Փարասեցան մըռայլ , խաւար ցիր եւ ցան ,  
Գիշերն անհամբոյր :

Բոսորավառ դուստրըն ես դու տըւընֆեան .  
Վարդ հեր ունիս , վարդ աշուըներ , վարդ թեւեր ,  
Արդարութեան սուրբ անձն ես դու սիրական .  
Քեզ կարդամ հրաւէր :

Հրաւէր կարդամ քեզ , երբ անուրջ տրտիաման  
Սեաւ թեւերով անարիս վերեւ սաւատին ,  
Եւ խորհրդով գայ չարչարել իմ հոգին  
Մի մութ ապառնի :

Ատելութեան՝ սեաւ նախանձ ու բիւր զոհեր՝  
Ոյց գառնութեամբ էր համակուած սիրտն արդէն ,  
Երբ ճաճանչէ քո գլուխ ժառուն , լուսահեր ,  
Ներեն ու'աղօթեն :

Զի ճառագայթ քո նոցա միտքն ողողէ  
Եւ իմանան թէ չարեր կան յաշխարհի ,  
Թէ փուշ , դժնիկ կան , բայց արեգ ներող է  
Եւ ընդ բնաւս վառի :

Ծագէ ուրեմն , ո՛վ առաւօտ , ծագէ միշտ ;  
Յորչափ կաթես մեր սրտերուն քաղցրութիւն ,  
Ծագէ , յորչափ կակլէս ցօղով քո զմեր վիշտ ,  
Ծագէ , ո՛ Զուարթուն :

Յ. ՍԵԹԵԸՆ



## 23. ԶԱՏԻԿ

Զատիկ է այսօր . միտքս կ'բերեմ հին օրերը , մեր ա-  
տենի Զատիկի օրերը , երբ ողջ էին մեր հայրերն ու մայրերն :  
Առջի գիշերուընէ կ'սկսէին հնչել ուրախութեան ձայները ,  
վառ ձայնը կոչնակին ու դուռերնուս առջեւ՝ դաշն ու ո-  
րոս ձայն մը որ մեզ եկեղեցի կ'հրաւիրէր — վեր կ'ցատկէ-  
ինք . ի՞նչ գուարթ էր զարթնումը , եւ այր ու կին , ծեր  
ու տղյ , ամենքն ալ եկեղեցի կ'վազէին . տուները կ'պար-  
պուէին , եկեղեցիները կ'լենային . ու կ'սկսէր ժամերգու-  
թիւնը բարձր խորհրդաւոր շեշտերով եւ հանդիսաւոր նուա-  
գօք որ կարծես թէ ընդ տիեզերս համայն պիտի հնչին .  
Եւ այն սեւցած կամարներուն ներքեւ կը գոռային ալէլուք  
եւ օրէնութիւնք եւ փառաբանութիւնք , եւ տաղք ու շա-  
րականք իրարու կ'յաջորդէին մին քան զմիւսն աւելի հոգե-  
ւոր՝ աւելի սրտառուչ , եւ կ'երգէին դպիրք ու մեր սրտերն  
ալ կ'երգէին ու հրեշտակներն ալ կարծես մեզի հետ կ'եր-  
գէին : Ոչ մէկ աւետեաց ձայն որ փողերով տաւիդներով  
հոչակէ մի վեհապանծ թագաւորի յաղթութիւն , այնչափ  
հզօր եւ այնչափ քաղցր չէ հնչած որչափ այս բառերը  
« Քրիստոս յարե՛աւ ի մեռելոց » , որուն աղաղակը եկեղեց-  
ւոյ գմէթն ալ կ'պատոէր կ'անցնէր : Ու խուռն բազմութիւն  
մը հեւալով կ'մնար ի խոր զմայլման՝ լուսով եւ խուռնկով ո-  
ղողուն եկեղեցւոյն մէջ : Եւ ահա կ'դառնայինք եկեղեցիէն  
եւ կ'բաղմէինք նահապետական սեղանի մը շուրջ : Մեր հայրը  
կ'փառաւորուէր այն օրը , աւելի փառաւոր էր քան աշխար-  
հակալ թագաւոր մը եւ մեր սիրտերը լի էին անպատում  
ուրախութեամբ ու բնութիւնն ալ կ'խայտար մեզի հետ որ

նա ալ իւր վերածնութեան տօնը կ'կատարէ այս օրերուս :  
Մարդիկ ամեն օրուան մարդիկը չէին , տարւոյն մէջ այն օ-  
րը միայն այն օրն ալ ըլլար , մեծ եւ երջանիկ կ'զգային զի-  
րենք : Ա՛լ մեղաւոր չ'կար ի միջի , ամենքն ալ առաքինի , եւ  
էր որ առ յապայն ալ պիտի մնար առաքինի . զի եթէ մար-  
դիկ կան որ բարի կ'ծնին ու այնպէս կը մնան , ինչ որ են ի  
բնէ , այլ կրօնքն է միայն որ բարի կընէ զմարդ ետքէն , ինչ  
որ չէ ի բնէ , որ յոռի ծնած է կամ յոռի եղած : Ոչ խեռ  
մնացած էր ոչ ատելութիւն , այլ ընդհանուր եղբայրակիրու-  
թիւն : Իրարու կ'երթային , իրար կ'չնորհաւորէին , կ'համ-  
բուրէին : Անհուն սիրոյ ծուղակի մը մէջ բռնուած մոռցեր  
էին առջի օրուան վիշտերը , հետեւեալ աւուր հոգերը եւ  
ինչ որ ըստ աշխարհի կիրք ու շահ զայն ի բաց թողեր էին :  
Աստուծոյ կիրքը միայն ունէին :

Ա՛ն , ի՞նչ մեծ օր է այս օրը ուստ կ'բխին մշտահոսան  
ալիքներով միսիթարութիւնք ու ներշնչմունք անձնուիրման ,  
սիրոյ , նահատակութեան . եւ ոչ միայն Քրիստոնէին , այլ  
ամեն տեսակ հաւատացելոց համար՝ որոնք ի վերացականն ու  
ի մոտացականն յառեալ են , որոնց առջեւ կ'պարզի անկապ-  
տելի եւ անկործանելի՝ անհուն իտէականը :

Ի՞նչ կ'ըլլար , դարէ դար ու թէ հազարաւոր ու բիւ-  
րաւոր ամսոց շըջաններ իրարու կ'յաջորդէին , քանի որ հո-  
սէր ժամանակը անսպառելի , անսպառելի՝ մնար նաեւ խանդն  
հրաբորք՝ մեր հարցն ու նախահարց , եւ ամէն տարի , մի  
եւ նոյն օրին , աշխարհի ամէն կողմը , ուր մարդիկ կ'բնա-  
կին , Աստուածորդւոյն չարչարանաց ու խաչելութեան յի-  
շատակը նորոգուէր , ինչպէս կ'նորոգուին քիչ շատ ամեն  
կեանքի մէջ , ու յարութեան եւ փրկութեան օրն ալ ըլլա՛ր  
ընդհանուր ուրախութեան օր , աւետաբեր յարութեան եւ  
փրկութեան հոգւոյ՝ տառապեալ մարդկութեան . . . :

Աւա՛լ , մնա՞ց արդեօք այն մեր օրերուն հաւատքը :  
Այո՛ , հիմա՛ ալ կ'երթան շատեր եկեղեցի , կը մտնան՝ կ'եւ-  
լան . ոմանք կը ձանձրանան այն նուազները , այն շարական-  
ները լսելով , կամաց կամաց կ'ուժանան կը հեռանան , եւ օր  
օրի վրայ կ'բազմանայ անոնց թիւր որք եկեղեցի չեն եր-  
թար : Ուրիշ տեսակ տաճարներ կ'կանգնին հիմա , ուր իրար

կ'խաբեն, իրար կ'կողոպտեն, ուր մարդոց բոլոր կարողութիւնքը կ'ձկտին մի եւեթ նպատակի, եւ որոնց մէջ քահանայներն ու քահանայապետները նոյն իսրայէլի զաւակներն են որ ատենօք Սենայի ստորոտը Ոսկի հորդը պաշտեցին: Այլ ո՞ւր Մովսէս, ո՞ւր մարդարէք, ո՞ւր որոտմունք ներշնչմանց: Մարդիկ որ երբեմն գիտէին բարձրանալ՝ հիմա թաւալել կը սիրեն: Ցուրտ ձեռք մը դպաւ այն հրավառ ճակատուց, բան մը սողոսկեցաւ այն կուրծքերուն մէջ զոր մեծ մոածութիւնք ու սուրբ զգացմունք վեր կ'հանէին երբեմն: Ուրիշ բաներու համար կ'սկսին վառուիլ մարդիկ քան այն բաներուն համար որ մարտիրոսներ, դիւցազուններ կ'յառուցանէին: Յափշտակութիւն՝ եռանդ՝ անձնուիրութիւն, յիմարութիւն կը համարուին ասոնք. դրականը վերացականին վերայ յաղթանակ կը կանգնէ. Հրեայք անդամ մըն ալ զիրիստոս ի խաչ կը հանեն եւ երեսուն արծաթի կը վաճառուի ամեն օր Արքայութիւնն Աստուծոյ որ ի ներքս ի մեզ է:

Մարդս իրեն սեպհական բնազդումներ ունէր, ինչպէս ամեն արարած չնշաւոր. ըսին թէ գիտութիւնը հերիք է: Գեղեցկին զգացումն ունէր, ըսին թէ զգայութեանց կեանքը ամենայն ինչ է: Բարոյական մեծութեան գաղափարն ունէր, ըսին թէ հարստութիւնն մեծութիւնն է: Երկնից օրէնքը նախազգալով արդարութեան կը հաւատար. աշխարհի օրէնքը ցուցնելով ըսին թէ իրաւունքը հզօրագունին է:

Երկրագունա

Դ. ՕՏԵԱՆ



## Ի՞. ՍԻՐԵՑՔ ԶՄԻՄԵԱՆՍ

Վարդակարմիր Գողգոթային վեհ գագաթ Միշտ փալիկլով սիրոյ անշնչ'ջ ձառագայթ, Նեռ կ'սպասե՞ս թափել սրտից քու սըլաք. Զո՞վ կը հսկես, վի՞հ եւ անդունդ, թէ կը մախիք, Որ սեւ ժայռից մէջ մարեցաւ այն բեկ բեկ Բարբառն վրամիմ թէ «ըզմիմեանս սիրեցէք»:

Ծածկէ ամպով կարմիր կողերդ, Գողգոթա՝ Եւ թող խայտան ցաւոտ ոսկերք սեւ Յուդայ մանգոտ ու գուլ թուրերն առին կարմիր փայլ, Նոր կըրօնին հետ արեան ուղիք առին քայլ Թնդանօթին առջի բոմբիւնն խեղդեց սէդ Ըզմիմեանս սիրեցէք»: Ըզքաղցր հագագ թէ՝ «ըզմիմեանս սիրեցէք»:

Տնանկին դամբանը կ'անհետի ոտնակոխ, Տընակին մէջ մարի առ կայծ կանթեղն հող, Այն մութին մէջ նօթի տըզիկը կը հեծեն, Դղեակըն խրախ մինչեւ լցոյ ջահք կը հիւծին, Հարուստին կառք ժխորով կ'անցնի սըրարշաւ, Հէքին դագաղն իր գերեզմանն լուռ իջաւ . . . :

Գեթսեմանի իջնող հրեշտակն դակիահար՝ Որ գեղ՝ ծաղիկ՝ արցունք ու փառք չը ճանչնար՝ Նորա ցուրտ գոզն աղքատը սոսկ կ'սփոփի, Ճոխն ու տընանկ պատանքին մէջ կ'ըլլան մի. Կայծակնաթեւ թէ մըռընչեն մըրիկներ Թէ «սիրեցէք զիրար», հէքն հոս չեն սիրեր: Պ. ԳՈՒՐԵԱՆ

## 24. ԵՐԱՋՆ ՂՈՒԿԻԱՆՈՄ. (\*)

Մինչդեռ տասն եւ հինգ տարեկան էի եւ ելայ դպրոցէն, հայրս իւր բարեկամաց հետ խորհելով իմ վերայ՝ բազմաց հաճոյ չթուեցաւ զիս դպրութեան տալ, վասնզի յուլ ժամանակի եւ ծախուց պէտք կար յայն վարժելու համար, եւ քանզի չըքաւոր էի՝ հարկ էր ինձ ուսանիլ ա'յնպիսի արուեստ մի՝ որով ի սուզ ժամանակի դիւրին մինէր հայթայթել օրապահիկս՝ առանց ծանրանալու հօրս եւ ազգատոհմից վերայ: Զայս խորհելով յանձնեցին զիս հօրեղբօրս՝

(\*) Ղուկանոս՝ Յոյն մատենագիր յի. դարու (յետ Ք.ր.) որ ծնաւ ի Սամոսատ Ասորուց:

որ ճարտար քանդակագործ մ'էր : ինձ իսկ անհաճոյ չէր այն արուեստն , զի յառաջագոյն կ'զրօսնուի՝ մոմեղէն մանր անդրիներ շինելով . մանաւանդ թէ՝ անդրիագործութիւն արուեստ մը չէր թուեր ինձ , այլ համեստ զբօսանք մի : Եւ աշակերտեցայ ի փորձ նախակրթութեան , բայց գրոց չ'կըր-նալով լաւ գործածել՝ իմ առջեւ դրուած քարն կոտրեցի , եւ հօրեղբայրս բարկանալով՝ սաստիկ պատժեց զիս . եւ այսպէս նախակրթութիւնս արտասուօք առի : Լալով տուն վագեցի պատմելու համար վիշտու , գանից կապուտակ սպիներն տեսնելով յոյժ տրտմեցաւ մայրս : Երեկոյին անկողին երթալով ամբողջ գիշերն կ'ցնորէի , եւ տեսայ երազ մի որ խորապէս տպաւորեցաւ մտացու մէջ : Կը տեսնէի երկու կիներ՝ մին գեղջուկ եւ գիսախորիւ , ձեռներն աղտեղի , բազուկներն հանգրիձեալ , դէմքն քրտնած եւ ի փոշի համակեալ , յար եւ նման այն կերպարանաց՝ զոր կ'ունենար հօրեղբայրս անդրիագործութեան ատեն . իսկ միւսն վայելուչ կերպարանօք , զուարթադէմ , համեստ եւ մաքուր հագուածք : Երկաքանչիւրն եւս կ'հրաւիրէին զիս . ապա ինձ թողին ընտրութիւնն՝ այսօրինակ յորդորներ խօսելով ինձ .

Առաջինն խօսեցաւ եւ ըսաւ . «Որդեակ , ես իմ քանդակագործութիւնն զոր ուսար եւ յանձն առիր ի մանկութենէ , եւ որով փայլեցաւ հօրեղբայրդ : Եթէ ուզես իմ ետեւէս գալ , եւ չ'կաշկանդուիս իմ ոսոյիս գգուանքներով , զքեզ երեւելի պիտի ընեմ , ո՛չ թէ նորա պէս՝ բանիւք , այլ արդեամբք : Քանզի ինձ պէս կորովի եւ զօրեղ պիտի լինիս եւ համբաւ պիտի ստանաս զերծ ի նախանձուէ , եւ որ՝ ի վերջէ՝ չպիտի կորուսանէ զքեզ . ինչպէս սա՛ հրապուրիչն՝ որ կ'հնարի պատրել զքեզ : Հանդերձքս թո՛ղ դժապէի չ'թուին քեզ , վասնզի հանդերձք են Փիդիասի եւ Պողիկերոսի եւ այլ ճարտար անդրիագործաց որք կ'մեծարեն իւրեանց քանդակօքն եւ կ'պաշտուին իւրեանց ձեռամբ գրօշեալ դից հետ : Արդ տե՛ս , եթէ նոցա շաւզաց գհետ երթաս , քանի՛ մեծապատիւ պիտի փառաւորուիս , եւ ո՛րքան խնդութիւն պիտի յաւելուս քո հօր եւ ազգատուհմիդ » :

Այսպէս խօսեցաւ ինձ տիկինն այն խիստ եւ խոշոր ճայնիւ որպէս արդարեւ արուեստաւոր : Ապա միւսն ըսաւ .

«Ես իմ իմաստութիւնն՝ որ կ'իշխեմ ամէն գեղեցիկ գպրութեանց , քանդակագործութիւնն իւր պարգեւներն պանծացոյց այժմ , այլ եթէ ունկն դնես՝ թշուառ ձեռագիր մի պիտի լինիս՝ արհամարհ եւ ատելի ամենուն . ու պիտի ստիպուիս չողոմել մեծամեծներն հացդ շահելու համար : Եթէ գերազանցես արուեստիդ մէջ՝ պիտի զարմանան ընդքեզ եւ չ'պիտի նախանձին բաղդիդ վերայ , այլ եթէ իմ ետեւէս գաս՝ պիտի ուսուցանեմ քեզ ինչ որ գեղեցիկ եւ չքնաղէ աշխարհի մէջ , եւ ինչ որ անդատին ի սկզբանէ երեւելի եղած է : Պանձալի առաքինութեամբ պիտի զարդարեմ զքեզ , համեստութեամբ , ուղղութեամբ , երկիւղածութեամբ , հեղութեամբ , արդարութեամբ , խոհեմութեամբ , համբերութեամբ եւ պատշաճից սիրով , քանզի սոքա են հոգւոյ անկապուտ զարդերն : Փոխանակ գծուռձ հանդերձի պերձ հանդերձ պիտի զգենուս իրեւ զիմն , եւ զքեզ՝ որ այժմ չքաւոր եւ անձանօթ ես՝ ճոխ եւ երեւելի պիտի ընեմ , արժանի ամենայն աւագութեանց եւ հասութից : Եթէ ուզես ճանապարհորդել ի տար աշխարհ , համբաւն պիտի զրկեմ քեզ ընդ առաջ , ամենուրեք պիտի խնդրեն ի քէն պատգամ , եւ ամենէն պիտի մեծարիս : Եւ ապա պիտի տամ գերապանծ անմահութիւնն , մարդոց մէջ յաւէտ պիտի ապրի քոյ յիշատակ : «Կայէ՝ Եսքինէսի եւ Դիմոսթենի որք ինձմով միշտ զարմանալի եղան : Սոկրատ ի սկզբան հետեւեցաւ իմ ոսոյիս՝ քանդակագործութեան , բայց երբ ճանչեց զիս՝ թողուց զայն եւ ինձ հետեւեցաւ : Եւ միթէ զզանց յետոյ : Արդ՝ մերժելով այսքան փառք՝ մեծութիւն եւ համբաւ՝ անձանօթ աղքատին պիտի հետեւիս , որ ունի ի ձեռին ուռն եւ թուր , եւ այս անարդ գործիներէն զատ այլ ինչ չ'կրնար տալ քեզ , եւ հարկ է որ իւր ձեռաց աշխատութեամբն ապրի , յղելով ու զորկելով քարը քան թէ իւր անձը » : Մինչդեռ զայս կ'խօսէր , իւր խոստանց յուսովն յորդորեալ եւ գանից հարուածներն գեռ յուչի՝ դիմեցի իւր գիրկն . յայնժամ միւսն առ սրտմտութեանն պաղեցաւ իրեւ անդրի : Իսկ իմաստութիւնն ի վարձ ընտրութեանս՝ հեծոյց զիս իւր հետ ի կառս , եւ մորակելով իւր օդապարիկ երիվարներն , արեւելքէն յարեւմուտս բերաւ զիս : Աստուածացին եւ գե-

րագոյն բան մի սիրելով յանձնէս՝ մարդեկ զարմացած ի վեր  
կ'նայէին, կ'օրհնէին զիս եւ կ'գովէին։ Եւ գարձոյց զիս դէպ  
ի հայրենիս պատուով եւ փառօք պսակեալ, եւ յանձնելով  
զիս հօրս՝ որ անձկանօք կ'սպասէր ինձ, եւ հանդերձներս  
ցոյց տալով նմա, ըստ, «Տե՛ս, ի՞նչպիսի բարեբաղդութենէ  
կ'ուզէիր զրկել զաւակդ առանց իմ»։ Եւ քունէս արթնցայ։

### ԻԵ. ԻՄ ՄԱՀԸ

Եթէ տըժգոյն մահու հրեշտակ  
Անհուն ժամովով մ'իջնէ իմ դէմ . . .  
Շոգիանան ցաւքս ու հողիս,  
Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Եթէ սընստըս՝ իմ տիպար  
Մոմ մը վրտիտ ու մահադէմ  
Ո՛չ, նըշուլէց ցուրտ ճառագայթ,  
Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Եթէ ճակտովս արտօսրազօծ  
Զիս պատանի մէջ ցուրտ զերդ վէմ  
Փաթթին, դընեն սեւ դագաղը,  
Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Եթէ հնչէ աըխուր կոչնակ՝  
Թրթրուն ծիծաղն մահու դժխեմ,  
Դագաղս առնէ իւր յամըր քայլ,  
Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Եթէ մարդիկն այն մահերդակ՝  
Որք սեւ ունին եւ խոժոս դէմ՝  
Համասըփուեն խունկ եւ աղօթք,  
Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Թէ յարդարեն իմ հողակոյտ,  
Եւ հեծեծմամբ ու սըգալէն  
իմ սիրելիքը բաժնըւին,  
Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Իսկ աննըշան եթէ մընայ  
Երկիր մէկ խորշն հողակոյտն իմ,  
Եւ յիշատակս ալ թառամի,  
Ահ, այն ատեն ես կը մեռնիմ. . . :

Պ. ԴՈՒՐԵԱՆ

### 25. ԿՐԿՈՒ ԳԱՂՑՆԻՔՆԵՐՆ

Քիչ բան կ'հասկնանք կեանքէն, բան մը չենք հասկնար  
ծնունդէն եւ ոչ իսկ մահուանէն, մեր անցքն յայսմ' աշ-  
խարհի միօրեայ կամուրջ մ'է ձգուած երկու անդնդոց մի-  
ջեւ։ Եթէ փորձեմ քննել զյանս, աչքս կ'շանայ, իմացա-  
կանութիւնս սոսկմամբ կ'դուզայ եւ թալրոկ մի կ'պատէ բո-  
լոր էութիւնս։ Միշտ ահարկու խընդիրն կ'կանդնի անհան-  
գիստ մտացս առջեւ, միշտ կ'մնայ անըւծելի։ հասակն կ'ա-  
ձեցունէ մեծ գաղտնիքին թափանցելու պէտքն, եւ կ'առա-  
ւելու մեր անզօրութեան յուսահատութիւնն։ Գիտութեան  
յոխորտանքն ի զուր կ'բարձրանայ անտեղիտալի պատուարի  
մի դէմ։ Գիտութիւնն ի՞նչ գիտէ կենաց մասին, իւր դրու-  
թեանց վերայ հպարտ՝ իւր հետազօտութեանց վերայ վտան,  
մոլորութեանց եւ յարատեւութեան դարերէ վերջ՝ կ'յաջողի  
հաստատել բնութեան գործերն։ կ'ծրագրէ իրողութիւններ,  
կ'դասակարգէ մանրամասնութիւններն. բայց առաջին պատ-  
ճառք կ'խուսափին ի նմանէ։ Կ'ըսէ նա զգիարդն, այլ յաւի-  
տեան չպիտի կարենայ գիտնալ զվասնէրն։ Տա՛նք նմա իւր  
բաժինն ո՛րքան ինչ թէ կ'կամի. ենթադրենք թէ կ'ճանաչէ  
մարդկային սերման առաջին գործողութիւնն եւ ամբողջ մե-  
քենականութիւնն, ընդունիմք թէ կ'տեսնէ եւ կ'բացատրէ  
կենաց փոխանցման եղանակն։ Պիտի կարենայ ըսել թէ, ո՛ր

վառարանէն հուր կ'առնուր գործարանաւորեալ կայծն : Ի՞նչպէս աստուածային հուրն կ'հաղորդակցի ընդ մեզ առանց շիջանելոյ : Ի՞նչ է բնութիւնն՝ անսահմանելի զօրութեան սկիզբն՝ զոր կ'տեսնեմք , կ'զգամք , այլ զոր չպիտի ըմբռնեմք երբէք : Գէթ ծնունդն կ'ընդունիմք անգիտակցաբար , թէեւ ցաւոց աղաղակաւ կ'սկսինք , գէթ չէինք կանխատեսած տառապանքն , չէինք գիտեր թէ պիտի ծնիմք , բայց մահն , սպառնալից կ'տեսնեմք զայն , անխուսափելի վախճան ամենայն իրաց , անյեղլի օրէնք կենաց : Ո՛հ , եթէ մարդ արարածն կարենար մի օր բանալով պատանքին ծալքերն՝ բառ մի դրկել մեզ , բառ մի միայն զմահուանէ , որքա՛ն իւր յայտնութիւնն պիտի սփոփէր մեր անձկութիւններն : Այլ ո՛չ . Աստուած իրեն վերապահեց գերեզմանի բոլոր գաղտնիքն . մեզ կ'մնայ մարդկային փլատակաց տեսիլն , ինքեա՞ն՝ մեր վերջին ճակատագրի ծանօթութիւնն : Մեր աչքն՝ մեր երեւակյութիւնն՝ մեր կանխագրաւ սոսկումներն կ'առաջնորդեն մեզ մինչեւ այն դուռներն ընդ որս մարդիկ կ'մեկնին ի կենաց . կ'հասկնանք հիւանդութիւնն որ կ'մաշեցունէ , կանխաւ յանդիման կ'բերեմք մեզ վերջին ճիգերն , շունչն որ կ'մարի , եւ վայրկեանն՝ յորում ամէն ինչ խոյս պիտի տայ , այլ վայրկեա՞նն որ զշետ պիտի գայ՝ ի սպա՛ռ անհընարին է մեզ գաղափար կազմել զայնմանէ . զգայարանք կը վրիպին ըմբռնելէ այնպիսի վիճակ մի՝ յորում զգայարանք պիտի գաղրին գործելէ , սակայն հա՛րկ է կրել զայն : Աշխարհն ուր կ'բնակիմք հազիւ արժանի է ցաւոց , պիտի ուղիւ թողուլ զայն առանց դժուարութեան՝ անցնելու համար յա՛յլ ինչ գոյութիւն՝ եթէ հայեացքս կարենար թափանցել նոր ուղւոյս վերայ : Աստուած իմ , տո՛ւր որ անցնիմ կենաց ամէն փորձերէն , այլ լոյս մ'արձակէ այն վէին առջեւ ուր պիտի գահավիժիմ : Ապաստան մի կ'մնայ ինձ , կրօնն է այն՝ որ իջոյց յերկնից զյոյս եւ գչաւատ :

## 26. ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ ՀԱՆՁԱՐԻ ՀԵՏ

Ամէն բարձրութեանց մէջ պատկառելի բան մի կայ : Անզգայութիւնն՝ որ ո՛չ իւիք կ'յուզի , հպարտութիւնն՝ որ զանձն միայն կ'տեսնէ , կրնան անտարեբը մնալ գեղեցկութեան՝ մեծութեան՝ հանձարի հմայից առջեւ : Ի՞նչ է պատճառն այն յուզման զոր կ'ներշնչէ զօրութեան կամ ճոխութեան պերճանքներով շրջապատեալ մարդոյ մը կամ մեծքերթողի մը կամ մեծ արուեստագիտի մի ներկայութիւնն : Ուստի կուգայ հանձարեղ մարդոց մերձենալու տենչն , զանոնք տեսած լինելու հաճանքը լինելու հաճոյքն , նոցա հետ խօսած լինելու երջանկութիւնն : Ըստ բազմաց թերեւս սնափառութեան գոհհացում մ'է միայն , իւր իսկ անձնական կարծեաց մէջ մանաւանդ յաչս այլոց բարձրանալու պէտք մի : Ո՞րքան մարդիկ պիտի հրաժարէին իւրեւանց փայլուն յարաբերութիւններէն՝ եթէ հարկ լինէր հաւանիլ ոչ եւս պարծիլ անոնցմով :

Սակայն՝ եթէ մարդիկ կ'բաղձան մերձենալ բարձր իմացականութեանց՝ մտնելու համար է խորհրդոյ անեղծ հազորդակցութեան մէջ , այն աստուածային յարաբերութեան մէջ որ միայն կրնայ մեր միտքը ճգել հանդերձեալ կենաց վայելքներէն բան մի : Ո՞ր բարձրագոյն միտքն չէ փափաքած հարիւր անգամ տապալել պատուարն այն դարուց որ կ'անջատեն զինքն ի հին ժամանակաց եւ չէ երազած հեշտագին ժամեր խօսակցելու վերդիլիոսի՝ Որատիոսի՝ Տանդէի՝ Պետրարգի՝ Դասոսի՝ Ուասինի՝ Մոլիէրի հետ : Ո՛հ , ցուրտ զբաղմանց մէջ կորսուած ո՞րքան օրեր պիտի փարատէին իւրեւանց ձանձրոյթն այդ օրինակ խօսակցութեամբ մը : Երանի՛ այնմ որ վաղանցիկ յաշխարհի աստ՝ ընդ երկար կ'նկատէ ժամանակակից փառքերն : Եթէ արժանի է զայնս հասկնալու , զանոնք շրջապատող մթնողորտէն պիտի առնուր չգիտեմ ո՛րպիսի նոր կեանք մի , առաւել զօրաւոր պիտի զգայ զանձն՝ նման անոր որ կ'կազդուրի գարնան արեւու ճառագայթներէն ջեռուցեալ : Հանձարէն գողցուած վայրկեաններն սակաւագիւտ են . կ'փարատեն ճանձրոյթն . սակայն ի՞նչ ամա-

յութիւն կ'թողուն իրենց ետեւէն : Տխուր է իջնելն երբ մէկն գտած էր զանձն այնպիսի բարձրութեան մը մէջ , երբ կը սկսէր աչերն բանալ այնքան գեղեցիկ հորիզոններու :

## 27. ՄԱՐԴՆ ՓՈՔՐ, ԲՆՈՒԹԻՒՆՆ ՄԵԾ

Մեր անձերը մեծ կ'կարծեմք բաղդատմամբ զմեզ շրջապատող իրաց . փոխեցէք շրջակայքն , ամէն ինչ վեր ի վայր պիտի լինի , հսկայն այլ եւս թզուկ մ'է : Ամէն սրահներու մէջ գրեթէ կ'հանդիպի մարդ առն կամ կնոջ՝ ոյց համար դրունք բաւական ընդարձակ չեն , սրահք բաւական լայնատարած չեն : Նոցա վեհափառ մեծութիւնն կ'լնու տունն , երեւելի կ'լինին ամենուրեք , կ'խօսին , շարժուածներ կ'ընեն կ'գոչեն , կամ կ'պարուրուին արհամարհուա ծանրութեամբ , հանդիսաւոր լուութեամբ . ի հեռուստ պատգամախօս վանկեր կ'խուսափեն իւրեանց շուրթներէն : Հանեցէ՛ք այս դիքն իւրեանց մեհեաններէն , բարձէք զանոնք իւրեանց դաբերէն ուր կ'հեղճնուն չորս պատերու մէջ , եղեւնեաց անտառի մը մէջ դրէք զանոնք , կամ Պիրենեանց գագաթին վերայ , ձեր աչքն հազիւ պիտի նշմարէ բնութեան մեծութեանց մէջ զա՛յն որ այնքան տեղ կ'գրաւէր բնկերութեան մէջ : Ամենէն զօրաւոր , ամենէն լսելի եղող ձայնն ի՞նչ կ'արժէ մրրկաց՝ կամ փոթորկի մեծ շառաչման քով : Ամենէն խոշոր հասակն ի՞նչ է բաղդատմամբ վաղեմի եղեւնոյն եւ ամպածրար քարածայուին : Ո՛հ , մարդ ո՛րքան փոքր կ'լինի յանդիման արարչագործութեան վսեմ տեսարանաց : Նորածագ արփւոյն հանդէպ բազմած լերան կատարին վերայ ուստի կ'դիտէ անհուն հորիզոն մը , իմաստահէր ուղեւորն իւր փոքրկութիւնն խորապէս կ'զգայ : Բնութեան մեծվայելչութիւններէն ընկճեալ՝ մարդն կ'բարձրանայ խորհրդով : Միտքն կ'թուի բարձրանալ դէպ ի վերին գաւառներն , կը զերծանի մարդկային շահուց ծանրատաղուկ մթնոլորդէն , տեսակ մը հեշտալի փոփոխութիւն եւ անպատում մաքրում մի տեղի կ'ունենայ : Հարկ է այս զգացողութեան փորձն առած լինել ըմբռնելու համար

զայն : Յայնժամ հոգին կը բացուի վեհագոյն ներշնչմանց առջեւ , ամէն կրօնական շարժմանց եւ սրտի ամէն խանդից : Օր մի՛ քանի մը բարեկամօք կ'այցելէի գիւղացի բարի ժողովրդապետի մի առաջնորդութեամբ՝ լերան մի ամենէն բարձր շղթայներէ մին . ցորչափ կ'յառաջանայինք՝ այնքան կ'ընդլայնէր մեր վայելած տեսարանն . հմայող տեսարանք կ'բացուէրն ամենուստ . մեր հայեցուածոց յափշտակութիւնն կ'արգելուր զմեզ խոնջնէլէ : Վերջապէս համելով վերջին գագաթն՝ հայեցողական վայրկեաններ ունեցանք : Մին ի մէնջ դիտել տուաւ մարդոյն ոչնչութեան այս հրաշալեաց առջեւ՝ որք ինքնին ոչինչ մ'են անշուշտ տիեզերաց անշափելի ամբողջութեան մէջ : Յանկարծ մեր պատկառելի առաջնորդն ընթացաւ դէպ ի վճիտ եւ անուշահամ աղբերակն մի , լոյց անտի ոչ սակաւ գաւաթներ եւ բերաւ զայս առաջարկելով մեզ ըմպելի փառս արարչին Ասաւուծոյ . օրինակ տուաւ մեզ՝ հանելով իւր լայնեզր գլխարկն , իրեն հետեւեցանք անմիջապէս արձակելով զարմացման եւ երախտագիտութեան աղաղակ մը : Յայնմէետէ ըմբռնեցի թէ ինչո՞ւ Յիսուս Քրիստոս լեռն ընարած էր՝ երեւելու համար իւր աշակերտաց բոլոր իւր փառաց մէջ :

## 28. ՄԱՆԿՈՒՆՔ

Լուսկի Մուսէոնին մէջ կայ չքնաղ արձան մի որ կ'ներկայացունէ զշենրիկոս Դ. վեցամեայ : Այս սիրուն դէմքն ի յայտ կ'բերէ արդէն բարի արքային համարձակ կերպարանն , կայտառ ականողիքն , դիմաց բացայատ գիծերն : Ինչ որ արուեստագիտին գրոցն կատարեց այնքան յաջողութեամբ , մենէ իւրաքանչիւրի երեւակայութիւնն կրնայ զայն արտադրել . Զկայ առէ՛ք մատաղերամ մանկանց կամ աղածրի դստերաց զուարթագին պարուց առջեւ : Բոլոր այս ստուարձին դիմաց մէջ կարող էք գուշակել ապագայ գեղեցկութիւնն կամ տգեղութիւնն . հասակն պիտի եղանակառուէ զայնս , այլ նախնի տիպարն չ'պիտի եղանի երբէք : Նկարագրի զարգա-

շումն կարելի է ընթեռնուլ նաեւ յաչս , ի ճայնի եւ ի շարժ-  
մունս մանկութեան : Այս բոլոր նորածին սերնդեան ճակա-  
տագրերուն համար ո՞վ կարէ բարեբաստիկ օրեր գուշակել :  
Այնքան կայտառ , այնքան ծիծաղկոտ եւ քաջառողջ խում-  
բին մէջ քանիներ յանկարծ պիտի կասին ու խոտորին կե-  
նաց ուղիէն : Օրիո՞րդ , հուազ օն , դարձուր խաղուցդ շրջա-  
նակն , փութա՛ վայելել հասակդ որ անգէտ է դեռ հոգե-  
րու . դեռ ծաղիկ միօրեայ՝ պիտի յափշտակուին ծնողացդ  
տրտմագին գգուանքներէն որք դեռ այժմ հանգիստ են  
տեսնելով այտիցդ վարդն ու դէմքիդ ծիծաղը : Եւ դու , ո՞վ  
մանուկ , ի՞նչ դիմուածներ արդեօք կ'սպասեն քեզ , ամբողջ  
կեանքդ կ'բովանդակի գնտակիդ եւ դասերուդ մէջ . քո ա-  
ռաւոտեան աշխատութիւնդ եւ երեկոյեան պտոյադ կ'նշա-  
նակեն հորիզոնիդ սահմաններն : Ապագային երազք չեն վըր-  
դովեր գիշերային հանգիստդ : Որպիսի ասպարէզ պիտի բա-  
ցուի քո առջեւ . երբեմն կ'քայլէիր հօրդ բացած ակօսին  
մէջ , այսօր անդիմադրելի շարժում մի կ'մղէ զքեզ դէպ յան-  
ծանօթ բաղդ մի : Խորհրդաւոր ճակատագրերու աշխարհ մի  
կ'պարզուի իւրաքանչիւր մանկան գլխոյն վերայ : Շնորհակալ  
լինիմք նախախնամութեան որ չէ յայտնած մեզ այդ աշ-  
խարհի գաղտնիքն , եւ որ կենաց գիրքն բաց պահած է ներ-  
կային էջին վերայ միայն : Երջանկութեան անստուգութիւնք  
պիտի գրդոէին անհամբերութիւնն , դժբաղդութեան ստու-  
գութիւնք պիտի գահակիմէին զմեզ յուսահատութեան մէջ :  
Կրնանք երկնչիլ ամեն բանէ , այլ կրնանք յուսալ նաեւ ա-  
մեն բան : Նթէ կանխաւ գիտնայինք մեր կեանքն , անտա-  
նելի պիտի լինէր մեզ այն : Որովհետեւ ոչ մի ինչ կ'նախա-  
տեսեն , մանկունք , վասն այնորիկ կ'ունենան այնքան հեշ-  
տին , եւ այնքան ամբիծ հաճոյքներ : Մինչդեռ կ'զրօսնուն  
իրենց հասակին ամբողջ եռանդեամբն , ես իմ հասակիս տըի-  
րութեամբն կ'հարցնեմ ընդ ինքն թէ ապագայն ի՞նչ կ'վե-  
րապահէ նոցա համար : Թերեւս պիտի ապրին , եւ ես կ'փոր-  
ձուիմ արգահատել նոցա վերայ :

## Իջ. ՇՈՒՇԱՆՆ ՇԱԽԱՐՇԱՆԱՑ

Կուսանք Հայոց , նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
Պայծառ պատկեր կուսանաց  
Հայոց պատկ պարծանաց  
Ճակատն ի քող խորոտիկ՝  
ի հող տըւած խոպոպիք ,  
Տատրակ տոտամբ մանտրուքայլ  
Մանգայ ի դաշտ ցօղափայլ :  
Մեղըր կաթէ շըրթներուն  
Փայլ կըտան աչքն սիրուն :  
Կուսանք Հայոց նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
Քանց (\*) զարուսեակ պսպղղուն՝  
ի մէջ մանտրիկ ամպերուն  
Քանց վարդալցյս արեւակ  
ի խնձորի տերեւակ ,  
Քանց Երասխայ ՆունուՓար  
Գլմիկն ի ցող շար ու շար  
Քանց զամենն ալ գեղեցիկ  
Նազի Սանդուխտըն բամբշիկ :  
Կուսանք Հայոց , նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
Բայց Սանդըխտոյ արժանի  
Զըկայ մին տեղ արքունի ,  
Յայնոր աչացըն կամար՝  
Յած գայ երկիրս ու խոնարհ ,  
Երկինքն ասէ . « Իմ գահի  
Սանդուխտ պիտէր թագուհի » .  
Մովս՝ « Իմ ծըփանցըս ծիրան՝  
Սանդուխտ պիտէր տայր հրաման » :  
Կուսանք Հայոց նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :

(\*) Աւելի , բան \*

Բայց կայ մի մեծ քան զերկիր ,  
 Լայն՝ քանց ծովուն ծըփան ծիր ,  
 Եւ քան զերկիր բարձր անհուն ,  
 Պայծառ քան լսյս արեւուն ,  
 Կոյ մին ահեղ թագաւոր  
 Որում չըկայ չափ սինօր .  
 Այն եւ միայն այն պիտի  
 Փեսայ կուսին Սանդըխտի :  
 Կուսանք Հայոց , նոր շուշան  
 Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
 Ի Սանիրայ սուրբ սարէն  
 Փութայ փայիկն թաղէն ,  
 Երկնախօսիկ փեսաւէր  
 Օրիորդին տայ հրաւէր ,  
 «Տէրն այն երկնուց եւ երկրի՝  
 Զոր պաշտէ քո մեծ քեռի՝  
 Սիրեց ըզքեզ , ուրբիկ կոյս ,  
 Եկ , հարսնացիր ի Յիսուս » :  
 Կուսանք Հայոց , նոր շուշան  
 Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
 Սանդուխտ ելաւ դարպասէն  
 Ապշեց Հայոց տունն ամեն :  
 Սանատրուկ հայրն որ լըսեց՝  
 Յուկի թաղտէն վայր վազեց ,  
 «Սանդուխտ , սիրուն իմ դստրիկ ,  
 Ուրանա՞ս դու քո հայրիկ .  
 Ուրանա՞ս դու զԱնահիտ ,  
 Պաշտե՞ս զԱստուածն Հրէից ,  
 Աչացըս լոյս ոսկեթել ,  
 Դեռ աչքս արտսուք չէր կաթել ,  
 Քեզ համար՝ դուստր աննըման ,  
 Գետեր յաչե՞րս ի վայր դան . . .  
 Սանդուխտ , ուզէ՝ ի՞նչ կուզես ,  
 Արամազդա՞ւ քեղ տամ ես .  
 Թէ Մեր Երկիրն է պըզտիկ՝  
 Զէնքս ու զօրքերս են հերիք .

Թէ հրամես՝ դուստր իմ աղւոր ,  
 Հայրիկդ ըլլամ քեզ զինուոր ,  
 Առնում աղեղս ու երթամ  
 Բոլոր աշխարհս քեզ ուսամ ,  
 ԶԽաքանն (\*) ուզես թէ զկեսար ,  
 Բոնեմ բերեմ քեզ հաւսար .  
 Թէ ծովուն մէջն ուզենաս՝  
 Բիւրեղ կանդնեմ քեզ դարպաս :  
 Սանդուխտ , քու հայր քու գերի ,  
 Լուկ ի Հրէիդ կաց հեռի ,  
 Լըսէ ինձ , դուստր իմաստուն ,  
 Լոյս իմ աշացս արեւուն ,  
 Օտար հաւատք մի պաշտեր ,  
 Քու հօր գլխու սեւ մուզեր . . .  
 Սանդուխտ դստրիկ իմ սիրուն ,  
 Ողորմէ հօրդ աչերուն » :  
 Կոյսըն կեցաւ լուռ յուշիկ ,  
 Հապա հառչեց անուշիկ .  
 «Հայր , քան ըզքեզ սիրելի  
 Չըկայ սքիկ մինձ յերկրի .  
 Բայց երբ զԱստուած իմ ճանչնայ՝  
 Սէր՝ քան զամեն մեծ գըտայ :  
 Պաշտէ զԱստուած քո քեռուն ,  
 Հապա չերթամ ես հեռուն :  
 Բայց թէ ատես դու զՅիսուս՝  
 Որ կեանք բերաւ մեր հոգուս .  
 Թէ զիս չուզես Քրիստոնեայ ,  
 Թէ այլ խօսիս զԱնահտայ ,  
 Սանդուխտ այլ չէ քո դստրիկ ,  
 Սանատրուկ չէ իմ հայրիկ ,  
 Յիսուս՝ իմ հայր իմ փեսայ ,  
 Այս իմ վերջին խօսքն ըլլայ » :  
 Զայս վերջին խօսքն երբ լսեց՝  
 Սանատրուկ՝ դէմքըն ծածկեց .

(\*) Թագաւոր Հոնաց :

Փերթ մի փրթաւ ի սըրտէն՝  
Եւ հեռացաւ Սանդըխտէն .  
Կանչեց նըման առիւծու՝  
Երդուաւ լուսնի ու արեւու ,  
Զէտ (\*) ըզկայծակ սեւ ամպոյն  
Բերնէն փըշեց բօթ մահուն .  
Դողաց , սարսեց Արաստան ,  
Սանդուխտ վազեց ի զընտան .  
Կարծըր կոճղիկն ըրաւ գահ ,  
Զարդերն ամեն փայլին մահ . . .  
Կուսական քօլըն սեւակ  
Սիպտակ ճակտին փայլէր թագ ,  
Բիւրեղ բազկանցն ապրանջան  
Պողվատ շըղթայք շուրընջան :  
Սուրբ առաքեալն Հայոց լսյր ,  
Կապից կուսին պագիկ տայր .  
Երկուսն եկած միաբան  
Փրկչին յերկինք փառք կուտան .  
Զայն Սանդըխտին շարժէր սիրտ՝  
Հայք թողուին զլնահիտ .  
Քընար քըրմին մընայր մունջ ,  
Լըսուէր Սաղմոս հոգեշունչ :  
Կուսանք Հայոց , նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
Ահա ելեր Կոյսն Հայոց  
Փրկչին երթայ հարսն ի ծոց :  
Զէտ բարկ արեւ յարշալցոյս  
Բեհեղազարդ նազուկ կոյս  
Կանդնէր պայծառ ի դիմաց  
Արեաց հազար բիւր զօրաց .  
Գետին թընդայր ի հիմանց ,  
Երկինք շարժէր ի նախանձ :  
Կուսանք Հայոց , նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :

(\*) Զերդ , պէս \*

Սանատրըկոյ սեւ հրաման  
Հնոցի ծըխոյն գայր նըման ,  
Կըծէր աչաց բարկ արտսունք ,  
Լային կուսանք եւ հարսունք :  
Ի մօր գըրկին տըղայն լսյր ,  
Մայրըն լալով յետ դառնայր ,  
Կըտրիմ տըղայ , ծեր հալւոր  
Լայր ամեն Հայր սըգաւոր .  
Կուսանք Հայոց , նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
Ամենք կանչեն , «Թագուհի՛» ,  
Ողորմէ մեր աշխարհի ,  
Քո թագւոր հօրդ արեւուն ,  
Քո անըման լուսերուն ,  
Ապրի՛ր Սանդուխտ , եկ , ապրիր ,  
Մի բերեր մութ , մի մեռնիր ,  
Սանդուխտ , ամենս քեզ գերի ,  
Ողորմէ Մեր աշխարհի » :  
Սանդուխտ երկնուց լըսէ լոկ  
Եւ լացերուն կայ անհոգ :  
Լալով զինուորք յառաջ քան ,  
Զէնքերն ի յուս կու դողան .  
Շատ լարեցան աղեղունք .  
Շատ թափեցան դիակունք :  
Բայց չըգտաւ մահ տեղի  
Ի գեղեցիկ Սանդըխտի :  
Կուսանք Հայոց , նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
Երիտասարդ մի յանկարծ  
Կայծակնաթափ սուր շողաց . . .  
Սուրըն շողաց ու զարկաւ . . .  
Շուշան Սանդուխտ՝ վարդ ընկաւ :  
Ի ծայր լերին Սանատրուկ  
Հրեղէն կառքեր տեսնէ՞ք դուք .  
Հոն երկնաւոր թագւորն այն՝  
Հոն Սանդըխտոյ է փեսայն .

Զօրիորդն՝ Մեր աշխարհի՝  
Նաև քան զամեն վկայուհի  
Ընտրեց իւր հարսըն կարմիր  
Հանեց թըռուց յերկնուց ծեր :  
Կուսանք Հայոց, նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
Թերթեր ձերմակ ու կարմիր  
Ներկեր երկինքնին ու'երկլոր,  
Ելէք կուսանք, ժողվեցէք  
Վարդն ու շուշան զուգեցէք,  
Դըրէք դալար զայն մարմին  
Թագէի հետ ի շիրմին :  
Սանդուխտ, Հայոց կոյս քնքոյշ,  
Հանդչ' ի հողս այս անոյշ,  
Կուսանք Հայոց, քեզ շուշան  
Բերեն ի դաշտ Շաւարշան :

---

### ՅՈ. ԸՆՏԱՆԻՔ

Հայ պատանի, երբ յաշխարհ եկիր, զո՞լ տեսար քո  
շուրջն առաջին անգամ. ո՞յց ձեռներ ինամ տարին քո տկար  
մարմնոյն վերայ եւ կենաց ասպարիզին մէջ առաջնորդեցին  
քո առաջին քայլից. — Քո մօր եւ հօր, ո՞յք եղան քո ման-  
կական խաղուց առաջին ընկերքն եւ ո՞յց կետ մրմնչեցիր  
նախկին երդերն կենացդ առաւօտին. — Քո եղարց եւ քերց :

Ո՞հ, ընտանիք, աստուածայի՛ն հաստատութիւն, ուր  
ամէն ինչ նախախնամութիւն, անձնուիրութիւն, սէր եւ  
դորով է :

Ո՛րափիսի հզօր կապեր՝ այնոքիկ որ կ'միացնեն մայրն՝ իւր  
զաւկին, հայրն՝ իւր որդւոյն, եղայրն՝ իւր եղբօր, քյորն՝  
իւր հարազատին, կինն իւր ամուսնոյն հետ. ի՞նչ է նոյն  
իսկ մահն այս կապերու ուժոյն առջեւ, որոց բնութիւն ինքն  
յօրինած է հանդոյցն սիրտ : Ամենէն դիւցաղնային առաքի-  
նութեանց աղբիւրն է ընտանիքը :

Մի փափկամարմին կոյս, որ տերեւոց խարշափումէն կը  
դողայր եւ զեփիւռի պէս նուրբ ու քնքոյշ էր, երբ մայր  
կ'լինի, յանկարծ մի անասելի արիութեամբ կ'զինի, կ'սըր-  
տապնդի, եւ այլ եւս ոչ ինչ են իւր համար տքնութիւնք,  
զրկմունք, տառապանք, միայն թէ տեսնէ իւր զաւկին ժըպ-  
տիլն եւ նորա սրտին բաբախելն զգայ իւր ձեռին տակ, ի՞նչ  
կ'սսեմ, իւր սրտի մէջ :

Ո՞հ, երբ մայրն՝ կըած իւր մատաղ զաւկին վերայ՝ կը  
դիտէ զմայլուն նորա ջինջ ու լրւսաշող ձակատն, ի՞նչ հեշ-  
տութեան դրախտից մէջ ման կուդայ յայնժամ իւր հոգին,  
ի՞նչ երկնահեշտ անուրջներու մէջ կ'յափշտակուի, եւ ինչ-  
պէս կ'մոռնայ զամէն ինչ, զանձն իսկ իւր, ի նմա տեսնելով  
զտիեզերս : Մի՛ փորձեր քեցել որդին իւր մօրմէ . այդ հեզ  
կին մի գազան կ'դառնայ . կատաղի է ձագակորսոյս հաւն,  
եւ առիւծ որդեկոտոր ճիրաններ ունի ահաւոր :

Երբ հայրն, յերեկոյին, կ'դառնայ իւր աշխատանքէ եւ  
վայր կ'դնէ օրուան բեռն, զի՛ քաղցր է նմա կարել համ-  
բուրել մի քանի խարտեա գլուխներ որ կ'շարուին իւր բո-  
լորտիքն . կ'զգայ թէ այդ պղտիկ էակներ անհրաժեշտ են  
իւր կեանքի, թէ առանց նոցա կարի ծանրակիր կ'լինէր իւր  
բեռն, եւ թէ երբ չտեսներ իւրեան ապրիլն վերստին այդ  
նորաբոյս կեանքերու մէջ՝ կարի տխուր պիտի լինէր իւր ըն-  
թացքն ի գերեզման : Հաւալուսն իւր կող կ'ճեղքէ տալց հա-  
մար արիւնն ի ջամիք իւր ձագուց, եւ տեսնուեցան հայրեր  
որ չվարանեցան բանալ իւրեանց երակներ՝ զի հաց հայթայ-  
թեն իւրեանց նօթի զաւակաց :

Եւ ի՞նչ աւելի բնական քան սէրն որդւոց առ ծնողս,  
նոքա՛ իւրեանց տուին կեանքն, ոսկր են նոցա ոսկրէն եւ  
մարմին նոցա մարմնէն, նոցա բնոյն վերայ փթթած ծաղիկ-  
ներ են, յորմէ ծնած են կամ կ'ծծեն իւրեանց հիւթ եւ  
մնունդ : Նոցա սիրոյն մթնոլորդին մէջ աճեցան, եւ անտի  
արտաքս ի'նչ մթութիւն եւ ի'նչ ցուրտ : Ի'նչ զարմանք որ  
Յուլիս Ալպուլինա մեռնի իւր հօր դիւկան վերայ զոր չկա-  
րաց փրկել, եւ Պղենիոս Վեսուվի հրատեղաց կայծականց  
ու մոխիրներուն մէջէն դուրս բերէ շալակած իւր մայր ծե-  
րունի : Ոյր յիշողութենէ կ'ջնջի իսպառ հօր եւ մօր յիշա-

տակն՝ երբ անցնին յերկրէ՝ թողլով զմեզ որբ իւրեանց գըրկէ՝ տարիներու թանձրացեալ մշուշին մէջէն կ'երեւին միշտ սիրաժակտ՝ այն նոււիրական դէմքերն, եւ ամենէն անզգայ սիրտն կ'խանդալատի ՚ի լուր աղօթիցն զոր մայրն իւրեան սովեցուց :

Թոյր եւ եղբայր, առաջին ընկերք զոր բնութիւն կուտայ մեղ. սնած լինել մի եւ նոյն որորոցին մէջ եւ մի եւ նոյն ծնգաց վերայ, ծծած լինել մի եւ նոյն կաթն, և խառնուած լինել յաճախ մի եւ նոյն հօր գրկաց մէջ. որպիսի անուշ եւ սերտ կապեր, զոր հնա՞ր է երբեք խզել, առանց զիրտ բեկանելոյ: Եղբարք եւ քորք, դոքա ծառեր են ընդ-խառնեալ բուսած մի եւ նոյն հողէ եւ մի եւ նոյն սիրոյ երկնին տակ: Կենաց մէջ ի՞նչ յիշատակներ ունին հասարակաց, զուգաբար կ'տրոփեն իւրեանց լանջեր, կ'բերկրեցունէ մին ինչ որ միւսը կ'զուարթացնէ, եւ ինչ որ արտօսը կ'խզէ միոյն աշերէն՝ կը լացնէ եւ զմիւսն. բա՛ւ է նայիլ այն խաչելութեան վերայ որոյ առջեւ իւրեանց մայր զիւրեանց ձեռներ կ'միացնէր, բա՛ւ է, կ'ասեմ, այս ակնարկ որպէս զիերկու եղբարց առ վայր մի բաժանեալ հոգիներ կրկին զիրեար գրկեն ուժգին: Սէ՛ր եղբայրական, զգացումն սո՛ւրբ, մատեմ՝ Երբ հայրն եւ մայր — աւա՛զ, այս է բնութեան օրէնքն — կ'երթան հանգչել հողոյ գիրկն՝ յետ յանդ հանելոյ զիւրեանց ասսլարէզ, եղբարք եւ քորք իւրեանց վերայ կ'գտնեն միշտ ընտանեկան յարկի սէրն ու յիշատակներն եւ սրտեր գորովալից յորս կարեն յենուլ անկասկած ցեզր գերեզմանի:

Խսկ այս ընտանեկան թագաւորութեան թագաւորն եւ թագուհին — հայրն եւ մայր — կուգէին երբեք փոխարինել իւրեանց վիճակն փառապանծ գահերու հետ. — երբէք. միացեալ էին իւրեանց հոգիք երբ նոցա ձեռներ միացոյց քահանայն, եւ սակայն, այդ հոգիներու զօրաւորագոյն շաղախն եղաւ մանուկն, այն փոքրիկ էակ, որ ա՛յնքան մեծ է իւր փոքրութեան մէջ, ա՛յնքան հզօր իւր տկարութեան մէջ: Առն եւ կնոջ մէջտեղ մի ամրապինդ կապ է մանուկն, նմա կ'պարտին զինքեանս. հայրն պիտի զգեցնէ, մայրն դիեցնէ, հայրն հաց պիտի տայ, մայրն հոգի. որդւոյ սի-

րոյն մէջէն ո՛րքան աւելի սիրելի կերեւի հարսն ամուսնոյն, եւ ամուսինն հարսին, այսուհետեւ անբաժան են, ի միասին կազմելու համար մանկան երջանկութիւնն որ անհրաժեշտ է իւրեանց երջանկութեան:

Ո՛չ, Հայ պատանի, սիրէ՛ հայրդ եւ մայրդ, սիրէ՛ եղբայրներդ եւ քոյրերդ եւ ո՞չ ապաքէն մի հրէշ կ'լինէիր թէ խլէիր քո սրտէ այն բնագդումներ զոր բնութիւն ա՛յնքան խորապէս տպաւորած է ի մեզ: Այդ սէր պիտի պահէ զքեզ միշտ առաքինութեան եւ պարտուց շաւդին մէջ. անկարելի է որ մի չակ լինի նա որ կ'սիրէ իւր ծնողքն, որ անձնուէր է իւր եղբօր եւ քեր:

Ասացի, ընտանեկան յարկն տաճարն է ամենէն սուրբ զգացումներու, դպրոցն ամենէն վսեմ առաքինութեանց: Անդ դասերն տեսական վարդապետութիւններ չեն, այլ ամենօրեայ գործնական փորձեր զոհողութեան, գթոյ, ներման, վեհանձնութեան, անձնուիրութեան, բարեպաշտութեան. սէրն է վարդապետ, եւ իւր դասեր ի՞նչ դիւրին՝ հեղիկ եւ անզգալի կերպով կ'թափանցեն ու կ'գրոշմեն հոգւոյն մէջ: Նախընծայ տպաւորութիւնք եւ ընտանեկան աւանդութիւնք այնքան դժուարացնչն են որ կ'տեւեն մարդկային կենաց բոլոր ընթացից մէջ եւ մեր գործոց ամենէն հաստատուն կանոնքն կ'լինին: Մայրս կ'ասէր « Ողորմութիւն տուր աղքատին որ օրհնէ մեռած հայրդ » եւ ցայսօր չ'լսեմ մի աղքատի ասելն « Մեռեալներուդ հոգւոյդ » առանց իսկոյն ձեռնս ի գրազն տանելը:

Հայ պատանի, սիրէ՛ ընտանիքդ, եւ վաղիւ երբ ազատ լինիս, ընտանեկան կեանքն եւ անմեղ ու սուրբ համոյքներն նախամեծար ընտրէ աշխարհի զուարձութիւններէն. ընտանեկան շրջանակէ գուրս յաճախ կ'խստանայ սիրտն, կ'կորուսանէ իւր փափկութիւն, անզգայ կ'դառնայ սուրբ հեշտութիւններու եւ ազնիւ յոյզերու, հոգին կ'գրաւուի ապառողջ տենջերով եւ գծում ու վայրագ կրից մացառներով: Նոյն խսկ հանրային կենացդ մէջ հզօրագոյն ու բարձրագոյն ներշնչումներդ ընտանիքէն պիտի գան քեզ:

Եւ երբ հնչէ ժամն, փութա կազմել մի ընտանիք, զոր պիտի օրհնեն ծնողքդ՝ թէ բաղդն ունենաս ցայնժամ վայե-

լելոյ նոցա սէրն , եւ զոր պիտի օրհնէ Աստուած որ դրած  
է ի մարդն ընտանեաց սիրոյ սուրբ բնագդումն մարդոյ եր-  
ջանկութեան համար , զի , թէպէտ չարիք ամենուրեք են ,  
ընտանեաց մէջ որպէս ընտանիքէ դուրս , բայց ընտանեաց  
մէջ կ'ամոքեն զայնս անբացատրելի խորին հեշտութիւնք ,  
արտօսրն կ'քաղցրանայ , եւ վիշտն զոր կ'կրէ ոք իւր սիրել-  
ոյն համար՝ մի երջանկութիւն չք՝ արդեօք :

Ընտանիքն հիմն է մարդկային ընկերութեան , որչափ  
ամուռ է այդ հիմն եւ բնութեան ի մեզ դրած զդացումնե-  
րուն վերայ խարսխեալ , այնքան ազնիւ կ'լինի մարդկային  
ընկերութիւն :

Ո. Յ. ՊէրՊէտրովն

### Յ1. ԶՄՐԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՐՈՑԿԻ

ՈՇ , ի՞նչ անոյշ է եւ սիրուն ձմրան առջի խարոյկը ,  
երբ կիսավառ ուռն ձարձառէ լիզելով իւր կապոյտ եւ վար-  
դագոյն բոցիկներով՝ թոնրին մմոտած եւ ծխոտած որ-  
մունքը . . . :

Գլուխս կախ դէպ ի կարմրած վառարանը՝ ուշ կը դնեմ  
քամոյն ձայնին , որ դուրսը սառուցեալ երկնից մէջ կ'հե-  
ծեծէ , թռչնոյն մրմբնջման , եւ իւր լալական գեղգեղանքը  
կ'խառնէ աշնան հողմոյն ողբերուն , միասին ողբալու . . .  
— Այն ատեն որպիսի՝ յիշատակներ կ'թռչնին կ'անցնին կ'ա-  
ներեւութանան սրտէս՝ հրաշէկ կոճղի մը ըստ քմաց ձեւա-  
ցուցած նկարներուն հետ : Բնաւ չեմ տեսներ ձմրան առջի  
խարուկին վառուիլը՝ առանց սրտաձմիկ տեսարան մը յիշե-  
լու , տեսարան մը՝ որ մոռնալիք չունիմ յաւիտեան . . . :

Տակաւին տղայ էի . — Գիւղերը պարտող ծերունի բժիշկ  
մը՝ յաճախ զիս ընկեր կ'առնուր իւր սայլակին մէջ , երբ հի-  
ւանդաց այցելութեան կ'ելլէր , Անգամ մը ինչուան Ռոն գե-  
տին քով գտնուած Մ . . . գիւղակը յառաջացանք , որոյ ա-  
նունն իւր գաւառին աշխարհացոյց տախտակն անգամ չի  
յիշատակեր :

Հոկտեմբերի առջի օրերն էինք . — Բնութիւնն իւր ա-  
նախորժութեամբն հանդերձ՝ գեղեցիկ էր անոնց համար՝ որ  
տիրութիւն կ'սիրեն , որոյ թուէն էի եւ ես մելամաղձիկս :

Անյագ նայուած քներով չորս դին կ'զիտէի . — Տոֆինէի  
լեռներն ստուերներու նման կարծես պառկեր կ'քնանային .  
անշարժ ծառերն , եւ դաշտեր՝ ամայի , մերկ եւ միապա-  
ղալ . անդին հեռի՝ կաղամախեաց եւ ուռենիներու ներքեւ՝  
Ռոն՝ եղէգնուտաներու մէջէն կ'վագէր , կ'սահէր փրփրալով ,  
եւ ահաւոր գոչիւն մի պատճառելով , որ մերթ կ'լսուէր՝  
հողմէն ցրուած՝ տկար եւ հեռաւոր , եւ երբեմն ալ մօտիկ  
եւ զօրաւոր :

Օդն սկսեր էր սաստիկ զովանալ , երբ ամայի բլրակի մը  
ոտքն հասանք . — Անկէ անդին՝ աչքս կորածին չափ՝ կ'տա-  
րածուէին ընդարձակ արտօրայք , որ մշակութեան ամենեւին  
հետք չունէին : Սայլակնիս միայնացեալ խղեկի մը առջին  
կանգ առաւ : Պատանի մը տնէն ելաւ եւ ձիոյն երասանակ-  
ներէն բռնեց :

— Ի՞նչ լուր ունիս Փօլ , հարցուց բժիշկն :

— Հիւանդնիս տկար է , պատասխանեց պատանին : —  
Ներս մոտանք : — Խշդեկի մը վերայ կ'պառկէր քսանամեայ  
տժգոյն աղջիկ մը . սակայն առջի բերան տեսնողը տասնու-  
կինդ տարի հազիւ կուտար , այնքան եղկելին տկարացեր էր  
հիւանդութենէն . — Վմբռնէր , աւա՛զ , բոլորովին խար-  
տեալ , կապոյտ աչքերով՝ որ դեռ աչքիս առջեւ են , կ'մեռ-  
նէր կենացը գարնան մէջ՝ երիտասարդութեան ցաւէն՝ թո-  
քախտէն , որոյ ընդդէմ ամէն ճիգ անօգուտ է : Դեռ տղայ՝  
ընկերները զինքը մակոտ կ'կանչէին , որովհետեւ միշտ կը  
մէկը , նոյն իսկ ամառուան տաք օրերուն : Երբ ձմեռը կու-  
գար , այն ատեն ալ կատարեալ դող ելած՝ կ'կծկէր թոնրին  
խորը՝ բոցերուն վրայ ծունր իջածի պէս :

— Հոս շատ ցուրտ է , ըստ բժիշկը . քիչ մը կրակ վա-  
ռեցէք :

— Ճշմարիտ է , պարոն բժիշկ պատասխանեց հայրը ,  
սակայն փայտ բերելու համար երկու մլոն հեռի՝ անտառը  
պէտք է երթալ . — ցուրտն ալ յանկարծ վրայ հասաւ , չյու-  
սացած ատեննիս . . . բայց վաղը կ'երթամ անպատճառ . . . :

— Հիմա երթալու է . . . չե՞ս տեսներ որ խեղճը գրե-  
թէ սառեր է :

Հայրը աղջկան մօտենալով,

— Նինէ՛թ, ըսաւ աղազական ձայնիւ մը, Նինէ՛թ, կը  
թողո՞ւս խնձորենին կտրեմ. — տեսնես թէ ի՞նչ լաւ կրակ  
մը վառեմ . . . :

— Զէ՛, չէ պաղատեց հիւանդը, յանձն կ'առնում մին-  
չեւ վաղը սպասել . . . միայն թէ ժառիւ մի՛ դպչիք :

Բժշկին հարցմանը թշուառ հայրը մեզ պատմեց՝ որ այդ  
խնձորենին — մէկ հատիկ ծառն շրջակայից տնկուած է ե-  
ղեր խղեկին ետեւը, գրեթէ տասը տարի յառաջ, լեռնա-  
բնակ հովիւ պատանիէ մը, որ կ'անուանուի եղեր Վիք-  
թիւոնէն,

Վիքթիւոնէն նշանածն է Նինէ՛թի, եւ պսակնուն ժամն  
արդէն հասած. — բայց սեւ բաղդը չուզեր եղեր խնտացը-  
նել այս երկու սիրող սրտերը, եւ հովիւը երեք տարիէ ՚ի  
վեր մեռեր էր: Այդ տխուր օրուընէ ասդին՝ աղջիկը բոլո-  
րովին հիւանդացաւ եւ բանէ մը համ չէր առներ:

Եղելի հայրը թէ կ'խօսէր եւ թէ կ'ողբար. բայց չուզելով  
մեր առջին բոլորովին ազատ ելք մը տալ իւր աղի արտա-  
սուաց, դուրս ելաւ: Իսկ նինէ՛թ որ գրեթէ անզգայ ին-  
կած էր, յանկարծ շտկեցաւ անկողնոյն մէջ, եւ աչքերն  
սեւեռած՝ մատովլ դէպ ի դուռը կ'ցուցունէր . . .

— Ո՛վ Աստուած իմ, Աստուած իմ, աղաղակեց կ'սպան-  
նէ՛ . . . ծառս կ'սպաննէ՛ ծառս . . . :

Նոյն միջոցին կացնոյ հարուածի մի խուլ ձայնն, որ  
բոյսը չորցած եւ սառած հողին վրայ կ'գլորէր, ականջնուս  
զարկաւ:

— Ե՛լ նայիմ, աղջիկս, ըսաւ հայրը, կրկին ներս մտնե-  
լով. — գիրկ մը փայտ կար թեւին տակ. — եկուր տաքցիր:

Հարկ եղաւ որ տղան մենք հագուեցնեմք. — խեղճը  
վերմակի մը չափ հազիւ կ'կըռէր: — Աթոռի մը վրայ դրինք  
իւր սիրելական տեղը՝ վառարանին մօտ, ուր մելամաղձիկ  
կ'ձարձատէին իւր սուր սիրոյ վերջին նշխարքն, Վիքթիւո-  
նէնի յետին յիշատակը, ծառին բեկորները . . . .

Երկրորդ եւ երրորդ օրը չ'մոռցանք դարձեալ հիւան-

դին այց ելնելու: Միշտ նոյն տեղը աթոռին վրայ կ'գտնէինք  
զինքը, արտասուաթոր մեծ աչքերը յառած՝ սպառող կրա-  
կին վրայ:

Հետեւեալ օրն Նինէ՛թ աւելի տկար էր . . . :

— Տեսէ՛ք, ըսաւ մեզի, տխուր եւ տկար եղանակաւ  
մը, վերջին կոճղն ալ նետեցին . . . հազիւ քանի մը վայր-  
կեան ունի . . . :

Մեքենայաբար նայուածքնիս ի թոնիրն ուղղուեցաւ. —  
կանաչագոյն բոցիկ մի՛ երբեմն կամաց կամաց կ'մարէր, եր-  
բեմն ալ կ'բարձրանար կարծես համբուրելու ծարաւի լեզ-  
ուաւն վառարանին որմունքը, վերջը դարձեալ կ'մարէր՝ նո-  
րէն երեւնալու համար: Երբ քանի մը վայրկեանէն այդ վեր-  
ջին կայծն ալ ցնդեցաւ, Նինէ՛թի գլուխը կամացուկ մը աջ  
ուսին վրայ հանդեաւ. յետին եւ անորոշ ձայն լսուեցաւ  
շրթունքներէն, նման հոգիի մը թեւերուն թրթուալուն որ  
կը թուչի: Յակամայս հառաջանք մը արձակեցինք. — մօտե-  
ցանք . . . Նինէ՛թ ալ չկար, Նինէ՛թ յետին շունչը տուած էր:

Այսպէս մարեցաւ այդ նորաբողբոջ հոգին. որոյ յիշա-  
ռակը միշտ կը կենդանանայ ի սրտիս ձմրան առաջին խա-  
ռոկին:

ԲԱԶՄԱՎԵՊ

# ԲՈՒՌԱՌԱՆ

---

|                                   |                                 |
|-----------------------------------|---------------------------------|
| ԱԾԸՆԸ, Օբնութեան                  | Առկայծեալ, Մարելու հօր          |
| Ակունք (Եղ. ակն). Գոհաբ.          | Ասպար, Վահան                    |
| աղբեր                             | Առ յապայն, Աղաժային մզ          |
| Ախոյեան, Հակուակուրու             | Ասպնջական, Հեր ընդունող         |
| Աղածրի, Մարդու                    | Աստղածաղիկ, Տեսակ մը շաղին      |
| Աղխամալիս, Նախաս աղբան+, Բեր-     | ասողի յեռվ                      |
| Աղու, Ահոյշ, Քափունի              | Ասուի, Զուղոյէ                  |
| Աղուեսուկ, Կարմիր շաղիներու       | Արբանեալ, Մալբակի մը շրբն       |
| բոյ ճը                            | դարբանակ ասուղ                  |
| Աղջամուղջ, Միութեան               | Արգաւանդ, Պողբեր                |
| Այգուց, Ասաւառուն                 | Երծուեկատուց, (իսուելի քերեւի)  |
| Այժտերեւուկ, (Հանը ելի), Բու-     | Արտեւան, Գաբառ, Քըրեւ           |
| թուի ճը                           | Արփի, Արեգակն, ասուղ            |
| Անապակ, Զաւա, անիսան              | Աւաչ, Զայն                      |
| Անանուխ, (Նանէ)                   | Ասիւն, Եւանդ                    |
| Անգոսնել, Արհամարհել              | Ափափայ, Ժայռ                    |
| Անդրի, Արյան                      | Ափնածիր, Եղերւը շրջապարեւ       |
| Անդորր, Հանդիսուր                 | Բակ առնուլ, Պարել շրջանակ       |
| Անիլիրտ, Անշաք                    | հաշմանդաւ                       |
| Անխոռ, Աճբաղ                      | Բահ, Բըւլ (շբա)                 |
| Անկ, Յարհար                       | Բամբիշն, Թագասարի աղջին կամ կին |
| Անձայրածիր, Ծայր շառնեցու         | Բարդ, Դէլ, կոյր                 |
| Անհեթեթ, Խոշը, այլուրունի         | Բարերաստիկ, Երջանին             |
| Անձիտել, Ցեղը վերցնել             | Բեկոր, Կորուստ                  |
| Անմեռուկ, Անբառամ շաղինե-         | Բեղուն, Բերդ, բայր              |
| րու բոյ ճը                        | Բարպաս Պալսոր                   |
| Աննկուն, Անյաղնելի                | Ենդեւկոս, Երեւարացու            |
| Աննուէր, Անդուն                   | Դժիեմ, Շանու, քեւ               |
| Անուրջք, Երան                     | Դժնիկ, Փաշ                      |
| Անձիտել, Ցեղը վերցնել             | Դժպհի, Անարար, Շանը             |
| Անմեռուկ, Անբառամ շաղինե-         | Դիեցիկ, Կուր առուղ              |
| րու բոյ ճը                        | Դուր, (Բէնրէ)                   |
| Աննկուն, Անյաղնելի                | Դրանիկ, Պալսուսիսն              |
| Աննուէր, Անդուն                   | Դրասանդ, Մաղիեայ առասի          |
| Անուրջք, Երան                     | Դրօշեալ, Անյան                  |
| Անսուաղ, Անօնի                    | Եթեր, Երինի                     |
| Աշխարելի, Ողբալի                  | Եղերական, Ցիուր                 |
| Ապարօշ, Գիբուս, բայրուց, իսութեան | Եղեւին, (Զամ աղածը)             |
| Ապարօշ, Ապարօշ                    | Եղրեւանի, (Լելշտ+ նէլշտ)        |
| Ապարօշ, Գիբուս, բայրուց, իսութեան | Երամ, Խուսաբ                    |
|                                   | Երդ, Տանիչ (պահա)               |

|                                 |                            |
|---------------------------------|----------------------------|
| Գակ ձեզ                         | Երիթացեալ, Զորցած, ասուած  |
| Գամիւն, Արյաշտանի               | Զեղուն, Լեկլցան            |
| Գարմանակ, Սաղաւարունի վւ-       | Զնդան, Բանուր              |
| բայթերուն եւայն լորու           | Զուարթուն, Արթուն, արթու   |
| Գեղգղլ, Երէ                     | Զօսուել, Հրադարեւել, իսպեւ |
| Գեղմ, Բուրու                    | Ընդել, Ընդանի, աղըրական    |
| Գղակ, Ուխարաց բուրութւ          | Ընկեցիկ, Երեսէ յինուած     |
| Գեսառիւ, Մաղերը օկրուցան        | Ընկուկել, Եր եա երենաւ     |
| Գիրգ Փակուսի                    | Յագուգ, Պաղուսի            |
| Գո՛գ, Ասրծես նէ                 | Յագուս, Պաղուս             |
| Գող, բոց, իւրի                  | Յաւաւ, Անդու               |
| Գոթասկուն, Գունացուց աղէնէն     | Յաւաւ, Անդու               |
| Գուրդ, Գուրդ, ասուղ լուրդ       | Յաւաւ, Անդու               |
| Ի Գումս մնկանիլ, Ծնկան վրայ հաւ | Գրոց, Գնդակելու քուժիւ     |
| Գրոց, Գնդակելու քուժիւ          | Դալկահաւ, Դէղնած           |
| Դաշն, կամաց, թղա                | Դաշն, կամաց, թղա           |
| Դարպաս Պալսոր                   | Դարպաս Պալսոր              |
| Դեղեւկոս, Երեւարացու            | Դժիեմ, Շանու, քեւ          |
| Դժիեմ, Շանու, քեւ               | Դժնիկ, Փաշ                 |
| Դժնիկ, Փաշ                      | Դժպհի, Անարար, Շանը        |
| Լանջք, Կուր առուղ               | Դիեցիկ, Կուր առուղ         |
| Լասուլ, Մաղիեալ                 | Դուր, (Բէնրէ)              |
| Լկել, Զարւարել                  | Դրանիկ, Պալսուսիսն         |
| Լուղակ, (Տամիլ)                 | Դրասանդ, Մաղիեայ առասի     |
| Լումայափոխ, (Ապրաչ)             | Դրօշեալ, Անյան             |
| Լումայափոխ, Անյան               | Եթեր, Երինի                |
| Լումայափոխ, Անյան               | Եղերական, Ցիուր            |
| Լումայափոխ, Անյան               | Եղեւին, (Զամ աղածը)        |
| Լումայափոխ, Անյան               | Եղրեւանի, (Լելշտ+ նէլշտ)   |
| Լումայափոխ, Անյան               | Երամ, Խուսաբ               |
|                                 | Երդ, Տանիչ (պահա)          |

Խարտեաշ, (Գումբադ) Կոկոն, (Խոնչ) Յոկոն, (Խոնչ) Յոկոն, (Խոնչ)  
 Խելայեղեալ, Խելայեղեալ Կոհակ, Ալիք+  
 Խելար, Յնդաշ Կոպիճ, Մանը +ար  
 Խեռ, Առելս-Շին Կոտշուկ, Վարսակ, (Եռջ)  
 Խէթ, Կասկած, Երիեղու Կորաքամակ, Կանակը Ճառ  
 Խոխոջ, Ջրէ յայն Կորով, Ոյժ Կուսածաղիկ, Բերգանը շամած  
 Խողիսողել, Մորնել Ճառիւս  
 Խոյանալ, Յարշակէլ, Ճառիւս  
 Խոնջ, Յոքնած Կուտիլ, Դիշանէլ  
 Խոշորագոյն, Տյեւ կերպով Կոփող, Զարլարով  
 Խոպովիք, Մաղի հիւսած Կոտակ, Կառաւէ լոր  
 Խորոտիկ, Փափուկ, Քեղցիկ Կրպակ, Խանուն  
 Խորշ, Անին Հագագ, Շառնին Քործունը  
 Խորչօմ, Երեսէ կամ ճակառէ ինժիս Համակ, Բալըրովին  
 Խոռշ, Խրճին Հանդոյց, Կառ  
 Խոռն, Քիւ Հանգրիճեալ, Վեր աւրած  
 Խոփ, (Սուխան ուժիք) Հանդերձանք, Պարտուսնին Հանդէպ, Դիմաց  
 Խօթ, Հեւանդ Հատոաքար, Կրանիւր արը  
 Խօլ, Ցիմոր Հարկիլ, Սորիսուէլ  
 Խերպ, Մակ Հաւալուսն, (Պետքիւսած դաս-  
 Խիւրութիւն, Հալսամալ շա-  
 Խժմոր, Յորենէ արոյէ մէջ բուս-  
 հուլ Ճաղիկ ճը Խաւաստի, Սորոյէ Հեղեղատ, Պոլոյէ յու  
 Խզօմ, Փայտի կոր Հեղմնուլ, Խորունէլ  
 Խործօր, Չոր, հազիք Հեղուլ, Թափել  
 Կալանաւոր, Բանասած, Քերէ Հեշտին, Դիւրին, Շամածուլ  
 Կամիլլեակ, Գեղցիկի Ճաղիկ հը Հեր, Մաշ  
 Կատար, Գագան Հերձուլ, Պարուել ճղէլ  
 Կարծրակուռ, Կարծր աս ամուր Հէք, Խեղճ  
 Կարկաջ, Ջրէ յայն Հիւլէ, Նիւրւոյ, ճուր  
 Կարկառ, Երիշունէլ Հուլէ, Նիւրւոյ, ճուր  
 Կարմրերփեան, Կարմիր ճշնով Հիւծել, Մաշէլ  
 Կթոտել, Տիրանալ Հողմավար, Հողն աշած  
 Կնձիռն, Դժուռարունին, կատ Հոյլ, Բաղըստնին  
 Կնձնի, (Գորս աղոճ) Հովտաց շուշան, Տեսուկ ճաղիկի

Հուսկ նուագ, Վերջին անդամ Յաւէտ, Մէշ  
 Հպիլ, Մօրինալ Յեղյել, Կրինել  
 Հրահանգ, Վարժաւունին Յենուլ, Կրինել  
 Հրաշակերտ, Ա. Վահեն ճեղույն Յեռանդն, Ա. Վահել օրը  
 Իրուժ Յղկել, Ղարիել, Հանիել  
 Զեռնամած, Զեւուերը էրարու- Յոլով, Շար  
 կոս Յոյր, Գեր անդաման Յոյր, Գեր  
 Յուներէց, Յանդուածն (Գելինի) Յովազ, Տեսուկ ճը Քաղըն (Գելինի)  
 Յիրք, Պարքեւ Յօսուել, Կարոր կարոր ընել  
 Յօն, Ընծայ, Նուեր Յախճիր, Արեւանելունին  
 Ճամանչ, Ճամանչոյն Յարօտ, Գարօտ, (Գօրդէլս)  
 Մահիմ, Անկորին Նիրհ, Մըսէ, +ուն  
 Ման առնուլ, Պարուել Նկուլ, Գիուլ  
 Մանկաւիկ, Թափառուրէ մենե- Նհանդ, Յունու Քաղըն  
 կապան Նուռունի, Վայրէնէ վարու- Նուռունու Փար, Ջրէ մէջ անդ շա-  
 շան Յարէնի, Վայրէնէ վարու- շն  
 Մարմանդ, Ընդույնի վարու- Նշողել, Շողալ, Քայլէլ  
 Մարտնչիլ, Կոսուէլ Յանի, Մասմ  
 Մեկին, Պարլ, Բաշայայու Յանի, Մահարամ, (Գեհանի)  
 Միջամուխ, Մէջը մանելով Յանի, Մահարամ, (Գեհանի)  
 Միրձել, Զուրին իւրը մանել Յանի, Մահարամ, (Գեհանի)  
 Մկանունք, Զուրին երեւը Յանի, Միկատակ, Շանիսաղը, Նման  
 Մկնարջ, Շան նման կենդանի ճը Յիշանի, Մարմանդ, Մասմ  
 Մզկուտ, Խորուսի (օր) Յողոմիչ, Հրապանը-ընդ  
 Մշուշ, Մէժ (Բուս) Յոհինի, Բարյու յայն  
 Մողել, Հրապանը-ընդ, իւրն աւշել Յոհինի, Տերը յայն  
 Մռայլ, Միւսին Յանի, Ողորակիւս, Ճիւլը հիւլը հիւլը  
 Յածիլ, Թափառուել, Պարուել Ողորակիւս, Ճիւլը հիւլը հիւլը  
 Յայնկոյս, Մէւ կողը Ողորակիւս, Բալըրուէ+, արքան  
 Յանգ հանել, Վերջունել Ուսմ, Պար  
 Յանդիման, Դիմաց Ուսմ, Պար  
 Յառիւլ, Ալլերը ուել ճը անիւլ Ուղիւ, (Սէլ)  
 Յասմիկ, ( Եասէմիկ ) Ունդ, Յարդիկ կարոր  
 Յարակից, Կից, կապուած Ունդ, Հանիւլ

|                                                  |                                            |
|--------------------------------------------------|--------------------------------------------|
| Չուառ , Ուշրժել                                  | Վաղենակ , Շեղին Հաղին օը (այս-<br>նի աէֆա) |
| Պախուց , ( Եւալար )                              | Վատախտարակ , Զար , Յափորդ                  |
| Պակչիլ , Սարսահել                                | Վարանակոծ , Հոգերու մշշ ինկած              |
| Պահպանակ , Սառաւարդին<br>ճառը ու երեսը կ'առանանէ | Վարդել , Արար վայել                        |
| Պաստառ , Փառց                                    | Վարս , Մաղ                                 |
| Պարուրիմ , Շրջապառույթ                           | Վէս , Հպարտ                                |
| Պարտասիլ , Յագնել                                | Վէտ վէտ , ( Տալիս ուալիս )                 |
| Պերձ , Գեղլցին , շներ                            | Վճիս , Յարունի                             |
| Պանիլ , Զարդարուել                               | Վոհմակ , Շուներու իւսումբ                  |
| Պուէտ , Բանասպեզ                                 | Տամուկ , Խոնաւ                             |
| Պուտ , Անէմոն Ճաղին                              | Տարագրութիւն , Արուր                       |
| Պոպուլուն , Փայլուն                              | Տարազ , Զեւ , հագուստ                      |
| Ջամբ , Կերպարուր                                 | Տարափ , ( ապահով )                         |
| Ջանջիլ , Բարան կառա-                             | Տեառնագրել , Խալանիւել                     |
| Ջեռուցանել , Տադշնել                             | Տի , Հսասնի                                |
| Ջինջ , Յորակ , հագուստ                           | Տիպար , Օրինակ                             |
| Ջղաճութիւն , Զիշքուն +<br>շունելը                | Տրոփ , Արտէ զարի                           |
| Սաղարթ , Տերեւ , սսր                             | Յախ , Մացաներու մշշ բառուն                 |
| Սաւան , Մահեց ( Մրցի )                           | Յայգական , Գիշերային                       |
| Սաւառնիլ , Թեւերը բաց նուշել                     | Յուցք , Խան ( Խանի )                       |
| Սեւեռել , Ալպէրը անկաշ նայիլ                     | Փաղաղիչ , Այրու , լուիզ                    |
| Սէգ , Գուսաղ                                     | Փաղաքուշ , Շողուրուն , +աղցրա-<br>բան      |
| Սին , Պարագ                                      | Փայեկ , Աւազնորդ                           |
| Սիւք , Մեղմ հայ                                  | Փեննայ , Տեղակ մշշ Ճաղին                   |
| Սլաք , Սուր ներ                                  | Փոյթ , Հոդ , ջան+                          |
| Սնար , Քեռու վերերն                              | Փուքսիայ , Ֆուտուխ Ճաղին                   |
| Սուրալ , Վայել                                   | Քաղց , Անօնունիւն                          |
| Սպանդանոց , ( Սալիսնե )                          | Քեցել , Զարել , բաժնել                     |
| Սպի , Վերիք նշն                                  | Քթժել , Ալլը բանուլ ժայել                  |
| Սպորտիլ , Գաղլոնի աել մայել                      | Քնքուշ , Փափուկ , սրբուն                   |
| Ստուարանալ , Հասունալ , Խոշոր-<br>նալ            | Քրքիջ , Բարձրայալ ինդուն                   |
| Ստուերամած , Մունով Ճաղինուն                     | Օթել , Գիշերը ուել ու անցունել             |
|                                                  | Օրհնարան , Համբէլ                          |

## ՅԱՆԿ ՆԻՒԹՈՂՑ


Եջ

|                                                                                 |    |
|---------------------------------------------------------------------------------|----|
| Յառաջաբան . . . . .                                                             | 9  |
| Ա. Գիտէ՞ք ո՞վ է այն . Ըարդէմ. Բ. հատուածն նմանողու-<br>թեամբ յօրինեալ . . . . . | 7  |
| 1. Գիւղի եկեղեցին . . . . .                                                     | 10 |
| 2. Կեցցէ՛ ջուրն . Ըարդէմ.                                                       | 11 |
| 3. Երեկոյ . . . . .                                                             | 12 |
| 4. Աշխատութիւն , Ո. Յ. Պերպիկեան . . . . .                                      | 13 |
| 5. Նինջ մանկան . . . . .                                                        | 14 |
| 6. Սիրե՞ս տեսնել , Ա. Փանոսեան . . . . .                                        | 15 |
| 7. Յոյս . . . . .                                                               | 16 |
| 8. Միսյն թէ աշխատինք . Ըարդէմ.                                                  | 17 |
| 9. Ովկիան . . . . .                                                             | 19 |
| 10. Սիրե՞ս լսել , Ա. Փանոսեան . . . . .                                         | 19 |
| 11. Լուղակ . . . . .                                                            | 21 |
| 12. Նոր տարի , Ա. Փանոսեան . . . . .                                            | 23 |
| 13. Խաւարումն . . . . .                                                         | 25 |
| 14. Ասոեղը . Ըարդէմ.                                                            | 27 |
| 15. Փոթորիկ . . . . .                                                           | 29 |
| 16. Իշճք իմ . Ըարդէմ.                                                           | 31 |
| 17. Զինորսին կինը . . . . .                                                     | 32 |
| 18. Առ լրսնակ , Ա. Փանոսեան . . . . .                                           | 34 |
| 19. Ծածկեալ արծաթն . . . . .                                                    | 36 |
| 20. Թեւաւոր միջատն . Ըարդէմ. Լամարդին . . . . .                                 | 37 |
| 21. Քաւութիւն . . . . .                                                         | 38 |
| 22. Արշալոյս . Խ. Եպ. Նար-Պիյ . . . . .                                         | 39 |
| 23. Գթասիրտ գողը . . . . .                                                      | 41 |
| 24. Պարտիզանուհին . Ըարդէմ.                                                     | 43 |
| 25. Մենամարտութիւն . . . . .                                                    | 47 |
| 26. Նախապաշարմունք . Ըարդէմ.                                                    | 48 |
| 27. Գաղթականութիւն . . . . .                                                    | 50 |

|                                                      | էջ  |
|------------------------------------------------------|-----|
| ԺԵ. Նինջ մանկան . Բարձ . . . . .                     | 52  |
| 45. Կենաց ձանձրութիւն . . . . .                      | 53  |
| ԺԶ. Սավուացի մանուկն երգ Ա. Չու' Ա. Կիրոյ . Բարձ . . | 55  |
| 16. Ֆիւքէն . . . . .                                 | 56  |
| ԺԷ. Սավուացի մանուկն . երգ Բ. ի Բարիզ . . . . .      | 59  |
| 17. Վանահօր մատանին . . . . .                        | 60  |
| ԺԸ. Սավուացի մանուկն . երգ Գ. Վ. երաղարծ . . . . .   | 62  |
| 18. Նախնի քրիստոնեայք . . . . .                      | 64  |
| ԺԹ. Հայ մայր մը , Խ. Եպ. Նար-Պէյ . . . . .           | 69  |
| 19. Միւտոն . . . . .                                 | 70  |
| Ի. Անհունութիւն , Ե. Վ. Դուրեան . . . . .            | 71  |
| 20. Յովաս . . . . .                                  | 72  |
| ԻԱ. Ապագայն , Ե. Վ. Դուրեան . . . . .                | 74  |
| 21. Խւկոլինի որդիներն . . . . .                      | 75  |
| ԻՅ. Առ զեփիւոն Ալէմտաղիի , Մ. Պեղիկքալեան . . . . .  | 78  |
| 22. Միքայէլ Վէրինոյ . . . . .                        | 80  |
| ԻԳ. Առ առաւօտ , Յ. Սերեան . . . . .                  | 83  |
| 23. Զատիկ . Գ. Օտեան . . . . .                       | 84  |
| ԻԴ. Սիրեցէք զմիւեանս . Պ. Դուրեան . . . . .          | 86  |
| 24. Երազն Գուկիւանոսի . . . . .                      | 87  |
| ԻԵ. Իմ մահը . Պ. Դուրեան . . . . .                   | 90  |
| 25. Երկու գաղտնիքներն . . . . .                      | 91  |
| 26. Յարաբերութիւն հանձարի հետ . . . . .              | 93  |
| 27. Մարդն փոքր , բնութիւնն մեծ . . . . .             | 94  |
| 28. Մանկունք . . . . .                               | 95  |
| ԻԶ. Շուշանն Շաւարշանաց , Հ. Ղ. Ալիշան . . . . .      | 97  |
| 30. Բնտանիք . Խ. Յ. Պերպէրեան . . . . .              | 102 |
| 31. Զմրան առաջին խարոյկն . . . . .                   | 106 |
| Բառարան . . . . .                                    | 110 |

ՎՐԻՊԱԿՔ

|  | էջ  | Տող | Ախալ         | Ուղիղ          |
|--|-----|-----|--------------|----------------|
|  | 44  | 27  | որ մեր       | որմեր          |
|  | 56  | 25  | օրէնքն       | (ա-ելրու)      |
|  | 65  | 21  | կ'ընդունիմք  | կ'դնեմք        |
|  | 70  | 30  | ներշնչեցին   | ներշնչեցիք     |
|  | 72  | 35  | սրբոյն       | որբոյն         |
|  | 73  | 6   | դարերն       | դարիրն         |
|  | 77  | 13  | գայլ մի նորա | գայլ մի և նորա |
|  | 80  | 19  | կ'զիջանի     | կ'չիջանի       |
|  | 81  | 26  | համարի       | համատի         |
|  | 82  | 2   | հաւաստել     | հաւասարել      |
|  | 88  | 21  | իմ           | եմ             |
|  | 89  | 3   | ձեռագիր      | ձեռագէտ        |
|  | 90  | 12  | սընոտըս      | սընարըս        |
|  | 95  | 15  | զայս         | զայնս          |
|  | 95  | 30  | ստուարագիծ   | ստուերագիծ     |
|  | 96  | 6   | հուալ օն     | հա'պօն         |
|  | 96  | 8   | յափշտակուին  | յափշտակուիս    |
|  | 99  | 4   | ուսամ        | որսամ          |
|  | 102 | 4   | ծեր          | ծիր            |
|  | 102 | 31  | սիրտ         | սերտ           |
|  | 106 | 15  | լիզելոլ      | լիզելով        |
|  | 107 | 23  | կ'մրոնէր     | կը մեռնէր      |
|  | 107 | 23  | խարտեալ      | խարտեաշ        |



ՀՀ Ազգային գրադարան



NL0341635

